

ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԵՆԻ

100



ԱՐՏԱՎԵՐՈՒՄ

ԲԱՐԱԿԱՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ

Թուրքական, 2025

Krikor Hotoyan

SRDAPOUKH
PANASDEGHZOUTIOUNNER

Խմբագրում, սրբագրութիւն, էջաղբում
Եւ կողքի ձեւաւրում՝
Եփրեմ Թոքճեան
ytokjian@gmail.com

ԳՐԻԳՈՐ ՀՈԹՈՅԵԱՆ

ՄՐՏԱԲՈՒԻՆ

ԲԱՆԱՍԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ

ԹՈՐՈՆԹՈ

2025



Գրիգոր Հոթոյեան՝ Սեծի Տանն Կիլիկիոյ Կաքողիկոս
Ն.Ո.Օ.Տ.Տ. Արամ Ա. Հայրապետի 2005-ին շնորհած
«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:



Այս հավորին մեկենասութիւնը
սիրով սպանձնեցին աղջկս՝

Անի Շոյենան-Ժոլի,
եւ ամուսինը՝ Մայքրլ Ժոլի:

Հազար շնորհակալութիւն իրենց ազգային
եւ ծնողասէր ոգիին:

ԳՐԻԳՈՐ ՇՈԹ-ՌՅԵԱՆ

ՇՆՈՐՉԱԿԱԼԻՔ

- Գրական աշխատանքներս միշտ քաջալերող եւ գնահատող կնոջ՝ Շաքէին, զաւակիս՝ Անդրանիկին, եւ աղջիկիս՝ Անիին եւ իր ընտանիքին:
- Գիրքիս կողքին խորապատկերը տպաւորիչ եւ ճաշակով պատրաստող Երիտասարդ արուեստագիտուիի Մարիա Թեւեանցին:
- Գիրքիս գրաշարութիւնը, սրբագրութիւնը եւ էջադրումը կատարող՝ տպագրական արուեստի մասնագէտ եւ հայերէն լեզուի ուղղագրական կանոններու հմուտ պրն. Եփրեմ Թոքմանին:

ՓՈԽԱՎՆ ՅԱՌԱՋԱԲԱՎՆԻ

ԳՐԻԳՈՐ ՀՈԹՈՅԵԱՆ

Հաստատուն մշտադալար ծառ՝ Սասնոյ լեռներուն վրայ, արմատներէն բրտօրէն պոկուած ոճրագործ, անգութ ձեռքերու կողմէ, որ պանդուխսի ցուպը ձեռին՝ կը թափառի քաղաքէ քաղաք ու երկրէ երկիր, վերջին հանգրուանը՝ թորոնթօ:

Պարզ, համեստ, խոնարհ անձ, բազմազան առաքինութիւններով ու ձիրքերով օժտուած, միշտ հաւատարիմ իր սասունցիական արմատներուն ու գաղափարական իր համոզումներուն։ Քիչերէն է, որ իր համեստ ապրուստը ապահովելու աշխատանքի կողքին չէ վարանած իր տաղանդն ու գրական կոչումը մղելու ու հոգին պարպելու փորձերէն։

Ան հայերէն լեզուի իր հմտութիւնը ձեռք բերած է ինքնաշ-խատութեամբ, գրաշարական աշխատանքով՝ զանազան հայ տպարաններու մէջ, ապա հետեւելով հայագիտական դասընթացքներու։ Զինք քանիցս առիթը ունեցած եմ տեսնելու Հալէպի «Արեւելք» օրաթերթի տպարանին մէջ, սակայն որեւէ կապ կամ խօսակցութիւն ունենալս չեմ յիշեր իրեն հետ։ Հարկ է նշել, որ այդ շրջանին ընկերոջս՝ Զաւէնին վստահուած էր «Արեւելք» օրաթերթի մարզական լուրերու բաժնին պատասխանատու-թիւնը, սակայն օրաթերթը զուրկ ըլլալով նիւթական միջոցներէ անդամակցելու լրատուական գործակալութիւններու, մարզական լուրերը Զաւէնը եւ անձս կը հայթայթէինք օրաթերթին՝ երեկոները ժամը 5-ին ունկնդրելով Մոնթէ-Գարլոյի կայանէն ձայնասփոռուած մարզական լուրերը կարճ ալիքի վրայ։ Յաճախ դժուարութիւն կ'ունենայինք յստակօրէն ունկնդրելու կատարուած հաղորդումները, որոնք քողարկուած կ'ըլլային երկարատեւ աղմուկներով (parasites), ինչ որ պատճառ կը դառնար թերթին փոխանցելու նաեւ անկատար ու թիւը լուրեր...։

Գրիգոր Հոդոյեանին մօտէն ծանօթանալու ու իրեն հետ գործակցելու բախտը ունեցած եմ Գանատայի մէջ՝ Համազգային Հայ Մշակութային Միութեան կազմակերպած համախըմբումներուն ծիրէն ներս։ Ան, մեղմ ու գիտակից անձ, մեծապէս տպաւորած էր զիս. հաճոյք էր իրեն հետ գործակցիլը եւ հայ-

կական ու զանազան նիւթերու շուրջ իրեն հետ կարծիք փոխանակելը: Գաղութահայ կեանքին վերաբերեալ իր բոլոր գրութիւնները հաճոյքով կարդացած եմ «Հորիզոն» շաբաթաթերթին մէջ եւ միշտ հիացած ու տպաւորուած իր պարզ, մաքուր ու սահուն հայերէնով արտադրուած ոճին ու մանաւանդ իր պարտածանաչութեան վրայ: Իր բոլոր հրատարակած հատորները, որոնցմէ ազնուութիւնը ունեցած էր օրինակ մը ինծի առաքելու, մասամբ միայն կարդացած էի բժշկական ծառայութեանս շըրջանին՝ բաւարար ժամանակ չունենալու պատճառաւ: Վերջին ամիսներուն ընթացքին ամբողջութեամբ կարդացի ու մեծ հաճոյքով ըմբոշինեցի հատորներուն պարունակութիւնը՝ մեծապէս տպաւորուած անոնց թէ՛ քանակէն եւ թէ՛ որակէն. ուսումնասիրութիւններ Ուագգայի, ինչպէս նաեւ հայ տաղանդաւոր գրագէտներու մասին, պատմուածքներ, թղթակցութիւններ թորոնթոյի ազգային կեանքին, ինչպէս նաեւ հոն կատարուած ձեռնարկներուն մասին, զանազան առիթներով արտասանուած խոսքեր ու շարան-շարան տպաւորիչ քերթուածներ, որոնց մէկ մասը երգերու վերածուած՝ դաշնաւորութեամբ ծանօթ երաժշտագիտներու:

Վերջին տասնամեակներուն, դժբախտաբար, պատանեկութիւն ու երիտասարդութիւն գերին դարձան համացանցին՝ անտեսելով գիրք կարդալու սովորութիւնը: Այս առնչութեամբ անոնցմէ մին, վիճաբանութեան մը ընթացքին արտայայտուելով ֆրանսացի անուանի գրող Անսաթոլ Ֆրանսի մէկ գրութեան մասին, ուր ան կը նշէր թէ «գիրքերը կը սպաննեն մեզ՝ մեռցընելով մեր մտաւոր անկախութիւնն ու ինքնատիպութիւնը», բարձրաձայն այպանած էր մեծանուն գրագէտը, անոր արտայայտած կարծիքը գտնելով սխալ ու մեծապէս վիճելի:

Նոր սերունդին համար հայ գիրք կարդալը ու հայ գրականութեան զարգացումներուն մօտէն հետեւիլը անհրաժեշտութիւն է ու հրամայական, որպէսզի անոնք հաղորդուին հայ ժողովուրդի անցեալով: Գրականութեան միջոցաւ է, որ մարդուն ներաշխարհի բոլոր խորունկ ապրումները, մտածումները, յուղումներն ու խոռվքները կը փոխանցուին հայ մատղաշ սերունդին:

Գրիգոր Հոթոյեան գրագէտ ու արուեստագէտ մըն է, որ յաջողած է իր գրութիւններուն միջոցաւ մեր աչքերուն առջեւ դնել դէպքեր հայ պատմութենէն ու հայ մեծ գրագէտներու կեան-

քէն՝ ընթերցողը մղելով յուզուելու ու սուզուելու իր գծած տեսարաններուն ու դէպքերուն խորքը: Իր գրականութիւնը հարազատ արտայայտութիւնն է հայ ժողովուրդի հոգեմտաւորական ապրումներուն ու բիւրեղացած զգացումներուն: Գրագէտի իր կոչումը ներքին յուզական խլրտում մըն է, որ Գրիգոր Հոթոյեան յաջողած է փոխանցել ընթերցողին: Ան ունի գրելու ինքնուրոյն եղանակ մը ու մանաւանդ՝ նիւթերու այլազանութիւն, որ զինք կը զանազանէ ուրիշներէն: Ան իր արձակ գրութիւններուն ու քերթուածներուն իւրաքանչիւրին մէջ իր հոգիէն առանձին շեշտ մը, խանդ մը գրած է արտաքերութիւններուն մէջ՝ դարձնելով իր գրութիւնները պարզ, սակայն անձնաղրոշմ:

Գրիգոր Հոթոյեանի շատ մը գրութիւններուն մէջ նկատելի է կիրքը, որ իր մօտ յառաջացած խոռվքն է, մասնաւորաբար երբ գրութիւնները կը վերաբերին հայ ժողովուրդին դէմ գործուած անարդարութիւններուն: Այդ կիրքը, փոթորկելով իր ներաշ-խարհը, իրեն առիթ կ'ընծայէ երբեմն շիկացած բառերով արտայայտել անարդարութիւններն ու ապօրինութիւնները՝ պարպելու համար իր հոգիին մէջ կուտակուած փոթորիկները:

Գրիգոր Հոթոյեան նկարագրի տէր ու անաչառ գրագէտ մըն է, ու իր կոչումը եղած է ընթերցողին խօսիլ ճշմարտութիւններու անունով: Անդրանիկ Ծառուկեանի նուիրուած իր գրութեան մէջ ան մեծապէս կը գնահատէ անոր ցուցաբերած գրական բացառիկ տաղանդը, հակառակ կեանքին վերջաւորութեան ընթացքին գաղափարական գետնի վրայ անոր ունեցած սայթաքումին: Ան գրելու արուեստի գործին մէջ մերկացած է բոլոր կաշկանդումներէ, ու իր գրելու եւ դատելու ազատութիւնը առաջնահերթ պայման նկատած է:

Գրիգոր Հոթոյեան, արմատներով սասունցի, իր գրութիւններուն մէջ անդրադարձած է Սասնոյ ժողովրդական բարքերուն ու սովորութիւններուն, զորս փափաքած է անկորուստ յանձնել ապագայ սերունդներուն ու պատմութեան: Կրօնք, հաւատալիքներ, ծնունդներու ու մահերու առիթներով արտադրուած գրութիւններ՝ կը կազմեն անբաժան մասը բառացուցականին: Ան գրած է Տարօն աշխարհի ու Սասնոյ հողերուն մասին, հողեր՝ շաղախուած արիւնովը այն կտրիծներուն, որոնք կուրծք տուած են թուրք բանակներու գրոհներուն ու իրենց կեանքի գնովը պաշտպանած զանոնք:

Ան հարազատ զաւակն է մայր հողին ու խորապէս կապուած, շաղախուած անոր, հակառակ Սփիւռքի ափերուն մէջ իրեն պարտադրուած կեանքին:

Ներկայ Հայաստանը կառուցուած է հայ ժողովուրդին քըրտինքով ու ան մեծ յարգանք ունի իւրաքանչիւր հայ անհատի ցուցաբերած գոհողութեան ու թափած ճիգին հանդէպ:

Որպէսզի կանգ չառնէ ներշնչումը, Գրիգոր Հոթոյեան, հակառակ իր յառաջացած տարիքին, մտքով եւ գրչով երիտասարդ է ու մշտավառ կը պահէ գրելու խարոյկը իր հոգիին մէջ՝ գրելով անդադար ու աշխատակցելով բազմաթիւ գրական հրատարակութիւններու:

Քանակով ու որակով բարձր իր քերթուածներուն մէջ մտածումի ամէն ցոլք կը կրէ իր մօտ բանադատութեան զլոշմը, բաղդատմամբ կարգ մը գրողներու, որոնց քերթուածներուն մէջ արտայայտուած լեզուական բարձր ոճին ու ճոխ բառամթերքին կը պակսի տրամաբանութիւնը՝ դարձնելով գրութիւնը անիմաստ...:

Գրիգոր Հոթոյեանի հրատարակած հատորները ձեւով մը արտացոլացումն են անցնող գարու ընթացքին հայ ժողովուրդին դէմ գործադրուած ջարդերուն, տեղահանութիւններուն ու անարդարութիւններուն, եւ անոնց անմիջական հետեւանք՝ մեզի պարտադրուած Հայ Սփիւռքին համառօտ պատմութիւնը: Ան առանց վարանումի կը հաստատէ իր անխախտ ու վճռական հաւատքը հայ ժողովուրդին յաւերժականութեան նկատմամբ: Փոխ առնելով Խալիլ Ճայրանի մտածողութիւններէն հետեւեալը՝

«Կը քալենի ծովեզրին վրայ, աւազին ու փրփուրին միջեւ, Ծովուն մակընթացութիւնը պիտի ջնջէ մեր քայլերուն հետքերը, Հովը պիտի հեռացնէ ծովափին փրփուրը, Սակայն ծովն ու ծովեզրը յաւերժական են»,

Նոյնպէս Հայրենիքի թէ Սփիւռքի ափերուն վրայ սերունդներ պիտի գան ու անցնին, սակայն Հայաստանն ու հայ ժողովուրդը յաւերժական են:

Սիրելի՝ Գրիգոր, կը խոնարհիմ քու տպաւորիչ գրական վաստակիդ առջեւ՝ քեզի մաղթելով առողջութիւն, երկար կեանք ու նորանոր յաջողութիւններ: Վարձքդ կատա՛ր:

ԲԺ. ՕՀԱՆ ԹԱՂԱՔԵԱՆ

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ
ԵՒ
ԱԶԳԱՅԻՆ-ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Ազատաւոնչ ողջ հայութեան խրոխստ կամքով,
Սարտարապատի յաղթանակով,
Հնադարեան հայոց երկիր դարձար ազատ,
Դարձար անկախ՝ փառքով հրազարդ:

Ազատութեան սէրը ըրած հզօր վահան,
Դարձար կրկին Մայր Հայաստան,
Որդիներուդ սուրբ արիւնով դիւցազնական՝
Դարձար հայրենիք ողջ հայութեան:

Նուիրական իմ հայրենիք եղեմական,
Հայաստան աշխարհ՝ տուն քաջութեան,
Հազար ողջո՞յն քու մայիսեան անկախութեան
Եւ մարտիկներուդ հերոսական:

Հայաստան, Հայաստան, երկիր լուսաշող, երկիր նայիրեան,
Եռագոյն դրօշով ոգեղէն կանուր ամբողջ հայութեան,
Արեաշող, բորբ հայրենիք, վահազնածին Հայաստան,
Անզուգական իմ հայրենիք, վերածնեալ Հայաստան:



ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Դարե՛րդարե՛ր լոյս ու խաւար հայ քերթողներ երգեցին
Քու ցաւերդ ու փառքերդ, ազատութեան սէրդ իին,
Հերոսներուդ անանձնական նուիրումը բացառիկ,
Որոնք ինկան անմխիթար՝ հողիդ համար, հայրենիք.
Ես ալ ահա անոնց ճամբուն հետեւող մը անվարան,
Կը նուիրեմ քնարս քեզի, հերոսակա՞ն Հայաստան:

Կը նուիրեմ քնարս քեզի, հերոսական Հայաստա՞ն,
Կ'ապրիմ քեզմով, քու անցեալով ու ներկայով ամէն ժամ,
Քեզ կը պաշտեմ ամրող հոգիով ու հաւատքով խորարմատ,
Պատրաստ տալու կեանքս պարման՝ քեզ պահելու անարատ.
Դուն մեր փառքը կոթողական, անմեռ յոյսը ապագայ,
Նուիրական մայր սիրասուն, իմ Հայաստան հնամեայ:

Նուիրական մայր սիրասուն, իմ Հայաստան հնամեայ,
Կը հաւատամ օր մը պայծառ պիտի կրկին բարձրանայ,
Դրօշն հայոց աստանդական Արարատի գազարին,
Չընադագեղ Տարօն ու Վան պիտի դառնան քու զրկին,
Եւ աշխարհացրի որդիներդ նոր ալիշով պիտի գան
Ակոսելու դաշտերդ խոպան, աւերակուած Հայաստան:

Ակոսելու դաշտերդ խոպան, աւերակուած Հայաստան,
Քանի հիմա հոն կը բուսնին տատասկ ու փուշ ընդունայն,
Հայ քրտինքը չորցած է հոն, անապատ է ամէն կողմ,
Վայրազ ու խօլ մարդ-գազաններ ժանիքներով մթասքող,
Քանդած-փշրած են խնկելի վանքերը մեր սրբազան,
Իմ Հայաստան լուսաճաճանչ, մշակոյթի օքեւան:

Իմ Հայաստան լուսաճաճանչ, մշակոյթի օքեւան,
Քեզմէ ծնան անզուգական հանճարները մարդկութեան,
Նարեկացին՝ աղօթասաց, քերթողութեան հսկայ քերդ,
Շիրակացին՝ մեծ գիտնական եւ Մեարովը ազգակերտ,

Վարուժանը հրաշածին եւ Զարենցը բոցաշունչ,
Յարզանք հողիդ ազնուական, իմ Հայատան քաղցրահունչ:

Յարգանք իոդիդ ազնուական, իմ Հայաստան քաղցրահունչ,
Զինասպիտակ գագաթներով վէս լեռներուդ անմոռւնչ,
Կարկաչահոս աղբիւներուդ Վճիտ ջուրին սառնորակ,
Արագավազ խոր գետերուդ հզօր երթին անպարփակ,
Անտառներուդ հմայագեղ եւ դաշտերուդ անսահման,
Կեանքս ու հոգիս մատադ քեզի, դրախտային Հայաստան:



ԵՐԵՒԱՆԻՆ

Ծնած տարագիր՝ քու զիրկէդ հեռու,
Օտարութեան մէջ՝ հայրենակարօս,
Բայց դուն իմ մայրն ես հարազատ ու մօս,
Ու բալասանը անթիւ վերքերու:

Ինչպէ՞ս երգեմ քեզ, իմ մայր Երեւան,
Որ արժանանամ քու սիրոյն վսեմ,
Քու գոյութեամբը կ'ապրիմ, կը շնչեմ,
Ու հայութեամբս կը հպարտանամ:

Դարեր ճեղքելով մեր օրին հասար,
Երերունիէն Երեւան դարձար,
Անքեղուած կայծով վերընձիւղուեցար,
Մշտավառ ջահով լուսաւորուեցար:

Թէեւ թշնամին Եղեռնով ջարդեց,
Աշխարհով ցրուեց հայ ազգը համայն,
Բայց դուն յաւերժ ես՝ պտուղ քաջութեան,
Սարտարապատը քու փառքը կերտեց:

Դուն ես մեր յոյսը, կեանքը, ապագան,
Սեր երազներուն ապաւէն վերջին,
Քեզմով պիս՝ հասմինք վեհ Արարատին
Ու սուրբ հողերուն մեր պապենական:



ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ

Իմ Հայաստան, իմ երազ, իմ սէր,
Արեւաշող երկիր դրախտավայր,
Անցեալի փառքով սրբանուեր,
Կանգնած ես վեհ՝ հմայքով տենդավառ:

Երկիր հնադարեան՝ Հայաստան աշխարհ,
Ազատութիւն պաշտող ազգ իմ թորգոմեան,
Անմահութիւն է լոկ մեռնիլ քեզ համար,
Դուն հոգեղէն կանուրջ ամբողջ հայութեան:

Իմ Հայաստան, իմ սիրտ, իմ արեւ,
Լոյսի օրքան, երկիր հրաշափառ,
Հզօր զալիքիդ սիրոյ բարեւ,
Իմ հայրենիք, արեւով բոցավառ:



ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ

Հայաստան աշխարհ, երկիր նայիրեան,
Իմ հայրենիք եղեմական,
Հայ ժողովուրդի կամքով անսասան,
Հասար կրկին ազատութեան:

Նուիրական Հայաստան,
Վերածնեալ բուրաստան,
Յաւէտ մնաս անսասան,
Փառք ու պատի հայութեան:

Ոտքի՛, Հայկի ժառանգներ,
Սարտարապատ եւ Արցախ կերտող մարտիկներ,
Ոտքի՛, Դաւթի որդիներ,
Մամիկոնեան հուրով վառուած հայ զինուորներ:

Յառա՛ջ, քորգոնեան զարմեր,
Դեպի յաղթանակ, հպարտ քաջեր,
Յառա՛ջ, անմահ հերոսներ,
Հայրենիք փրկող հայորդիներ:

Երկիր Հայաստան, լուսաշող աշխարհ,
Հայոց երկիր դրախտավայր,
Ողջո՞յն արեւիդ, ողջո՞յն դրօշիդ,
Ազատութեան վեհ երազիդ:



Երեւանէն տեսարան մը

ԱԶԱՏԱՏԵՆՉ ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ

Ազատատենչ ողջ հայութեան
Խրոխստ կամքով վահագնածին՝
Փիւնիկի պէս ծնար կրկին,
Յաւերժական իմ Հայաստան:

Ոզի դարձած եռազոյնով,
Հայոց երկիր դարձար ազատ,
Հզօր մնաս զերդ Արարատ՝
Հին ցաւերդ ամոքելով:

Դուն իմ երազ, իմ միակ սէր,
Դուն իմ արեւ կենսապարզեւ,
Կարօտավառ՝ քեզի բարեւ,
Իմ Հայաստան աւետաբեր:

Իմ հայրենիք եղեմական,
Մեսրոպաշունչ իմ Հայաստան,
Որդիներդ տուն պիտի գան,
Պիտի դառնաս դուն վարդաստան:



ՂԱՐԱԲԱՂԸ ԿԸ ԿԱՆՉԵ

Զարբիր, լա՞օ, Ղարաբաղը կը կանչէ¹
Հայոց ազգին որդիները օգնութեան,
Միանալու իր էութեան, իր Սեծ Տան՝
Հզօր կամքով մշտակենդան:

Արցախը ազատ ապրած է դարեր,
Պատմութիւն կերտած հայու արիւնով,
Պիտ' դառնայ ազատ կրկին պայքարով,
Պապենական սուրբ հաւատքով:

Ղարաբաղը շղթայուած է, ո՞վ հայեր,
Բոնապետի նենգութեամբը ոճրածին,
Կը տառապի կարօսովը դառնազին՝
Ազատութեան լուսաբացին:

Արցախեան ձայնը՝ անթեղուած կրակ,
Բոցավառած է սիրտը հայութեան,
Վերածուած է ոզին Արամեան՝
Գանձասարէն մեր սրբազան:

Իմ Արցախս սիրասուն,
Դո՛ն սիրտն ես հայութեան,
Դո՛ն երազ անթառամ,
Յաւերժական իմ Հայաստան:

25 Օգոստոս 1989



ՀԱՅՐԻԿԻՆ ՊԱՏԳԱՄԸ



Հայոց վշտի, տառապանքի
Արցունքները ծովացած,
Գետեր դարձան աղերսանքի,
Աչքերն ուղղած առ Աստուած:

Չկար հրաշք ու օգնութիւն,
Օտարներէն չկար յոյս,
Թուղթէ շերեփ չշինեց բոյն,
Երկարեան էր սրտայոյզ:

Հայրիկն հայոց քաջազուն
Կազմեց փաղանգ թորզումեան,
Ոստիններու դէմ արթուն
Կը պայքարէր անխափան:

Սուրբ Հայրիկէն Խրիմեան
Յիշենք խօսքը պատմական,
Որպէս պատգամ հայրական.—
Զենքով փրկենք Հայաստան:

ԽՐԻՍԵԱՆ ՀԱՅՐԻԿ

Հայ ժողովուրդի հոգիէն ծնած,
Յաւէտ պանծալի Խրիմեան Հայրիկ,
Հայ տառապանքի ցաւերով կոփուած
Դիցազուն հերոս, նուիրեալ մարտիկ:

Ազատ ապրելու, ազատ շնչելու
Պայքար շեփորող խիզախ Հայրապետ,
Հայրենի հողը ազատ տեսնելու
Հզօր առաքեալ, անձնուէր ասպետ:

Մենք քեզ կը յիշենք, Հայրիկ սրբազան՝
Բոնած աներկիւղ կտակիղ ճամբան,
Ոտքի է այսօր հայ ազգը համայն՝
Լուծուած տեսնելու Դատը Հայկական:

Վասպուրականի, Տարօն աշխարհի
Լեռներէն ժայթքած ազատութեան բոց,
Անձնազոհ կեանքով, զործերով արի՝
Եղար Հայրիկը ամենայն Հայոց:

Երկաթեայ ծանօթ շերեփով զինուած՝
Պատգամը տուիր համայն հայութեան,
Յանած սերմերդ ատոք հասկ դարձած՝
Վառուեցաւ կրակ յեղափոխութեան:

Մենք քեզ կը յիշենք, Հայրիկ սրբազան՝
Բոնած աներկիւղ կտակիղ ճամբան,
Ոտքի է այսօր հայ ազգը համայն՝
Լուծուած տեսնելու Դատը Հայկական:

ԶԱՅՆ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ

Ոսքի է ահա ևայ ազգը համայն,
Մօր գիրկէն խլուած Արցախի կանչով,
Հայ Դատի լուծման անվեհեր կամքով՝
Բռնցքաւրուած սրտով միակամ:

Հայրենիք-Սփիտք միաձուլուած են
Պահանջատէրի արդար պողքկումով,
Հայոց հողերու տուն դարձի շնչով՝
Ոգեղինացած երթով ասպազէն:

Դուն Հայաստան ես, դարաբաղեան հող,
Պատմական Արցախ՝ երկիր հայկական,
Դուն սրբատեղի, դուն զոհասեղան,
Հայոց պատմութեան փառքը լուսաշող:

Արցախը հայ է, բուրգառը հայկեան,
Մայր սիրազորով՝ հերոսներ ծնող,
Գոյամարտերով շղթաներ փշրող,
Ստրկութեան դէմ պողպատեայ վահան:

Արցախ-Ղարաբաղ, ձայն ազատութեան,
Դուն զողտրիկ աշխարհ, քաջերու օրբան,
Գարունը մօտ է քու տառապանքին,
Շուտով կը դառնաս մօրդ կաթողին:



Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր Տաճարը

ԱԶԱՏ-ԱՆԿԱԽ ՂԱՐԱԲԱԴ

Ղարաբաղի ժողովուրդին սրտի կանչով,
Հայոց ազգին որդիները հերոսածին
Ոտքի ելան վահագնածին հզօր կամքով՝
Դիմադրելով նախայարձակ թշնամիին:


Վատ թշնամին հոծ բանակով ազերիական,
Դաշնակցելով իսլամական այլ ուժերով,
Յարձակեցան գրաւելու դարաբաղեան
Հազարամեայ հայ հողերը գէնքի ուժով:

Ժողովուրդը իր բանակով միասնական,
Ազատութեան իրաւունքով պաշտպանուեցան,
Եւ անձնազոհ մարտիկներով մահապարտեան
Խոյանքներով հնչեց փողը ազատութեան:

Ղարաբաղի մարտիկները հայրենական,
Դաւիթ Քէկի թռոններուն հետ ճակատ կազմած,
Պաշտպանեցին հայրենիքը հնադարեան,
Անկախութեան արեգակով լուսաւորուած:

Հայրենիքի պաշտպանութեան քաջ զինուորներ,
Կոռուի դաշտին նահատակուած հայ հերոսներ,
Անդրանիկի եւ Արամի հետեւորդներ,
Դուք անմահ եք, ձեզ կը յիշենք օր ու զիշեր:

2016



ՊԵՏԻԿ ԻՆՃԵԵԱՆԻ ՅԻՇԱՏԱՎԿԻՆ

Դաշնակցութեան հնոցին մէջ թրծուած,
Հերոսներու վեհ ոգիով տոգորուած,
Հասակ առիր, դարձար հայդուկ հայկական,
Դաշնակցական ընկեր Պետիկ Ինճեան:

Մուսա Լերան բարձունքներէն,
Պապենական սուրբ հողերէն
Ծծած ոգին ազատութեան,
Հերոս ընկեր առհաւական:

Հայրենական Այնձար գիւղէն մեկնեցար,
Վահագնածին խիզախութեամբ դուն հասար
Փարփ քաղաք՝ պատրաստելու ռումբ-ական,
Դաշնակցական ընկեր Պետիկ Ինճեան:

Որպէս մի նոր Քրիստափոր,
Հայոց Պատին եղան զինուոր՝
Հարուածելու վատ թշնամին,
Քաջակորով ընկեր անզին:

Հազարամեայ հայրենիքի կորուստով,
Մեծ Եղեռնի սարսափներու կսկիծով,
Հրդեհեցիր ըմբոստ սիրտդ վլէժով,
Սակայն ինկար պայթած ռումբի արկածով:

Ընկերներդ հազարաւոր
Քեզ կը յիշեն արտասուաթոր,
Դուն մեռած չես իրենց համար,
Պիտի ապրիս միշտ՝ դարէ-դար:

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԲԱՆԱԿ

Մենք՝

Հայ յեղափոխական բանակի
Քաջ ու անվեհեր զինուորներ ենք,
Խրոխտ, անձնազնի երիտասարդներ,
Նոր օրերու քաջ ֆետայիներ,
Հայ սուրբ դատի վէս մարտիկներ,
Զինուած, զրահուած հայ հողերու
Ազատութեան ու միացման
Կրանիթեայ գաղափարով,
Վահագնածին հզօր կամքով:

Մենք՝

Հազարներ ենք,
Մահուան տեսիլքով ճանապարհ ինկած,
Իմացեալ նահի հաւատքով օծուած
Արձակազէններ.
Ուխտած պայքարիլ ու թափել արիւն,
Հարուածել ուժգին,
Որ աշխարհ լսէ ու խղճահարի,
Թուրքը սարսափի ու շանթահարուի,
Ծունկի զայ կրկին:

Մենք՝

Հայ յեղափոխական բանակի
Զոհարերուող հայդուկներն ենք,
Հայկի զաւակներ,
Հայ արդար դատի,
Հայ ժողովուրդի վեհ իտէալներուն
Իրականացման բռունցքը ահեղ,
Պատրաստ՝ թափելու ահարկու կրակ,
Մահաշունչ կայծակ,

Թուրք եղեռնագործ ու արիւնկզակ
Պետութեան զլխուն:


Մենք՝

Ծանթահարիչ հսկայ բանակ ենք,
Եկած ենք ահա,
Մեր հզօր ձայնով,
Հայաբոյր զործքով,
Բոցավառ երգով,
Երկարէ խօսքով.
Մեր մշտաբորբոք արեան դողանջով,
Նոր զոյամարտով ու նոր յաղթութեամք՝
Նոր էջ բանալու Հայոց Պատմութեան:

Մենք՝

Յեղափոխական շունչով տոգորուած,
Ոզի անխորտակ, եւ կ'ուխտենք ահա՝
Զկայ ո՛չ մէկ ոյժ աշխարհի վրայ,
Որ կարողանայ ընկճել մեր ոզին.
Պիտի պայքարինք ու քափենք արիւն,
Սինչեւ որ հասնինք մեր նպատակին,
Սինչեւ որ հասնինք վեհ Արարատին,
Վանին, Սասունին, Գարահիսարին,
Կամ մեռնիլ անոնց թէժ ճանապարհին:

1984



ԼԻԶՊՈՆ ԶՈՀՈՒԱԾ ՍԱՐՏԻԿՆԵՐՈՒՆ



Հայութենէն ամայացած հայրենիքին,
Թուրքիոյ կողմէ Մեծ Եղեռնին զրհուածներու
Արդար դատը, իրաւունքը արծարծելու,
Վրիժառու հինգ մարտիկներ Լիզպոն գացին:

Անոնք գացին խրախուսուած Թեհիրեանով,
Պայքարելու ու զոհուելու ազգին համար,
Գրաւեցին թուրք դեսպանին որջը վատքար,
Քաջորդիներ կրակ դարձած՝ շփոթահար:

Սակայն բախտը դաւաճանեց ամէն խոյանք,
Ստիպելով ողջակիզուիլ, քան յանձնուիլ
Շիւաղներուն, անմարդկային ոսխներուն,
Երկու միլիոն անմեղ հայեր ջարդողներուն:

Հայ մարտիկներ, մենք ձեզ երբեք չենք մոռանար,
Դուք անմահ էք՝ թէեւ ինկաք հերոսաբար,
Բայց միշտ կ'ապրիք մեր սրտերուն մէջ տեւաբար,
Անմահութեան փառքով օծուած՝ մարտիկ արդար:

2016

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Հազար իման հարիւր տասնըինգ թիւին,
Երիտասարդ Թուրքեր որոշում առին,
Սիանգամընդմիշտ Թուրքիոյ տարածքին
Հայ ազգը համայն ջնջել փորձեցին:

Շուրջ երկու միլիոն անմեղ ժողովուրդ
Իրենց տուներէն, պատմական երկրէն,
Հազարամեակներ ապրած հողերէն
Քշուեցան դէախ աճապատ,

Որպէսզի կիզիչ արեւէն այրին,
Անօթի-ծարաւ հիւծին ու մեռնին,
Ալ հայ չմնայ աշխարհի վրայ,
Տեր Զօրը անքաղ գերեզման դառնայ:

Բայց հայկեան ոգին մնաց կենդանի.
Մեռած հայ ազգը յարութիւն առաւ,
Եւ յաղթանակով Սարտարապատի՝
Հայ ժողովուրդը վերածնուեցաւ:

Եւ հոչակուեցաւ անկախ պետութիւն
Քսանութ Մայիս մէկ ինը մէկ ութին,
Ունեցանք կրկին դրօշ հայկական,
Պետական բանակ եւ զինանշան:



ՍԱՍՈՒՆԱԿԱՆ

Նուէր՝ բանասպեկղծ
Սասուն Գրիգորեանին

Ողջո՞յն Սասուն,
Իմ հայրենիք դիցազնական,
Սանասարի, Պաղտասարի
Ազատատենչ կամքով շինուած,
Քաջութեան բերդ,
Դրախտային վսեմ երկիր հնադարեան,
Քեզ կ'ողջունեմ հայրտօրէն
Սասնակարօտ սրտիս խորէն՝
Ամրելի զգայնութեամբ,
Փոթորկայոյգ երազանքով,
Ուղեղային պատկառանքով:
Այսօր նորէն կ'ոգեկոչեմ
Քու անցեալի փառքդ արդար,
Հերոսական պայքարներդ
Օտարազգի ուժերուն դէմ,
Վահագնածին հերոսութեամբ
Դիմադրելով
Թուրք ասկարներու արշաւանքներուն,
Վայրազ քիւրտերու յարձակումներուն,
Որոնք կու գային գերեվարելու
Սարերը Սասնայ
Եւ զէնքի ուժով ընկճելու ոգին
Ազատ ապրելու, ազատ շնչելու,
Անընկճելի ժողովուրդին սասունական:

Ողջո՞յն Սասուն,
Իմ հայրենի չքնաղ երկիր,
Եղեմական իմ հայրենիք:
Քեզ կը սիրեմ երակներէս ինձ կեանք տուող
Սասունական ազատատենչ արեան կանչով,
Հայրենապաշտ զգացումով.

Անհուն սիրով, պաշտամունքով:
Քեզմով կ'ապրիմ ես ամէն ժամ,
Ամէն վայրկեան,
Եւ հոգեալս կամքջուելով լեռներուդ հետ՝
Վերագտնելու ողին հայկական
Եւ համբուրելու
Աստուածամերձ վես լեռներուդ՝
Մարաթուկի, Ծովասարի եւ Անտորի
Զիւնասպիտակ գագաթները արիւնագին,
Ծարաւ սրտով յազենալու
Մեր լեռներէն ծնունդ առած
Աղբիւրներու եւ գետերու
Սառնորակ եւ վճիռ ջուրէն,
Ման զալու եւ վայելելու
Դալարագեղ հովիտներու,
Անդնդախոր մութ ձորերու,
Մեղրածորան անտառներու,
Բուրումնաւէտ ծաղիկներու
Տեսքը բուրեան,
Արեւաշող եւ խնկարոյր
Լեռնալանցերէն
Փունջ-փունջ քաղելու
Սինձ եւ խալրծիլ,
Քեաթմաթ եւ կոճղէզ,
Սաւդուկ եւ զրզիկ՝
Աստուծմէ տրուած
Կենսատու քարիք:

Սասուն պաշտելի,
Առիւծասիրտ կտրիճներու
Եւ քաջազուն հերոսներու
Հպարտ լեռնաշխարհ,
Կամքով անսասան,
Ազատ ապրելու,
Պատուով ապրելու
Ժողովուրդ հզօր եւ քաջակորով.

Բոնակալներու անարգ լուծին դէմ
Կոռուելու համար ֆետայի դարձած,
Պայքարի ելած,
Զենք բարձրացուցած,
Բազում հերոսներ,
Անձնուէր քաջեր
Սասնայ լեռներուն ապաստան գտած,
Հրոսակային կրիւ մղելով
Բոնակալ թուրքին,
Հայատեաց քիւրտին
Անարգ ուժին դէմ,
Պաշտպան կանգնելով
Գիւղերուն անզէն,
Բարձր պահելով նախահայրերու
Ոգին յաղթապանծ,
Սասունցի Դաւթի
Ոգիով զինուած՝
Կրկին դաս տալու
Մսրայ Մելիքին:
Յարգանք ու պատի՝
Սրտով անարատ,
Սպաղանք գիւղէն իմ հարազատներ,
Քաջ ֆետայիններ՝
Մակար եւ Գալէ, խմբապետ Ակէ,
Հօղբերներ անմահ, սրտով աներեր,
Հերոսածին խրոխտ քաջեր՝
Արար եւ Մօրուք Կարօ,
Փերարցի Թաղօ, Սասունցի Մանուկ,
Մեծահամբաւ Գէորգ Զատուշ,
Կարօ Սասունի, խմբապետ Մուշեղ,
Հայրուկներ բազում,
Պայծառանուն:

Սասուն պանծալի,
Վահագնաբոց երկիր քաջաց,
Զաւակդ հայրենաբաղձ,

Թէեւ ծնած օտար ափեր,
Գաղրականի դժուար կեանքով՝
Սասունցի եմ ամբողջ հոգուվ,
Հօրս արեան բջիջներով,
Սասնայ ոգին ժառանգելով,
Ինքնութիւնս պահած եմ յար,
Սասնոյ սարերը թրքական լուծէն
Ազատ տեսնելու,
Հայերէ պարպուած Սասնայ գիւղերը
Կրկին հայացած տեսնելու յոյսով,
Լեռնալանջերու դաշտերը խոպան
Դալար տեսնելու,
Հայու քրտինքով եւ աշխատանքով
Ծաղկած տեսնելու,
Սասուն աշխարհը իր նախնեաց շունչով
Զարքնած ըլլալու
Տեսիլքով կ'ապրիմ,
Որուն պատկերը միշտ տեսած եմ
Հօրս աչքերէն ցայտող կարօտէն:

Հայր իմ սիրասուն,
Քու ծննդավայրէդ հեռու ապրելով
Շատ տառապեցար,
Հայոց եղեռնի մահուան դարպասէն,
Թուրք գազաններու եաքաղաններէն
Քաջազուն սրտով միշտ ազատեցար
Եւ հաստատուեցար
Քաղաքը Հալպայ,
Ուր ապրեցար քու ծննդավայր
Սասնայ կարօտով,
Սպաղանք գիւղի քու պապենական
Տունին կարօտով,
Սպաղանք գիւղի եկեղեցւոյ՝
Սուրբ Մարտիրէ ճգնաւորի
Խորանին կրկին որպէս սարկաւագ
Երկիւղածութեամբ սպասարկելու,

Յուսալով ընդմիշտ՝
 Օր մը անպայման
 Վերադառնալու եւ տէր դառնալու
 Քու պապենական
 Տունին ու դաշտին:
 Անհուն կարօտով տեսնելու կրկին
 Սպաղանք գիւղը, տունը հայրական:
 Սակայն երազդ անկատար մնաց,
 Տարիները արագ սահեցան,
 Ծրագիրներդ չիրականացան,
 Սասունցիական կարօտը սրտիդ՝
 Կեանքէն հեռացար,
 Եւ որպէս կտակ դուն փոխանցեցիր
 Քու զաւակներուդ
 Հայրենակարօս սէրդ անսահման
 Սասնոյ աշխարհին,
 Անխոնջ պայքարով
 Ազատագրելու հողը հայրենի
 Եւ տէր կանգնելու
 Մեր պապենական գերեզմաններուն:



Հայրս՝ Ղազար (Խարզօ) Հոբոյեան

ՏԱՐՈՇՆ ԱՇԽԱՐՀ...

Այս իրիկուն իմ հոգին
Կ'ապրի պահեր անրջական՝
Խռովքի եւ հպարտանքի,
Ի տես երկրի մը դիւթական:
Ու պատկերներ ծիրանատր,
Տեսարաններ հոգեպարար,
Հայոց արիութեան փառահեղ էջեր
Դանդաղօրէն կը տողանցէն
Մտքիս խորունկ պաստառներէն,
Պարզելով դէաքեր դիւցազնական,
Երկունքներ հզօր, խոյանքներ վսեմ,
Պայքարներ ահեղ ու յաղթականակներ,
Ազատութեան տենչ, շնչելու փափաք՝
Տարօ՞ն աշխարհ...

Լեռնե՞ր վեհապանձ,
Աստուածներու պատուանդան՝
Անտոք, Գրգուռ եւ Ծովասար,
Որոնց վրայ կայք հաստատած
Ոգիները իմ պապերուն
Կը հսկեն թաքուն,
Նախճիրները տեսած ու դժոխք դարձած,
Դրախտավայր մեր աշխարհին՝
Տարօ՞ն աշխարհ...

Դաշտե՞ր լայնատարած,
Սնուցիչ մայր Տուրութերանի,
Որոնց վրայ հայ մշակներ
Յանուն կեանքի ու ապրուստի,
Արեւածագէն մինչեւ մայրամուտ,
Թափած են քրտինք, ըրած վարուցան,
Հնձած են ցորեն, գարի ու կլկիլ,
Խնկաբոյր հացով, արդար վաստակով

Հազարամեակներ ապրած հողմախռով,
Պահելով հաստատ տունը հայրենի
Հայու հաւատքով, կամքով անսասան,
Տարօ՞ն աշխարհ...

Ծաղիկնե՞ր հազար բուրեան
Կապած նարօս հարսենական,
Բուսած լանջին մեր սարերուն,
Որոնց ետին՝ անձաւներուն մէջ անխռով,
Հուրիակերպ այծեամներ եւ եղնիկներ
Իրենց որջերն են հաստատեր,
Ու մեղուներ սարալանջէն
Կը հաւաքեն ու կ'ամբարեն
Հիւթը չքնաղ ծաղիկներուն,
Եւ գգլխիչ բոյր մը անոյշ,
Գոյներ դիւթեղ չնաշխարհիկ
Կը բուրվառուին արփիացայտ՝
Տարօ՞ն աշխարհ...

Գետեր սառնորակ,
Անապական զուլալ զուրեր՝
Արածանի, Մեղրագետ ու Պաթմանայ,
Որոնց ափին մկրտունցան
Մեր հեթանոս նախնիքները քրիստոնեայ,
Աղբիւրնե՞ր աղամանդեայ,
Հազար ակունք, հազար լճակ,
Մեր լեռներուն ստիճքներէն
Բխած հրաշքով մեր սուրբերուն,
Ու կեանք տուած արեւախանձ
Հոգիներուն եւ բնութեան՝
Տարօ՞ն աշխարհ...
Վանքե՞ր սրբակերտ,
Հայ հոգիի հայակերտման
Խորախորհուրդ սուրբ տաճարներ,
Որոնց խոնաւ խուցերուն մէջ

Վաճականներ ու գրիչներ,
Նուիրումով ու հաւատքով,
Ի զին իրենց աչքին լոյսին,
Լոյս սփուցին հայ դպրութեան,
Յաւերժութեան ճամբայ բացին,
Հայ արուեստին ու գիտութեան
Մեսրոպածին գոհարներով
Փառապսակ զետեղեցին՝
Տարօ՞ն աշխարհ...

Այս իրիկուն հոգիս պարման,
Յուզաքարաքախ խոկումներով,
Կը վերլուծէ դիմագիծը մեր աշխարհին,
Անոր ոզին ասպետական,
Խիզախումները պանծալի՝
Քաջահամբաւ հերոսներուն,
Ու անոններ նուիրական
Կը քանդակուին աչքերուս դէմ՝
Սասունցի Դաւիթ, Սիեր քաջասիրտ,
Մամիկոննեան քազում անուն պայծառավայլ,
Սերոր Աղբիր, Գէորգ, Գալէ ու Մակար,
Հազարներով նահատակուած ու սրբացած
Անանձնական քաջ հայրուկներ՝
Յանուն ազգի ազատութեան,
Յանուն կրօնի եւ հայրեննեաց՝
Տարօ՞ն աշխարհ...



ՈՂՋՈՇՅԱՆ, ՀԱՅՐԵՆԻՔ

Հազար ողջոյն Հայաստանի եւ Արցախի բանակներուն
Եւ սփիտքեան կամաւորներուն,
Որոնք 44-օրեայ պատերազմին իրենց կեանքը զոհեցին՝
Նահատակուելով հայրենիքի անկախութեան բազինին:

Ամբողջ սրտով եւ հաւատքով կը խոնարիիմ
Հայրենասիրական անպարտելի սուրբ ոգիին,
Որոնք քաջարար պաշտպանեցին պատմական
Մեր հայրենիքը հայկական:

Ողջո՞յն հայրենիք՝ Հայաստան, Արցախ,
Ողջո՞յն 44-օրեայ պատերազմին մասնակցած
Հայրենասէր հայորդիներուն կամքով անսասան,
Որպէս քաջազուն նուիրեալ անձեր:

Ողջո՞յն Սփիտքի հայ գաղութներէն
Որպէս կամաւոր 44 օրուան պատերազմին
Մասնակցած հայրենեաց պաշտպան հերոսներուն,
Որոնք հայրենիքի օգնութեան հասան:

Ես կը խոնարիիմ հայ մարտիկներուն,
Որոնք կռուեցան մեռնելու քաջութեամբ՝
Դիմադրելով թշնամիներու արդիական գէնքերուն
Եւ արարական երկիրներէ եկած վարձկաններուն:

Եւ հակառակ ազրպէյծանական, թրքական
Արդիական գէնքերուն,
Մանաւանդ թրքական անմարդ «Պայրաքտար» օլանաւերուն,
Որոնք ոմքակոծեցին Արցախի գիւղերն ու քաղաքները,

Յարգա՞նք ու պատի հայ կռուտղներուն, կամաւորներուն,
Որոնք 44 օր դիմադրեցին թշնամիներու յարձակումներուն՝
Մեծ վնաս պատճառելով անոնց բանակներուն,
Արդիական գէնքերուն ու կռուտղներուն:

Ինչպէս Վարդանանց պատերազմին,
Ուր հայ զինուորներ փոքր ուժով դիմադրեցին
Պարսկական ուժերուն եւ մանաւանդ փիղերուն՝
«Մահ իմացեալ անմահութիւն է» գոչելով:

Պատերազմին թէեւ հայոց բանակը պարտուեցաւ,
Սակայն հայ ժողովուրդը զնահատանքով կը յիշէ
Այդ պատերազմը, որպէս ազգային յաղթանակ
Եւ սրբազն պատերազմ:

Նոյնպէս Արցախեան վերջին պատերազմին
Հայոց բանակին պարտութիւնը պիտի յիշուի
Որպէս ազգային յաղթանակ,
Միշտ պահելով պատերազմի նահատակներուն յիշատակը:

10 Յունիոս 2022



ՀԱՍԵՐԱՇԽՈՒԹԵԱՆ ԵՒ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԱՐԺԷՔԸ ԵՒ ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ

Սիրելի՝ հայրենակիցներ,
Եթէ կ'ուզէք Հայատանի, Արցախի եւ Սփիտքի հայութեան
Ապահով կեանք ապահովել՝
Դիմադրելով թրքական, ազրականական եւ վարձակալուած
Արար կամաւոր կռուողներուն
Եւ անոնց արդիական գենքերուն,
Մանաւանդ թրքական «Պայրաքտար» անօդաչու օդանաւերու
Յարձակումներուն, ուրեմն, սիրելիներ,
Մոռնալով, մէկ կողմ ձգելով
Անձնական, գաղափարական, կուսակցական
Եւ այլ տարակարծութիւններ,
Համերաշխութեամբ, միաբանութեամբ
Հաւաքական ուժ ստեղծեցէք:

Մանաւանդ հայ զիտնականներու կողմէ
Արդիական գենքեր ստեղծելով
Դիմադրեցէք թշնամիներու յարձակումներուն,
Ապահովելով յաղթանակներ:

Յիշեցէք 1918-ի Մայիսին
Սարդարապատի, Ղարաքիլսայի եւ Բաշ-Ապարանի
Թրքական բանակներուն դէմ հայկական
Բանակին եւ ժողովուրդին կողմէ մղուած
Պատմական եւ անմոռանալի ճակատամարտերը՝
Ստեղծելով Մայիս 28-ին Հայաստանի անկախութիւնը:
Հայ մնծ բանաստեղծ Պարոյր Սեւակ
ճակատագրական եւ յաղթական այդ պատերազմին մասին
զրեց.
«Հայ նոր սերունդներ,
Դուք ձեզ ճանաչէք Սարդարապատից»,
Որովհետեւ այդ յաղթանակները ստեղծուեցան
Հայ ժողովուրդի հաւաքական ուժերով:

Ներկայիս, մեր գիտնականներուն կողմէ ստեղծուած
Արդիական գենքերով, հաւաքական ուժերով
Կրնանք դիմադրել եւ յաղթել թշնամի բանակներուն
Եւ ապահովել Հայաստանի, Արցախի եւ
Հայ ժողովուրդի կեանքն ու ապահովութիւնը՝
Ստեղծելով նորանոր յաջողութիւններ եւ
Յաղթանակներ:

1 Յունի 2022



ԳԻՏՈՒԹԵԱՆ ՈՒԺՈՎ ՊԻՏԻ ՅԱՂԹԵՆՔ

Ողջո՞յն Հայաստանի, պատմական Արցախի
Եւ Սփիտքի հայեր հարազատ,
Ես կը խոնարիմ ձեր հզօր կամքին՝
Ապրելու համար ազատ ու անկախ:

Ես կը հաւատամ հայ ժողովուրդի
Ազգային ազնի իմաստուն կեանքին,
Հայրենասիրական զգացումներուն,
Անվեհեր ճիգով, զնիաբերութեամբ:

Ես կը խոնարիմ անձնուեր հերքիդ.
Դարերով փարած հայրենի հողին,
Հայերէն լեզուին եւ մշակոյթին՝
Ապահովելով փառք ժողովուրդին:

Ներկայիս սգաւոր սրտով հայութիւն,
Դարերով տեսած ես զարդեր, աւերներ,
Սակայն վերապրած ու վերաշինած
Քանդուած տուներ, գիւղեր, քաղաքներ:

Ուազմաճակատը չես լքած երբեք՝
Միշտ պաշտպանելով հողը հայրենի,
Հայոց աշխարհի սուրբ հայրենիքին,
Ապահովելով իր կրօնքին աստուածային:

Սակայն պարտուած, երբ յարձակողներ՝
Ազերիներ, քուրքեր, ծախուած արաքներ,
Արդիական զէնքերով անակնկալ յարձակած
Արցախսեան եւ հայկական դիրքերուն վրայ:


Քառասունչորս օրուան պատերազմէն վերջ,
Պարտութեան պատճառով ոտքի ելած

Հայրենի ղեկավարներ գտած են արդէն
Պարտութեան պատճառը – անմիաբանութիւնն է:


Հայ մեծ բանաստեղծ Եղիշէ Չարենց
Յաղթութեան համար ղիմած է ազգին.
«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը
Քո հաւաքական ուժի մէջ է»:

Իսկ մենք կը յաղթենք թշնամիներուն,
Եթէ ղեկավարները դիմեն հայ զիտնականներուն,
Որպէսզի ստեղծեն արդիական գէնքեր՝
Պաշտպանելու հայութիւնն ու Հայաստան:

7 Դեկտ. 2021



ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ



Հանճարներու ծնունդ, վեհ Դաշնակցութիւն,
Անձնուէրներու փաղանգ դիցազուն,
Հայաստանի անկախութեան ախոյեան,
Պայքարի շեփոր, դրօշ յաղթութեան:

Դաշնակցութիւն, հայկեան ոգի՝,
Պայծառ արեւ հայրենիքի,
Բռնած Դաւթի մուր Կեծակին,
Դուն ես լոյսը Հայաստանին:

Դաշնակցութիւն, խորհուրդ խորին վեհագոյն,
Ազգակերտ խոյանք, ոազմ ու քաջութիւն,
Հայդուկներու սուրբ արեամբ ոռոգուած,
Հայաստանի հող, ազատութեան հաց:

Ազատատենչ Դաշնակցութիւն,
Մամիկոնեան քաջերու սուն,
Պիտի հասնինք Վան ու Ջերուն,
Ազատագրենք Մուշ ու Սասուն:

Դաշնակցութիւն, վրիժառու բարունակ,
Հայ ժողովուրդի հարազատ զաւակ,
Ֆետայիներու անվեհեր գումարտակ,
Հայոց ինքնուրեան մշտարքուն պահակ:

Փա՛ ոք, հազա՞ր փա՛ ոք Դաշնակցութեան
Ծնունդ տուող երրորդութեան՝
Քրիստավորին, Զաւարեանին
Եւ Ուստոմին հերոսածին:



Արամ Մանուկեան

ՓԱՌՈՔ
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ
ԴԱԾՆԱԿՑՈՒԹԵԱՆ



Հ.Յ.Դ.

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն...
Ոգեղինացած հմայք, հանճարներու արզասիք,
Դուն, վահագնեան շունչով՝ շանթի մը պէս բոցավառ,
Ստրկացուած հայութեան արիւնէն ծնար,
Որպէս հրաշք լուսավառ....:

Դաշնակցութիւն...
Զոհողութեան շատրուան, նուիրեալներու բանակ,
Դուն ժառանգած Սասնոյ Դաւթի բուր կայծակին,
Հեծած անոր հուր Զալալին,
Գերեվարուած հայութեան հոգիին մէջ
Ազատութեան անմեռ սերմեր ցանեցիր:

Դաշնակցութիւն...
Հերոսներու փաղանգ, պայքարի շեփոր,
Դուն լուսածին մարտիկներուդ կրանիթեայ բազուկներով
Զախշախնեցիր ու մաքրեցիր ամենազգեայ թշնամիներ,
Ոճրագործներ՝ արիւնախում, դաւաճաններ՝ հայրենատեաց:

Դաշնակցութիւն...

Գերբնական ոյժ, հայկական ոգի՝,
Նուն վրիժառու խոյանքներով սրաբրիչ,
Ինչպէս արծիւ երկնասլաց,
Որպէս քաջ պահակ հսկեցիր անվերջ
Հայ ժողովուրդի պատուին եւ ինչքին
Եւ ահ սփոնցիր ճիւաղներուն գիշատիչ:

Դաշնակցութիւն...

Չիրազործուած իտէալներու յոյս,
Ազգային փառքի անխոնջ ախոյեան,
Դուն արհաւիրքի սպանդներէն հազի ճողովրած՝
Հայ ժողովուրդին ապրելու կամք ներշնչեցիր
Եւ հերոսական գուապարներէն կենդանացած՝
Կերտեցիր հայրենիք ազատ ու անկախ:

Դաշնակցութիւն...

Հայ ոգիի բերդ, ազատութեան ջահ,
Դուն, հիմնադիրներուդ ու բիրաւոր նահատակներուդ
Նուիրական օրինակով անանձնական,
Սորվեցուցիր ողջ հայութեան՝
Նուիրուելու եւ զրհուելու
Հայրենիքի ազատութեան սուրբ երազին:

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն...

Յոյսի՝ աղքիւր, խոր հաւատքի ներշնչարան,
Դուն, ծնունդէն ի վեր որպէս պաշտպան հրեշտակ,
Վահան եղար հայութեան ոսխներուն դէմ բարբարոս,
Եղի՛ր ընդմի՛շտ քաջաբար՝ դարե՛ր-դարե՛ր շարունակ,
Լուսաւորէ՛ մեր ուղին, առաջնորդէ՛ զերդ փարոս:



ՏԱՐՓՈՂԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ

Ե՞ս,

Արիազարդ հայորդի մը աներեր,
Խրոխտ կանգնած, ճակատս վեր,
Կու գամ այսօր երկրպագել
Վեց դարերու ստրկութեան շղթաները բգկտող
Հայաստանի անկախութեան ճառագայթող արեւին:

Ե՞ս,

Գալճանային օրով այս հմայիչ,
Բնութեան չքնաղ փքքումին հետ
Կու գամ այսօր ոգեկոչել
Հայոց երկրի հրաշածին Ազատութեան
Արինաներկ թուականը պատմական:

Ե՞ս,

Հայորդի մը ազատատենչ,
Կու գամ այսօր հապատութեամբ տարփողել
Հայրենիքի ազատութեան փա՛ռքը կերտող,
Ապրելու կամ մահանալու տենդով ապրող
Դիցազնական ու անխորտակ ցե՛ռը վսեմ:

Ե՞ս,

Զաւակը ազնի ազգին արմենական,
Թարթսած զրիչս բոստրագոյն սրտիս արեան՝
Կու գամ այսօր որպէս դրօշ պանծացնել
Զաջահամբաւ ու անձնուրաց հազար-հազար
Հերոսներու անթառամ յիշատակը լուսավառ:

Ե՞ս,

Հայորդի մը՝ հերոսներու կամքով զինուած՝
Կու գամ այսօր ակնածանքով
Քիւր յարգանքս մատուցանել
Անկախութեամբ ծիածանը կաղապարող ժողովուրդին
Ու նայիրեան սուրբ աշխարհի անմեռ կամքին:

ՄԱՅԻՍԻ ՕՐ ՄԸ՝ ՊԱՅՏԱՌ ՈՒ ԶՋՆԱՂ

Հայաստա՞ն աշխարհ,
Վեց մութ դարերու անարգ գերութեան
Եւ ստրկութեան շղթայով հիւծած,
Վայրագ ցեղերու կեղեքումներէն
Ու հալածանքներէն ընդմիշտ տանջուած,
Միամտաբար՝ անկեղծ կարծուած
Բարեկամներէ շարաչար խարուած,
Չոհ գացած յաճախ անոնց խաղերուն,
Աճուրդի դրուած անոնց շահերուն,
Յաճախ կողոպտուած եւ աւերակուած,
Ապա Եղեռնի արհաւիրքներով
Զարդուած-քշուած հայրենի հողէն,
Ի սպառ ջնջուած կարծես քարտէսէն,
Գերեզման դարձած աղեկէզ տեսրով,
Խաւար էր պատուած Աշխարհը Հայոց,
Սակայն իրաշքով կեանք առիր յանկարծ,
Յարութիւն առիր մոխրակոյտերէն,
Փիւնիկի ննան հոգի առնելով,
Խրոխս կանգնելով դահիճներու դէմ,
Վեհ արիութեամբ՝ ամրող հասակով,
Որպէս նորօրեայ Սասունցի Դաւիթ,
Կայծակէ քուրդ մերկացնելով՝
Սիեղ գոռացիր շանթահար ձայնով.
— «Կա՞մ, կը մնա՞մ»...
Մայիսի օր մը՝ պայծառ ու չքնաղ...

Քաջ որդիներու ծով արեան գնով,
Լիճ դարձած թէեւ՝ ծով դառնալէ վերջ,
Հսկայ լեռներդ գերի ձգելով
Բարբարոսներու կրունկին ներքեւ,
Եկար փարեցար վերջին ամրոցին՝
Լուսաւորիչի կանթեղով զինուած

Վէս Արագածին:

Լքելէ յետոյ ծովակը Վանի,
Զրահ դարձուցիր լիճը Սեւանի.
Ա՛լ նահանջ չկա՞ր, ո՛չ ալ պարտութիւն,
Ազատ էր հայր իր հողին վրայ,
Ու կերտուեցաւ անկախ Հայաստան,
Հայկական բանակ, եռագոյն դրօշակ՝
Որպէս յուսատու փարո՞ս մշտավառ
Հայ բեկորներու անմար երազին,
Ազատ ապրելու անոնց խոր կամքին,
Մայիսի օր մը՝ պայծառ ու չքնաղ...

Ժողովուրդ հայո՞ց,
Ստրկութիւնը զէնքով թօթափած,
Սակայն մնացած մինակ ու անտէր,
Նախճիրներ տեսած, գաղթական դարձած,
Մնացորդացով ապաստան գտած՝
Քաղաք Երեւան եւ Էջմիածի՞ն,
Բոնցքրիեցա՞ր
Արամի շունչով,
Վերափոխուեցա՞ր
Նոր Վարդաններու եւ Ղետնադներու
Քաջութեան կոչով,
Ոգեւորուեցա՞ր ու կենդանացա՞ր,
Ծոցէդ դուրս եկան բազում հերոսներ,
Հայկեան ոգիով սնուած մարտիկներ,
Որոնք երդուեցա՞ն,
Իմացեալ մահով ու խիզախութեամբ,
Կուռ ընդառաջել մահուան շեփորին,
Պաշտպանել հողը սուրբ հայրենական,
Պատի՛լ հայուն,
Սրբութիւննե՛րը,
Մազաղաթնե՛րը մեր նուիրական,
Իրենց մարմինը վահան դարձուցած՝
Թուրք դահիճներու կապարներուն դէմ,

Ու դիցազնական գոյամարտերով
Վե՛րջ տուին անոնց դժխւմ ծրագրին.
Սարտարապատէն
Ղարաքիլիսա՝
Ու Բաշապարան,
Պատիի հայ բազկին,
Մղուեցան հուժկու ճակատամարտեր,
Վառողի հոտէն չորցան ծաղիկներ,
Գարնան բոյրերը հողմացրիւ դարձան,
Երկինքէն իջած ծուխով ու մուխով
Կոխի էր դաժան, ահեղ ճգնաժամ՝
Հայութեան համար կենաց ու մահուան,
Սակայն ծագեցաւ արեւ ցնծութեան,
Հայ ազգը յաղթեց,
Նամարդ թշնամին փախաւ պարտուած,
Եւ այս յաղթութեամբ ճակատազրական՝
Կերտուեցաւ փա՛ռքը Հայոց Պատմութեան,
Հնչեցին զանգերն վերածննդեան,
Մայիսի օր մը՝ պայծառ ու չքնաղ...



Սարտարապատի յուշահամալիրը

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ



Ժողովրդային արդար պայքարի,
Յեղափոխական խիզախումներու
Նուիրուած հերոս, քաջութեան ասպետ
Ու ներշնչումի մնայուն աղբիւր,
Մաքառող ոգի առասպելական,
Հայ ժողովուրդի դատին նուիրուած
Անվեհեր կռուող, քաջութեան խորան,
Մշտարքուն պահակ, հայաբոյր ոգի,
Յեղափոխական ոգորումներու,
Ազատ ապրելու անձնուէր կտրիճը
Մահը յանձն առած որպէս ֆետայի՝
Ընդդէմ քուրքերուն, վայրենի ցեղին,
Պանծալի հերոս, հայորուկ Անդրանիկ:

Գարահիսարէն Սասուն հաստատուած,
Սերոր Աղբիւրին խումքին միացած՝
Կռուեցար անվերջ թրքական լուծին
Անարդարութեան, կեղեքումներուն՝
Հայկական պատիի, արդար ապրելու.
Պահապան դարձար, պաշտելի մարտիկ,
Ազատ ապրելու պայքարող հերոս,
Յեղափոխական ազատամարտիկ,
Բոցաշունչ վարքով կռուեցար անվերջ՝
Թուրք-քիւրտ միացեալ յարձակումներուն:

Որպէս զօրավար, հրամանատար
Կամաւորական առաջին գունդին,
Տիլմանի ահեղ ճակատամարտին
Թուրք բանակներուն նահանջել տուիր՝
Բարձր պահելով կամաւորներուն
Մաքառող ոգին յեղափոխական:

Մինչեւ Էրզրում յաղթական դարձար,
Բայց համայնավար յեղափոխութեան
Հետեւանքով եւ ոռւս զինուորներու
Փախուստը դէալի ոռւսական սահման՝
Զգելով մինակ զօրքը հայկական
Ընդդէմ թրքական զօրքերուն համայն,
Պատճառ դառնալով հայոց պարտութեան:

Սակայն Անդրանիկ կռուելով հասաւ
Մինչեւ Կարս քաղաք ու Սարիղամիշ
Եւ Նախիջեւան՝ պարսկական սահման,
Ապա հասնելով մինչեւ Երեւան:

Մենք կը յիշենք քեզ, հերոս Անդրանիկ,
Հայ մեծ զօրավար, յաղթապանծ մարտիկ,
Դուն միշտ պիտ' ապրիս մեր սիրտերուն մէջ,
Հայդուկ սիրասուն, դուն կ'ապրիս անվերջ:

ԳԷՈՐԳ ՉԱՒՈՒԾ



Դաշնակցական խոնա՞րի հերոս, խրոխտ հայրուկ Գէորգ Չաւուշ,
Հպարտութեամբ կ'ոգեկոչեմ յիշատակդ, ո՞վ դիցազուն,
Ակնածանքով կը թերթատեմ հենքը կեանքիդ փառքով զեղուն,
Պաշտամունքս կը ծովանայ քեզի հանդէպ, ո՞վ քաջազուն,
Դաշնակցական խոնա՞րի հերոս, խրոխտ հայրուկ Գէորգ Չաւուշ:

Ազատութեան վեհ առաքեալ, քաջահամբաւ Գէորգ Չաւուշ,
Այսօր կրկին կ'ուրուազծուի դէմքդ պայծառ ու սիրաշող,
Դաշնակցութեան բոստրազոյն լրօշին տակ ճառագայթո՞ն՝
Արիաբար կը շեփորես լմբոստութեան լոյսը ծագող,
Ազատութեան վեհ առաքեալ, քաջահամբաւ Գէորգ Չաւուշ:

Ազգամիջեան գործակցութեան հաւատացեալ Գեղրգ Զաւոչ,
Քաղաքական մատչելի գիտակցութեամբ ու հմայքով
Դաշնակցեցար թշնամիիդ հետ բախտակից եւ երրուելով
Պաշտպանելու պատի ու հող՝ պայքարելով զենքի ուժով,
Ազգամիջեան գործակցութեան հաւատացեալ Գեղրգ Զաւոչ:

Հերոսներու հերոն եղար, սէզ արծիւր՝ մեր սարերուն,
Քաջ անունեդ սարսափեցաւ դահճապետը՝ Սուլթան Համիտ,
Զինակիցներ ունենալով Մակար, Գալէ պայծառամիտ,
Մեղմացուցիր տառապանքը եւ վիշտերը ժողովուրդիդ,
Հերոսներու հերոն եղար, սէզ արծիւր՝ մեր սարերուն:

Դաժան մարտին մէջ Սուլուխի կեանքիդ լոյսը խաւարեցաւ,
Դուն, որ բոլոր կրիւներէն դուրս կու գայիր միշտ յաղթական
Եւ ո՛չ մէկ ոյժ կրնար զսպել զենքիդ ջաղքը հրահոսան,
Դուն պայքարի ահեղ կայծակ, վրէժի շանք եղերական,
Դաժան մարտին մէջ Սուլուխի կեանքիդ լոյսը խաւարեցաւ:

Այն ազգը, որ քեզի ծնաւ՝ այլ հերոսներ դեռ կը ծնի,
Փա՛ որ ու պատի՛ Դաշնակցութեան, որ քեզի պէս հերոս ունի,
Դուն ժառանգած խիզախ ոզին Սամիկոնեան հզօր տոհմի՛
Ոսխներու դէմ կանզեցար ինչպէս Դաւիթ անպարտելի,
Այն ազգը, որ քեզի ծնաւ՝ այլ հերոսներ դեռ կը ծնի:



Սուլուխի կամուրջը

ԱՐՍԱՆԵՐՍ ՀՕՐԵՆԱԿԱՆ

Արմատներս հօրենական կու գան երկրէն Տարօնի,
Ծնած-ապրած լեռներուն մէջ հերոսածին Սասունի,
Որոնք դարե՛ր խրոխտարար պայքարած են յարաժամ,
Յանուն պատուի, հայրենիքի եւ կրօնի պահպանման:

Իմ լեռնցի հայրս կու գար դիցազնական այդ երկրէն,
Մակար, Գալէ ծնունդ տուած քաջ Սպաղանք աւանէն,
Ուր մեծցած էր ազգայնաշունչ մթնոլորտով հայկական,
Ուսանելով Սուրբ Կարապետ վաճրի լոյսով սրբազն:

Սակայն թուրքի եղեռնազործ հարուածներուն պատճառով,
Մեծ Եղեռնի արհաւիրքին անպատմելի մոլոցքով,
Զշուած հողէն պապենական՝ վերադառնալ երդուելով,
Թափառելով լեռներ-ձորեր՝ ազատ կայք մը փնտռելով:

Մահը տեսած հարիւր անգամ, նայած անոր աչքերուն,
Ձենքով, խելքով ճողովուելով գազաններէն անանուն,
Մինչեւ հասած ազատ աշխարհ՝ արաբական հողամաս,
Որ կը կոչուի Հալպայ քաղաք, ուր ծնած եմ ու մեծցած:

Շինած նոր բոյն տասնեակ անգամ՝ քանդուածի փոխարէն,
Պահած սրտին ծալքերուն մէջ յիշատակներ Սասունէն,
Փոխանցած զայն որպէս ալիշ զաւակներուն սրտերուն,
Ու մինչեւ մահ սպասելով վերադարձին դէպի տուն:

Ես ալ, որպէս ժառանգորդը անոր արդար կտակին,
Սասունցի եմ էութեամքս, զաւակներով իմ անգին,
Պահած յոյսը հօրենական ու հաւատքը անխափան,
Որ անպայման պիտի հասնինք մեր սուրբ երկիր՝ Հայաստան:

ԳԱԼԷ ՍՊԱՂԱՆՑԻ



Սպաղանցի Գալէ, անմահ ֆետայի,
Ըմրոստ զաւակ խիզախ Սասնյ տենդավառ,
Ազատութեան ջահը բռնած ամեհի՝
Թափառեցար զիւղ եւ սարէ սար:

Դաշնակցութեան դրօշին տակ ոգեպաշտ,
Կազմած փաղանգ հերոսներով ուխտադիր,
Իջար սարէն՝ հասար մինչեւ Մշոյ դաշտ,
Զենքը ձեռքիդ՝ որպէս պահակ հսկեցիր:

Ոստիսներու դէմ ծառացար քաջաբար,
Զախշախսեցիր բարբարոսներ անվարան,
Հասար կանչին ժողովուրդիդ անդադար,
Պաշտպանելով պատիւը վեհ Սասնյ տան:

Հեզահամբոյր ներաշխարհով խնկելի՝
Նուիրումի ուղի բացիր պողպատեայ,
Ներշնչեցիր հաւատքով մը պանձալի
Հարիւրաւոր մարտնչողներ յետազայ:

Ծառայեցիր ժողովուրդիդ անսակարկ՝
Հիսելով բիւր հերոսական դրուագներ,
Հզօր կամքով խոյանքներով անխորտակ՝
Թշնամիին դէմ կռուեցար անվեհեր:


Սուլուխի մէջ պաշարումով դաւադիր,
Մինչեւ վերջին փաճփուշտներով կռուեցար՝
Ասկարներուն դէմ դնելով ծնրադիր,
Որպէս հերոս անվախօրէն զոհուեցար:



Սասնյ Մարաթուկ սարը

ԶՕՐ. ԴՐՈ ԿԱՆԱՅԵԱՆ

(Մահուան առթիւ)



Ո՞չ եւս է հայ ժողովուրդի մեծ զաւակը տիտանեան,
Հերոսական խոյաճներու դիւցազունը քորգոմեան,
Հայ լեռներու վէ՛ս արծիւր՝ թոխըներով անսահման,
Դաշնակցութեան վրիժառու հզօն ձեռքը անխափան,
Կերտիչն ահեղ Քաջ Ապարանի պատերազմի յաղբութեան,
Անմահ մարտիկ՝ հերոսածին Ընկեր Դրօ Կանայեան:

Սեր պատմութեան ճգնաժամին հրապարակ դրւն իջար,
Որպէս լուսաստղ ճաճանչաւոր, որպէս պաշտպան հրեշտակ,
Նեմեսիսէն առած հուրը վրիժառու գնդակիդ,
Ամենազգեան դաւաճաններ դրւն մաքրեցիր անհամար,
Դուն առաքեալ Դաշնակցութեան, որպէս մարտիկ անխորտակ,
Գացիր մեզմէ անդարձօրէն՝ դեռ չհասած երազիդ:

Դուն, որ կեանքդ անզուզական նուիրեցիր հայութեան,
Ու կերտեցիր հերոսական փառքը մեր նոր պատմութեան,

Զգայազիրկ՝ գիշերային հոգեվարքիդ մէջ դաժան,
Երբ աչքերդ կը փակէիր վերջին անգամ՝ յախտեան,
Տեսա՞ր արդեօք հայրենական Արարատը աննման,
Եւ Արաքսը լացակումած՝ երգե՞ց մահերգ մայրական:

Ինչպէս ասուա մը լուսավառ՝ օացիր մեզմէ, ո՞վ անդարձ,
Հանգեցնելու յոգնած մարմինդ կրիւներէն անհանար,
Թողած դիակդ օտար ափեր՝ ընկերներու խնամքին,
Սակայն հոգիդ հայրենաբաղձ, — Վստահ գիտեմ, — վերամբարձ
Հայաստանի երկնքին մէջ կը սաւառնի անդադար,
Մինչեւ հասնի կատարումը չիրագործուած փափաքին:

Գացիր մեզմէ անդարձօրէն՝ ձգելով մեզ սգաւոր,
Ես կը տեսնեմ դէմքեր տարտամ, դէմքեր յուզուած ամէնուր,
Բայց լա՛ գիտցիր՝ յիշատակդ ու անունդ անթառան
Մենք կը պահենք գուրգուրանքով որպէս ծաղիկ մը բուրեան,
Եւ անվարան կը հետեւինք կեանքիդ ճամբուն առնական,
Մինչեւ հանգչին ոսկորներդ Պանթէոնին մէջ հայկական:



Դրոյի գերեզմանին Համազգայինի անդամներուն այցելութեան ընթացքին
Խօսք կ'առնէ Գրիգոր Հոբոյեան, 9 Հոկտեմբեր 1988, Պուրըն

ՀԱՅ ՖԵՏԱՅԻՆԵՐ

Հայ ազգի պաշտպան
Հայ ֆետայիներ,
Հայկ նահապետն
Ազատ ապրելու
Ոզին ժառանգած
Աննման քաջեր,
Թորգոնմեան ցեղի
Կամքով թրծուած
Խրոխս կորիւններ,
Հայ ժողովուրդի պատիւը փրկող,
Խրոխս հերոսներ,
Գիտակից մահով ցուրտ զէնքին փարած,
Անձնուէր կամքով յեղափոխութեան
Շանապարհ քացած
Ահեղ մարտիկներ,
Հայ արեան ծարաւ ոսխններու դէմ
Անվեհեր կամքով
Պատուհաս դարձած,
Ազատութեան սրբութիւնով մկրտուած
Սոարեալներ նուիրական,
Հայ արեան ծարաւ
Մարդ գազաններու,
Դաւաճաններու
Կեանքին վերջ տուող
Գնդակ մահարեր,
Հայրենի հողին պահակ ու պաշտպան,
Վեց դարերու ստրկութեան
Շղբաններ փշրող
Խոնարհ հայդուկներ,
Պատիւ ու յարգանք
Զեր հայրենակերտ տեսիլքին անմար,
Զեր նուիրական արիւնով կերտած
Ցաղքանակներուն՝

Ազատ ու անկախ ապրելու համար,
Զինական լեզուող դիմադրութեան՝
Իրաւունքներու տիրացման համար,
Պանք Օթոմանի գրաւումով,
Մազրիկ ցեղի բնաշնչումով,
Ազատատենչ Սասանյ մղած
Արիւնալի ապստամբութեամբ,
Առաքելոց վաճքի, Սուլովս գիւղի
Պաշտպանողական կռիւներով՝
Յանուն արդար գոյամարտի:


Հազար յարգա՞նք,
Հազար ողջո՞յն,
Հայ ֆետայիներ,
Ժառանգելով արդարօրէն
Սասունցի Դաւթի Թուր Կեծակին,
Մարտնչումով, կռիւներով,
Անհաւասար ճակատամարտերով՝
Օսմանեան Թուրքիոյ
Կարմիր կոչուած Սուլթան Համիտին
Դուք եղաք սարսափ,
Սասանյ լեռներու քարանձաւները,
Անմաշելի բարձունքները
Ըրած ապաստան՝
Թափեցիք կրակ
Թշնամիներուն,
Որոնք կու գային
Բնաշնչելու Սասանյ ազնի ժողովուրդը:
Ձեր կայծակնային եւ վահագնածին
Գրոհներով,
Հայու շունչով ջրդողեցին
Հողերն հայոց ասպատակուած:
Եւ դէմ դրիք, պայքարեցաք
Հայ գիւղերուն սարսափ դարձած
Արիւնկզակ թշնամիներու

Եղեռնազործ յարձակումներուն,
Զեր սուրբ կեանքով
Սրբութիւն կերտած,
Հայ ֆետայիներ:

Հայ ֆետայիներ,
Հայաստանի եւ Սփիտքի եւ Արցախի
Ծոցէն ծնած
Նորօրեայ հայդուկներ,
Հայաստանի եւ Արցախի
Ազատութեան համար մղուող պայքարին
Բոցով մկրտուած,
Ազատ ապրելու ուխտին նուիրուած,
Հայ սուրբ հողերը
Թշնամիներու գրաւումներէն
Ազատազրելու,
Ազգային շունչով,
Վեհ զգայնութեանը
Օգնութեան հասար
Արցախի հայոց մաքառումներուն՝
Դուրս գալու լուծէն
Թուրք-քաքարական,
Վերաշինելու վանքերը հայոց,
Եկեղեցիները, հողն հայրենեաց,
Հայոց պատմութեան լոյսով սրբացած,
Անձնուէր քաջեր:



ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵԱՆԻ ՅԻԾԱՏԱԿԻՆ



Անտոնիք, Ծովասար, Մարաքուկ սարէն,
Սասնյ հարազատ խրոխս սարերէն,
Սասունցի Դարի ըմբոստ ոգիով,
Արիւնի ճամբռվ, կաթողին սրտով,
Ազատ ու անկախ ապրելու համար,
Որպէս սասունցի ու հայրենասէր,
Պատրաստ՝ կրուելու հայ հողի համար,
Որպէս ֆետայի լեռները ելար՝
Սասունցիական արիւնով սնած,
Սեպով Մաշտոցի ուսման հետեւած,
Որպէս ուսուցիչ հայերէն լեզուի,
Հայոց պատմութեան դեմքերուն մասին,
Բոցաշունչ վարքով, սրտով ամեհի,
Ընդմիշտ յաղթելու հաւատքով օծուած՝
Եւ Դաշնակցութեան շարքերը մտած՝
Դուն ճամբայ ելար դէալի Գետաշէն,
Սասնյ հարազատ որդի լուսաշէն,

Հերոս տենդավառ, հայրենեաց պաշտպան,
Անվեհեր հերոս, Թաքու Կրպէեան:

Ասրպէյճանի բանակը կատղած,
Ուս օմօններու օգնութեամբ զինուած՝
Տեղասպանութիւն գործելու համար
Կ'ուզէին ջարդել, ոչնչացնել,
Որպէս հայ տարածք ազատ մնացած
Ծրջանը մաքրել, զէնքով գրաւել
Ու ահեղ ուժով հայերուն յաղթել:

Թաքու Կրպէեանն իր ընկերներով,
Բոցաշունչ կիրքով դիրք գրաւեցին,
Անձնուէր մարտով հրաշք գործեցին
Հայ բնակչութեան փրկութեան համար,
Որոնք շրջանէն հոգենմաշ շունչով
Նէալի Հայաստան եւ ազատ Արցախ
Ապաստանելով՝ ազատ շունչ առին:

Թէժ կոհիւները շարունակուեցան
Սինչեւ առաւօս՝ յաղթութեան յոյսով,
Արեւածագին, թշնամին յոգնած՝
Նահանջ ցոյց տուաւ ճակատին վրայ,
Հայ կրուտղներուն յոյս ներշնչելով.
Սակայն չար բախտէն, ցաւալիօրէն,
Զինամքերքը անյոյս վերջացաւ,
Թաքու Կրպէեանն ու ընկերները
Անկարող եղան շարունակելու
Եւ դիմադրելու հակառակորդի
Յարձակումներուն եւ հարուածներուն,
Ու դժբախտաբար հայ քաջորդիներ՝
Թաքու Կրպէեան եւ վեհ մարտիկներ,
Հայրենեաց պաշտպան, անձնազրի քաջեր,
Նահատակուեցան, բայց անմահացան:

25 Յուլիս 2017

ՀՈՒՆ...

(18 Փետր. 1921)

Հուն...

Ուր մեր պապերուն գերեզմանները կը գտնուին,
Ուր Արարատը խրոխս կ'իշխէ՝
Զիւնէ գլխարկը գլխուն,
Ուր այզիները կը տարածուին պտուղներով քաղցրահամ,
Ուր Եջմիածնի գմբեթները կը բարձրանան երկնապաց,
Ուր լազուարք Սեւանը միշտ գեղատեսիլ կը պսպղայ,
Օր մը, վայրագ բռնակալութեան շղթաները փշրուեցան:

Հուն...

Ուր քառագագաք Արագածը կը մայրանայ
Օրինաբեր ամպերու ոլորտներուն մէջ,
Եւ երկինքը խորազգած՝ կու լայ ի տես այս պատկերին,
Ուր մայր Արաքսը կը հոսի փրփրաթէզ
Ու կը բաշխէ իր ջուրերը մայրական
Հայրենիքի ծարաւ հողին,
Օր մը, հնչեցին զանգերն ապստամբութեան:

Հուն...

Ճաճանչագեղ ազատութենէ ետք,
Երք տիրեցին սարսափելի բռնակալներ,
Փետրուարեան պայծառ առաւօտ մը,
Հայկեան ցեղին ազատատենչ ժառանգորդներ
Դաժան վարչաձեւի մը արիւնարբու եւ անմարդկային
Տիրապետութիւնը խրոխսաբար խորտակեցին՝
Անկախութեան տիրացումի անբանտելի ոգիով:

Հուն...

Գետանման հոսող արեան ճապաղիքներու մէջէն անցած,
Ինկած սովամահութեան զազրելի ճիրաններուն տակ,
Վահագնեան ոգին անգամ մըն ալ կենդանացաւ,
Մոխրացած փիւնիկի նման մարմնացաւ,

Բանտերու մէջ կացինահար հերոսներուն ի խնդիր
Բարձրացան զէնքերն ազատութեան,
Եւ քշուեցան բռնակալ ուժեր մեր հողերէն սրբազան:

Հուն...
Ուր հայութեան տարագիր բեկորներ տաճուած,
Երկարատեւ մաքառումներէ ու պայքարներէ ետք,
Հազի գտած իրենց նոր օթեւանը հայրենի,
Հազի շնչած անոյշ բոյրը Հայաստանի,
Ազատութիւնն անարգօրէն խլուեցաւ
Ժողովուրդէ մը՝ անմահութեան սահմանուած:

Փա՛ռք...

Հազար փա՛ռք այս վեհ ոյժին արմենական,
Որ իր արիւնով կերտեց Հայաստան,
Փա՛ռք, հազար փա՛ռք բոլորին՝
Մեր մայրերուն, հայրերուն,
Մեր բիւրաւոր զոհերուն,
Անկախութեան իրենց անշէջ երազին....:



Կարօ Սասունի

ԿԱՐՈՍ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ

Իմ հեռաւոր հայրենիքիս կարօտէն
Կ'ապրիմ մեղմի ու կը հալիմ մոմի պէս,
Իմ հայրենի բորբ արեւի շողերէն
Պիտի տաքնա՞մ, թէ պիտ՝ սառիմ ես անտես:

Կ'ապրիմ օտար այս ափերը զաղթական,
Անհայրենիք կեանքը մութ է գերդ գիշեր,
Հայկեան ոգին կը խաթարուի անպայման,
Եթէ չըլլայ հայրենիքը յուսաքեր:

Հայրենիքիս երկինքին տակ կապուտակ
Կ'ուզեմ ճախրել բռչունի մը բռիչքով,
Ափով զգուել լեռներու ձիւնն սպիտակ
Ու համբուրել հայրենի հողը բերկրանքով:

Հայրենիքս թէեւ փոքրիկ՝ բայց հզօր,
Անպատմելի հրաշքով մը օրհնաքեր,
Ոտքի կանգնած՝ կը կառուցէ ամէն օր
Արդիական մեծ քաղաքներ ու զիւղեր:

Սակայն, ափսո՞ս, ես չեմ կրնար մաս կազմել
Մեծ գրոհին, որ կը մղուի հոն անձայն,
Կ'ուզեմ ե՞ս ալ տաք քրտինքով ոռոգել
Հայրենիքիս շինութիւնը սրբազան:



ԵՂԵՌՍԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ԵՒ
ՊԱՏԳԱՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ

ԱՊՐԻԼ 24

Հայաստա՞ն...

Աւերակ, իր հարազատ ժողովուրդին պարպուած,
Հայե՞ր...

Քշուած իրենց պապենական երդիքներէն

Ու ջարդուած վայրագօրէն...

Սոռնա՞լ օլերն այդ դաժան՝

Արհաւիրքի ու տանջանքի,—

Կը փոթորկի վրէժի հուրը սրտիս...:

Ահա պատկերներ դժխւան

Կը տողանցեն սարսուռներով սրտակեղէք,

Եւ իմ ազգիս բնաշնչման

Արարները սարսափազրու ու տիսրադէմ

Կը պարզուին ամրողական լիութեան մէջ՝

Խաչելութեան գողգորան եղերական,

Ու դահիճներ բիրտ ու բարբարոս՝

Իրենց վայրագ կիրքերովը արիւնախում...:

Տեր-Զօ՞ր... Մեսքենէ...

Որդեկորոյս մայրերու,

Ուղեկորոյս որդիներու

Գերեզմանը արեւախանձ...

Բիրաւոր կոյս աղջիկներու

Անապական պատիւներուն

Պղծումի վայրը մահաբոյր...:

Ահա ջոկատ մը հայեր,

Չինուոր եղած թրքական,

Ստած կիրճը ամայի,

Սերկացուեցա՞ն...

— Կրա՞կ, — գոռաց կրակ դարձած թուրք սպան

Ու բիրաւոր հայորդիներ անշնչացան,

Սրտակտոր հառաչանքներ վեր բարձրացան

Ու Աստուծոյ պատուանդանին զարնուեցան...:

Ահա իհիծած կարաւան մը
Խլեակներով իմ ցեղիս,
Տաժանագին ճանապարհէն յոզմասպառ
Անշարժացաւ.

– Հա՞ց, – կ’աղերսեն անօթութեան ճիրաններէն բզկտուած
Հայ մանուկներ,
Սակայն չկա՞յ...
Աւազը կ’ուտուի՞, մարդու միս կ’ուտուի՞...
Գոյութիւն ունին միայն ու միայն
Հիւծումը դանդաղ ու մահը՝ անզութ...:

Ահա մայր մը շուարուն,
Ծախած զաւակը փոխան հացի,
Գահավիժող քազուիիի մը նման
Կը փետէ մազերն իր արձակ,
– Որդի՞ս, Տիրա՞ն, – կը հառաչէ խելակորոյս,
Սաշած ձայնով՝ հեկեկոցով նուաղուն:

Ահա տղեկ մը ազազուն,
Ոտարորիկ ու կիսամերկ,
Օրօրուելով դանդաղօրէն կ’առաջանայ
Շամբաններէ նութ, ամայի.
Ուազգայի մէջ հսկայ արաք մը պետեի
Կը տիրանայ անտէր որքին...:

Երկինք-երկիր իրաք անցէ՞ք,
Պար բռնեցէք ծիծաղավար, ուրախացէ՞ք,
Թուրք զազաններ անտառամիտ
Յօշոտեցին ազնիւ ազգ մը քրիստոնեայ,
Ամայացաւ Հայաստանը հնամեայ,
Բայց լաւ գիտցէ՞ք,
Հաւատացէ՞ք,
Օր պիտի զայ, եւ շան շուտով,
Վրիժառու բռունցքները պիտի բարձրանան
Որդիներուն հայկազեան՝
Արդարութեան իրազործման ճանապարհին...:

ԶՐՈՅՑ՝ ԵՓՐԱՏԻՆ ՀԵՏ...

Եփրա՞տ,
Գետ հայրենական,
Մշտահոս ջուր եղեմական,
Մեծ բարերար այս երկրին,
Հոգեպարար սնուցիչ, աստուածատուր թանկ պարզել,
Մայր սիրական անծայրածիր դաշտերու եւ բնակչութեան,
Կենարար ջուրովդ կաթի պէս մաքուր:

Արձակուրդով մը տխուր,
Ահա նստած ափիդ լուռ,
Մտածումով կը հեռանամ ներկայէս
Դէպի օրերը մեր անցեալի ահաւոր.
Ես քու որդիդ տարագիր,
Ծնած օտար ափերն այս խորք,
Կը վերլուծեմ ժողովուրդիս ճակատագիրն արիւնակոծ,
Նստած մօտդ՝ ականջալուր երգերուդ,
Ինքզինքս երբեք օտարական չեմ զգար,
Եւ կորսուած հայրենիքիս կարօտը վառ
Քեզմէ կ'առնեմ անյագարար:
Աչքերս թախծալի ջուրերուդ սեւեռած՝
Ես կը տեսնեմ յստակօրէն
Թուական մը սեւաթոյր՝
Հազար ինը հարիւր տասնիինգ,
Մեր դարաւոր պատմութեան
Ամենասեւ էջը դաժան,
Եւ արիւնոս սրտիս խորէն հառաչելով՝
Կը զրուցեմ հայրենական Եփրա՞տ քեզ հետ:

— Իմ աչքերս չտեսան,
Բայց դուն տեսար ամէն բան,
Պատմէ՛, խնդրե՛ն, թէ ինչպէ՞ս
Մեր դարաւոր հայրենիքէն
Մարդ-գազաններ անխղճօրէն
Մեր ժողովուրդը դուրս քշեցին, յօշոտեցին,
Չտեսնուած վայրագութեամբ փճացուցին.

Ըստ՝ ինչպէ՞ս անարգեցին, կողոպտեցին ու պղծեցին
Մեր գիւղերը, մեր վանքերը, տաճարները հնադարեան.
Պատմէ՛ հանդարտ ամբողջութեամբ,
Ականատեսի վկայութեամբ դէպքերն այդ դաժան:

– Ո՞վ իմ եղբայր, իմ հարազատ հայորդի,
Ինչպէ՞ս պատմեմ ես անհատնում ցաւերս,
Ապրումներս, տառապանքս, վիշտերս՝
Հրահրելով առկայծ ճրազը սրտիս.
Դժոխը էր հոս, անտանելի տանջարան,
Մարդիկ դարձած էին զազան:
Եւ տարագիր ժողովուրդն իմ անպաշտպան՝
Բերին-բերին անընդհատ եւ քշեցին անապատ,
Ամիսներով, տարիներով շարունակ.
Ա՛յս, սիրտ պէտք էր, հոգի պէտք էր քարացած,
Որ դիմանար ու չհալէր՝
Հիւծած, խելառ անոնց տեսքը դիտելով:
Հազարաւոր չքնաղ կոյսերն իմ ցեղին
Պաղ ջուրերուս մէջը գտան ապաստան,
Որ պաշտպանեն իրենց պատին անապական:
Հազարաւոր դժբախտ հայեր,
Կողոպտուած, խոշտանգուած, բռնաբարուած,
Հայ ըլլալու իրենց մեղքը քաւեցին՝
Աւանդելով իրենց հոգին,
Ունկնդրելով ալիքներուս երգը տրտում:
Ես յուզումէս լացի՝ -լացի՝,
Մինչեւ որ արցունքներս ադամանդեայ
Բոստրագոյն արիւն դարձան
Եւ ես դարձայ արիւնի գետ...:

– Այդ չէ միայն հայրենի գետ,
Պատմութիւնը ժողովուրդիս,
Չե՞ս իմացած, որ հազարներ եղբայրներէս
Թշնամիին տեղատարափ գնդակներէն
Աշնանային տերեւներու պէս թափեցան,
Անհետ դարձան...
Անոնց ազնիւ սրտին մէջ կար

Կարմիր արեւ, սէր մը տաքուկ,
 Կեանքի տենչանք, հայրենի սէր,
 Դեռ ուրիշներ, հազարներով,
 Քարիղով օծուած տուներու եւ վրաններու
 Տակ այրեցան, մնխիր դարձան:
 Եւ տակալին բիւրաւորներ,
 Ինկած մոլոր եւ ազազուն
 Անապատի աւազներուն վրայ այրող,
 Ծարաւ, անօթի եւ արեւահար՝ ա՛լ չղիմացան,
 Անլուկի անէծքներ արտասանելով՝
 Դանդաղ մահացան,
 Առատ կեր դարձան բռչուններու գիշատիչ:
 Չլսեցի՞ր դուն,
 Որ հայ դպրութեան ու մշակոյթի աչքառու մարդիկ
 Մէկ գիշերուան մէջ ձերբակալունցան
 Եւ անմարդկային չարչարանքով, տանջանքով
 Վայրագօրէն գլխատունցան, ջարդունցան.
 Ո՞ւր են, ըսէ՛, Վարուժանը քանքարաւոր,
 Սիամանքօն ռազմաշունչ,
 Զօհրապ, Սեւակ, Զարդարեանը տիտանեան,
 Հարիւրաւոր ռահվիրանները հայ մտքին.
 Ո՞ւր են, ըսէ՛, գետ հայրենի:

– Գիտեմ, որդի՛, գիտեմ մեռան, հեռացան՝
 Դեռ չհասած իրենց քարձը իտէալին,
 Չիրագործած իրենց երազները զալիքի,
 Չգործադրած իրենց ծրագիրները լուսաւոր,
 Ու չտեսած իրենց հողը, հայրենիքը հայրաժառանգ,
 Դարձած ազատ եւ իմքնիշխան,
 Եւ թշնամին՝ թուրքը անարգ,
 Սարտարապատով անփառունակ պարտուած:

– Կ'ուզեմ գիտնալ, գետ հայրենական,
 Ինչպէ՞ս է իմաս հայէ պարպուած հայրենիքը մեր,
 Կանգուն կը մնա՞ն մեր սուրբ վանքերն ու տաճարները
 Հոգեպարապ կառուցուածքով,
 Կը լսուի՞ արդեօք մրմունջն աղօքքի,

Կը մատուցանուի՞ անմահ պատարագ,
Կ'արձագանզե՞ն հնչիւնները մեսրոպեան
Հայոց լեզուին անմահական,
Սարերուն եւ ճորերուն մէջ հայրենական...:

- Ինչպէ՞ս յայտնեմ իրողութիւնն այդ դժվիհ,
Լեզու սառած է կարծես.
Աւերակուած ու փճացած են բոլոր
Հնադարեան նմոյշները մեր փառքին,
Չկան այլեւս աղօքողներ,
Ամայութիւն է չորս դին,
Գիտերուն մէջ մեր շենշող
Հիմա միայն գազաններ եւ վաչկատուն եկուորներ
Իրենց որջերն են հաստատած,
Ուր բուերը սեւահոգի ընդմիշտ կ'երգեն:
Հայութեան հետ անհետ դարձաւ հայոց լեզուն՝
Քաղաքներէն ու գիտերէն, տաճարներէն ու դաշտերէն,
Չկան այլեւս ցորեանները ոսկերութեան,
Չկան ծառեր ու ծաղիկներ անուշաբոյր,
Չկան դալար այզիներ, եղենական պարտէզներ,
Չկան-չկան, «քուրճն է անցեր»՝
Ազգ մը ամբողջ գերեզմաններ....:
- Եփրա՞տ, զետ սիրատուն հայրենական,
Ահա այսօր երկիւլած,
Ծունկի եկած ափիդ մօս,
Աչքերս յառած սուրբ Արարատին՝
Կ'երդնում յանուն նոր սերունդին,
Մեր նահատակներուն արիւնին վրայ,
Թռ ժողովուրդն արմենական
Օր մը անպայման,
Վրէժով արդար, կամքով պողպատեայ,
Պիտի անդորրի տայ
Մեր անշիրիմ, տարտղնուած,
Նահատակուած միլիոններու սուրբ աճիւնին:

ՊԱՇՏԵԼԻ ՄՈՐՍ ՅԻՇԱՏԱԿԻՆ

(Հայոց Յեղասպանութեան 100-ամեակին առքիւ)



Մայր իմ սիրասուն,
Թանկագին Մայրիկ,
Կարօտցած եմ քեզ:
Կեանք մը ամրող
Տառապած Մայրիկ,
Միշտ կը յիշեմ քեզ
Ու կ'ողբամ սրտանց,
Յիշելով ընդմիշտ
Աքսորի անմարդկային օրերուն,
Օսմանեան քուրք պետութեան,
1915 քուականին,
Համաշխարհային Առաջին Պատերազմի
Առիթէն օգսուելով որոշումը՝
Թուրքիոյ մէջ հայութեան
Գոյութեան վերջ դնելու,
Նախ ձերբակալելով,
Ապա, զանազան միջոցներով,

Սպաննելով
Հայ ժողովուրդի գրագէտները,
Մտաւորականները,
Կուսակցական եւ կրօնական դեկավարները,
Զինուորագրուած բոլոր զինուորները
Գնդակահարելով,
Իսկ տունը մնացած ծերունիները,
Կիները, աղջիկներն ու մանուկները
Իրենց տուներէն, հարազատ հողերէն,
Հազարամեայ հայրենիքէն աքսորելով՝
Տարին եւ պաղին,
Անձրեւին ու ձիւնին տակ
Քալելով անորոշութեան ճամբաներով,
Ողջ մնացածները մինչեւ Տէր-Էլ-Զօր,
Սուրիական եւ արաբական անապատները,
Ենթակայ կողոպուտի, բռնաբարումի,
Սարկացումի ու իսլամացումի:
Մեծ թիւով աքսորեալներ
Սպաննուեցան,
Անմիսիթար մեռան
Եւ մնացին անզերեզման,
Կեր դառնալով գիշատիչ թռչուններու,
Տեսակաւոր զազաններու:
Քու պատմածներէն,
Սիրելի՝ Մայր,
Ես միշտ կը յիշեմ
Եւ միշտ կ'ողբամ
Կիլիկիայի Պեհեսնի քաղաքէն,
1915-ին,
Հազիւ 15 տարեկան,
Նորածին Յարութիւն անունով
Զաւակի մը մայր,
Մօրդ, քրոջ եւ զաւակիդ հետ
Աքսորուեցար,
Այդ անմարդկային ծրագրին ենթարկուեցան
Նախապէս հայր՝ Օհան Գույումճեան,

Վարպետ ոսկերիչ
Եւ լայնածաւալ այգիներու
Սեփականատէր,
Եղբայրդ՝ Ռուրինը եւ ամուսինդ
Ոչնչացուեցան,
Այս քոլորը արտասուելով կը պատմէիր,
Սիրելի Մայրիկ,
Երբեք չէիր հաշտուեր քրոջդ
Կորուստին եւ մօրդ գազանային
Մահուան հետ:
Եփրատ գետէն պէտք է անցնէին
Լաստանաւով՝
Որոշ գումարի մը փոխարէն.
Առաջին լաստանաւով մայրդ եւ քոյրդ
Կ'անցնին,
Երկրորդ լաստանաւով դուն՝
Մայր իմ,
Իսկ երկրորդ լաստանաւին վրայ
Դուն եւ որդիդ կը գտնուէիք՝
Եփրատի հոսող ջուրերուն վրայ,
Մօրդ գլուխը մարմինէն բաժնուած
Կը տեսնես, որ կը ծփար ազատօրէն,
Պատճառ դառնալով սարսափելի լացի
Եւ աղաղակի:
Թուրք-քիւրտ կողոպտիչներ,
Մօրդ հագուստները քննելէ
Եւ ինչ որ թանկագին գտնելէ եւ
Խրացնելէ ետք,
Խեղճ եւ վախէն սարսափած մօրդ
Գլուխը վիզէն կը կտրեն
Եւ ջուրը կը նետեն:
Ցամաքահանումին,
Չորս տարեկան քոյրդ
Առանձին մնացած,
Եւ մայրը վիճուելէն ձանձրացած,
Նստելով կ'արտասուէ:

Տեղացի արաք կին մը,
Տեսնելով, որ կորսուած պզտիկ մըն է,
Կը շալկէ զայն եւ իրենց զիտը
Կը տանի՝
Որդեգրելով իսլամական օրէնքներով:
Տարիներու ընթացքին,
Արաբական գիւղին մէջ
Արաբական սովորութիւներով
Եւ կրօնքով մեծնալով,
Դէմքին եւ մարմնին
Զանազան մասերը
Գոց կապոյն գոյնով դաշել կու տան:
Քոյրդ՝ Զարուիհն, որ կոչուած է
Նուրիէ, երբ արքունքի կը հասնի,
Վ'ամուսնացնեն տան երիտասարդ
Մանչին հետ:
Անշուշտ այս իրականութիւնը
Դուն չլսեցիր, սիրելի՝ Մայր,
Հակառակ քու փնտռուքներուդ,
Բախտագուշակներու դիմումներուդ,
Բոլոր հայրենակիցներուդ եւ ծանօթներուդ,
Չդադրեցար հարցնելէ
Եւ միշտ արտասուելէ,
Տարիներով քու ծնողիդ
Եւ կորսուած քրոջդ կորուստին
Չդիմացար, հիւանդացար,
Մարմնապէս եւ հոգեպէս հալեցար
Եւ աւանդեցիր հոգիդ
2 Նոյեմբեր 1938-ին,
Հալէպի մէջ,
Ծննդեանդ 38-րդ տարեդարձին...:
Սիրելի՝ Մայրս,
Մեզի լալով կը պատմէիր, թէ
Ինչպէս դառն է աքսորը,
Գաղթականութիւնը եւ ընտանիքի
Կորուստը, մանաւանդ՝

Մահուան սահմանին
Ընդմիշտ մօտեցած:
Ոճիրներու ցաւը զգալով,
Անօթի-ծարաւ,
Խումբ մը հայ գաղքական
Կիներով,
Սուրիոյ գիւղերը
Հաց ու ջուր մուրալով ապրեցար,
Մինչեւ Աշխարհամարտի աւարտը,
Օսմանեան Կայսրութեան
Պարտութեամբ,
Եւ 28 Մայիս 1918-ին,
Արեւելեան Հայաստանի
Անկախութեան հոչակումով:
Հասնելով
Կիլիկիոյ հայութենէն
Գրեթէ պարպուած
Քիլիս քաղաքը,
Ուր ինչպէս այրի մնացած
Բազմաթիւ նայրեր,
Դուն ալ ամուսնացար
Սասնոյ Տալորիկ գաւառի
Սպաղանք զիւղէն,
12 անգամ թրքական զինուոր
Ըլլալու իրականութենէն փախուստ տուած,
Ղազար (Խարզօ) Հռոյեան անունով
Զաղացպանի մը հետ,
Որուն հետ 22 տարի ապրելով
Քիլիսի, Ազէզի ու Հալէպի մէջ,
Մայրացար եօթը զաւակներու՝
Հիմա մանչ եւ երկու աղջիկ,
Որոնցմէ ապագային երկու մանչեր
Դժբախտաբար մանուկ հասակին
Մահացան....
Սիրելի՝ Մայրիկ,
Դարերով Պեհեսնիի մէջ

Հայերէն խօսիլ ու կարդալ
Թուրք պետութեան կողմէ
Արգիլուած ըլլալով՝
Հայերէն չէիր զիտեր,
Սակայն մեզմէ հայերէն
Երգել կը խնդրէիր,
Որովհետեւ շատ կը սիրէիր
Հայերէն երգերը,
Շատ կը սիրէիր մանաւանդ
Զօրավար Անդրանիկին նուիրուաւծ
«Իբրեւ Արծիւ» երգը:
Հայերէն չէիր զիտեր,
Սակայն ազգային ոզիդ,
Վրէժխնդրական զգացումներդ
Շատ զօրաւոր էին քու մէջդ:
Կ'ատէիր թուրքերը,
Թուրք պետութիւնը,
Որովհետեւ Եղեռն տեսած էիր:
Քու բոլոր ազգականներդ
Տարագլութեան լնթացքին
Տեսած էին ահոելի տեսարաններ
Ծերունիներու, երիտասարդներու
Եւ մանուկներու դիակներն
Ու կմախքները եւ հառաչանքները
Երբ կը մահանային,
Որոնց սարսափելի տեսքը
Անմոռանալի մնացած էին
Քու մարդկային զգացումներուդ վրայ:
Մանկութեանս չի կրնար ըմբռնել
Քու տառապանքներդ ու ցաւերդ,
Սիրելի՝ Մայր,
Սակայն երբ մեծցայ,
Հասկնալով քու զգացումներդ՝
Պատրաստ էի քու ցաւերուդ
Բաժնեկից ըլլալու,
Երբ արդէն դուն չկայիր,

Բայց մենք,
 Ազգովին կը յիշենք Հայոց Յեղասպանութիւնը
 Եւ կը պահանջենք մեր անմռանալի
 Իրաւունքները,
 Մեր տունն ու տեղը,
 Մեր վաճքերը,
 Եկեղեցիները,
 Մէկ խօսքով՝
 Արեւմտեան Հայաստանը,
 Մէկ ու կէս միլիոնէն աւելի
 Մեր նահատակներուն իրաւունքները,
 Որոնք այս օրերուն առնուազն
 Վեց միլիոն պիտի ըլլային:
 Կը պահանջենք մեր կորուսեալ հայրենիքը
 Եւ վնասուց հատուցում կը պահանջենք,
 Միշտ հետեւելով հայ քանքարաւոր քանաստեղծ
 Եղիշէ Չարենցի հետեւեալ պատգամին՝
 «Ո՞վ հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը
 Քո միասնական ուժի մէջ է»:



Արաբացած մօրաքոյրս՝ Նուրիի (Չարուիի) Աքայ

ԿԱՐՈՍ ՄԱՅՐԱԿԱՆ

Այսօր հոգիիս բուրասանէն ես
Փունջ մը ծաղիկ կը քաղեմ հլու,
Տանելու համար զայն, խունկի մը պէս,
Մօրս շիրմին վրայ բուրելու:

Այսօր երկինքը պայծառ հոգիիս
Թանձր ամպերով կը վարագուրուի,
Անմայր, անարեւ խոռվքը սրտիս՝
Անյոյս կը շրջիմ թախիծով առլի:

Դանդաղ քայլերով կը հասնիմ շիրմին,
Պաշտելի մօրս արեւ չտեսած,—
Իր երիտասարդ կեանքի ընթացքին,—
Ու լու կը դիտեմ՝ մտքով խեղճացած:

Դողդոց ձեռքերով քարը կը գրկեմ,
Արցունքս կ'իջնէ առուակի նման,
Ժամեր շարունակ կու լամ տխրադէմ՝
Թրջելով ծառը շիրմին անքառամ:

Սրտիս ընդերքէն արձակուած ճիշով,
Դառնութիւն բուրող ձայնով ցաւատանց
Կ'անիծնէմ թախսու, որ սեւ քնայքով
Որբութիւն դրոշմեց ճակտիս վաղաժամ:

Ապա ուղելով խօսքս շիրիմին,
Անհուն գորովով կ'ըսեմ անձկազին.
— Մայր իմ սիրասուն, մայր իմ կաթոզին,
Կարօսցած եմ քեզ, կարօտ՝ անցեալին....:

ՅԱՍՈՒՄ

Տառապահար
Ու սրտավառ՝
Կ'ըմբոստանամ
«Արդարութեան»
Դէմ մարդկային
Ու սրտագին
Կը բողոքեմ
Անվախօրէն
Բիրտ ու դաժան
Անտեսական
Ազգերուն դէմ
Արիւնաճեմ
Եւ մանաւանդ
Թուրքերուն վաստ
Նախանձարեկ
Հոգիով նենց
Տաճար պղծող,
Մարդ բզկտող
Ատելավառ
Ու ցաւագար
Կիրքով վայրագ
Ազգ նը համակ
Բնաջնջող
Ու արսորող,
Հեք մանուկներ,
Անկար ծերեր
Չորցած խղճով,
Եարաղանով
Գլուխ կտրող,
Արիւն խմող
Դժխնն ազգին
Անմարդկային
Նախաճիրներուն,
Ոճիրներուն
Ու ջարդերուն
Համար անհուն:

Սրտանց կ'ատեմ
Ու կ'այպանեմ
Սրտիս խորէն
Անհունօրէն՝
Ազգայնական,
Կրօնական
Ամէն հոսանք
Ամէն բաղձանք,
Որ ծայրայեղ,
Արիւնահեղ
Գաղափարներ,
Ծրագիրներ
Կը փայփայէ,
Որ կ'որոնէ,
Ինքզինք դասած
Մեծ, սիզապանձ,
Կամ գերիվեր՝
Խաղաղասէր
Ուրիշ ազգէ,
Ժողովուրդէ:

Ինչո՞ւ համար,
Համեստաբար,
Ազգեր բոլոր
Տկար, հզօր
Արդարօրէն,
Մարդկայնօրէն,
Անկեղծութեամբ,
Համեստութեամբ
Չեն գործակցիր
Երկրէ-երկիր:

Ինչո՞ւ համար
Չեն հաւատար
Խտէալական
Իմաստութեան՝

Մրգաստանէն
Դանդաղօրէն
Ծլող ճարին՝
Սիրոյ ծառին:

Ինչո՞ւ համար
Խոհեմաքար
Չեն ընդունիր
Անկարենկիր
Արիւնազին
Դէպքերը իին,
Իրենց զործած
Մթակալած
Յանցանքները,
Ոճիրները
Ու չեն զիշիր
Արիւնածիր
Դաժանութեամբ,
Վայրազութեամբ
Յափշտակած,
Իրացուցած
Հայ հողերուն,
Հայ ինչքերուն
Վերադարձին
Բնիկ տէրին:

Ինչո՞ւ համար
Չեն հաւատար
Երկիրներու
Եւ ազգերու
Ազատութեան,
Անկախութեան
Գաղափարին,
Հայոց Դատին,
Արդարութեան,
Ապա՝ լուծման:

Բայց ես կ'ըսեմ՝
Հաւատքով եմ,
Թէ պիտի տա՛ն,
Եւ անպայմա՛ն,
Երբոր հնչէ
Ու փողփողէ
Ժամն հատուցման,
Արդարութեան,
Յանուն կորսուած
Եւ փնտռուած
Յաւերժական
Խաղաղութեան:

Յստակ զիսցէք,
Ըմբռնեցէք.-
Չեք մշտական
Քարոզական
Աշխատանքով,
Հերքումներով,
Մերժումներով,
Զինու ուժով,
Երկրի դիրքով,
Պաշտպաններով,
Չէք կարենար
Միշտ, տեւարար
Բռնագրաւել,
Յաւետ պահել
Հողը հայկեան
Նուիրական,
Չէք կարենար
Ամօրահար
Թումբ կանգնեցնել,
Պատուար դնել
Հայոց Դատին,
Իրաւունքին
Պապենական
Ու պատմական:

ԵՂԵՌՆԻ ՅՈՒՇԱՐՁԱՆԸ

Մենք կանգնեցինք յուշարձանը Եղեռնի,
Որպէս կոթող ու դամբարան արիւնի՝
Նահատակուած երկու միլիոն հայերու,
Երկու միլիոն տառապահար սրտերու,
Որոնց անքաղ մասունքները անտերունչ
Լու և կ'արտասուն զիշեր-ցերեկ դառնաշունչ:

Մենք կանգնեցինք յուշարձանը Եղեռնի,
Որպէս փարոս լուսապարզեւ արվեսնի,
Որ սերունդներ ծնած ափերն այս օտար՝
Լուսաւորուին անոր ցոլքով բոցավառ,
Հաղորդուին հայ պատմութեան խորհուրդով
Ու միշտ խօսին մեարոպակերտ հայ լեզուով:

Մենք կանգնեցինք յուշարձանը Եղեռնի,
Որպէս խաչքար յուզավարար հայրենի,
Որմէ ժայթքող ճաճանչները ակաղձուն՝
Փարոս դառնան ուղեկորոյս հայերուն,
Որ չմոռնան ինքնութիւնը հայկական,
Ու երկիրը, որ կը կոչուի Հայաստան:

Մենք կանգնեցինք յուշարձանը Եղեռնի,
Որպէս պատեան հայ ոգիին կենդանի,
Որ պատգամէ քարսիրտ դարձած աշխարհին՝
Հայ սուրբ դասի հանգանակը եւ ուղին –
Բռնազրաւուած հայ հողերը Վշտախոռվ՝
Վերադարձուին խաղաղութեամբ կամ զենքով:



ՊԱՏԳԱՄ ՀԱՅՈՒԹԵԱՆ

Ուր որ երթաս, ո՛ր որ ապրիս Սփյուռքի խորթ տարածքին,
Ո՛չ մէկ ատեն ազգդ, լեզուդ, եկեղեցիդ շմոռնաս,
Հպարտութեամբ որպէս դրօշ վեր բարձրացուր սրտագին
Հայու պայծառ անունը վեհ ու պատիւր երկնահաս:

Թէեւ «փոքրիկ ածու» մըն ենք՝ թիւվ չնչին, աննշան,
Բայց որակով հզօր, ազնիւ՝ Արարատի նման վէս,
Անխոնջ բռնած ջահը անշէջ մշակոյթի, գիտութեան՝
Քառասուն դար կը քալենք յար ճամբաներէ հրակէզ:

Բարբարոսներ ամէն ցեղի ուզեցին մեզ տրորել,
Արմատախիլ գերեզմանել մեր հաւատքն ու լեզուն,
Եւ պատմութեան բեմէն սրբել, զազանօրէն յօշոտել
Հայութիւնը ազնուածին, Հայաստանը սիրասուն:

Ուր որ երթաս անհայրենիք կեանքը ունի վերջարան,
Գաղթական ես, օտարական՝ ճերմակ ջարդին ենթակայ,
Եթէ երբեք հոգիդ չօծես խորհուրդովը սրբազան՝
Էջմիածնի, Երեւանի ու Սեւանի հեռակայ...:



ՔԱՌԵԱԿՆԵՐ

Քաղցր է ապրիլ երդիքին տակ հայրենի՝
Գաղթականի ցուալը նետած քանգարան,
Նստած մինակ զողտրիկ ավիին Սեւանի՝
Խոկալ երկար ճակատագրիդ, Հայաստան:

* *

Արարատը տեսնող շրջիկ բարեկամ,
Եկուր պագնեմ աչքերուդ քիքը հայահոտ,
Բայց ե՞րբ պիտի հողմահալած հեռանան
Հայ հողերէն ոսխները գարշահոտ:

* *

Անապատի հողմերուն մէջ կորսուած,
Զերդ ճամբորդ մը տօթակէզ ու խղճալի,
Իմ ալ հոգին կը տանջուի, կը վառի
Քու կարօտէն, իմ Հայաստան, զիրկդ բաց....:

* *

Ծնած օտար երկնքի տակ, հասակ առած ինչպէս ծառ,
Սակայն արմատս հողիդ մէջն է, իմ պաշտելի Հայաստան,
Կ'ապրիմ մարմնով որպէս պանդոխտ, տառապելով անդադար,
Սակայն հոգիս հելքիդ հետ է, հերոսական Հայաստան:

* *

Աւազներու վրայ շինուած տունը հաստատ իիմ չունի,
Հաստատունը կը կառուցուի ապառաժը պեղելով,
Օտարաբոյր հողին վրայ հայուն կեանքը վերջ չունի,
Յաւերժական կեանք կ'ունենաք՝ Արարատը փրկելով:

* *

Պանդուխտ կեանքի տառապանքը ու ցաւերն այլազան
Ո՛չ մէկ սպի գոյացուցին սրտիս վրայ դիւրազգած,
Բայց կարօտիդ մորմոքը խոր, երազային Հայաստան,
Անբուժելի վերքի մը պէս զիս կը տանջէ փեռեկուած:

* *

Աշխարհի բիւր գեղեցկութեանց ընդմէջէն
Գիշերներու լուս խորհուրդը սիրեցի,
Մենութեան մէջ շատ գիշերներ լուսցուցի,
Բայց չգտայ հոգւոյս լոյսը հրեղէն:

* *

Ազգիս ցաւը մշտանորոգ վերքի պէս
Կը հետեւի ամէնօրեայ քայլերուս՝
Մղելով զիս ցասումներու սրտակէզ,
Չտեսնելով արդարութեան ո՛չ մէկ յնյս:

* *

Դեգերեցայ երկրէ-երկիր անկայան՝
Զուր փնտռելով երջանկութիւն իրական,
Օտար հողը չ' ըլլար ինձի օթեւան,
Արմատներս հողիդ մէջ են, Հայաստան:



ԿՈՉ՝ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԵԱՆ

Ո՞վ հայորդիներ, կոչս լսեցէք,
Հեռու մնացէք օտարի բոյրէն,
Զեր արմատներուն ամուր կառչեցէք,
Որ չկորսուինք պատմոթեան բեմէն:

Հայ տունը երբեք Մեսրոպ չի բուրեք,
Երբ օտար հարս գայ, սեմէն ներս մտնէ,
Ծնող մանուկը «կոռունկ»ը չ'երգեք,
Երբ հասակ առնէ, զգայ եւ երգէ:

Թուրքին ուզածը ինչո՞ւ մենք ընենք՝
Մեր զաւակները մղելով ջարդին
Շներմակ ու դեղին, եւ ամբողջացնենք
Կարմիրի դերը՝ երազը բուրքին:

Ինչպէ՞ս կը ցանկաք ապրիլ որպէս հայ,
Երբ ձեր շրթներուն վրայ դաւաճան՝
Հայոց սուրբ լեզուն լո՞ւ կը մահանայ,
Եւ հայ բարքերը օքեկ կը դառնան:

Ինչպէ՞ս կ'ուզէինք տէր դառնալ կրկին
Մեր հայրենական վեհ Արարատին,
Երբ սերունդները զալիք հայածին
Պիտի աղարտէք յոյսով խառնածին:

Հայ տան, հայ ազգին ակունքը վճիտ
Հայ մայրն է միայն կաթով անապակ,
Եթէ չըերես հայ կին քու տունիդ,
Պիտի ուժանաս, որդի անժառանգ....:

ՀԱՅ ՄԱՅՐԵՐՈՒՆ

Հազար ողջո՞յն հայ մայրերուն,
Ազգը պահող, սնուցանող,
Սերունդները հայացնող,
Հայ մայրերուն հազար ողջո՞յն:

Հազար ողջո՞յն հայ մայրերուն,
Որոնք որպէս բերդ ու վահան՝
Պաշտպանած են բազմադարեան
Հայ հաւատքը ազնուազոյն:

Հազար ողջո՞յն, յաւերժ յարգանք
Հայ մայրերուն քաջակորով,
Որոնք իրենց սուրբ արիւնով
Կերտած են փառք ու յաղթանակ:

Հազար պատի՞ւ հայ մայրերուն,
Որոնց վսեմ նուիրումով
Եւ սեփական կեանքի գնով
Հասած է մեզ հայոց լեզուն:

Հայ դպրոցը, լոյսի տաճար,
Հայ մայրերով կը մնայ վառ,
Որ սերունդներ որպէս նշխար
Հաղորդուին լոյսին անմար:



ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
ԵՒ
ԿՐՈՆԱԿԱԾՆ

ՄԵՍՐՈՊ ՄԱԾՏՈՅ

Մեսրոպ Մաշտոց, ո՞վ պանծալի վարդապետ,
Լոյսի աղբիւր, նախախնամեալ գիտնական,
Վեհ տեսիլքիդ արգասիքով ազգակերտ՝
Ստեղծեցիր այրենգիմը հայկական:

Մեսրոպ Մաշտոց, ո՞վ հանճարեղ մարգարէ,
Սիսք անպարփակ՝ հորիզոններ վերծանող,
Մտածումիդ տուած իտէալ կապարէ,
Հայոց լեզուին տուիր տառեր լուսաշող:

Մեսրոպ Մաշտոց, ո՞վ կենսատու արեգակ,
Զոհորութեան հրաշափառ ասրուշան,
Կրանիքեայ կամքիդ ուժով անխորտակ՝
Հայոց լեզուին տուիր գիրեր սրբազնա:

Մեսրոպ Մաշտոց, ո՞վ առաջնորդ հոգեթով,
Հայ պատմութեան յաւերժական Արարատ,
Սուրբ երազիդ իրագործած խորհուրդով՝
Հայոց լեզուն մնաց կայտառ, անարատ:

Մեսրոպ Մաշտոց, ո՞վ անբասիր առաքեալ,
Հայ դպրութեան լուսապայծառ դափնեկիր,
Որոնումիդ տուած թեւեր հրափայլ՝
Հայոց լեզուն անմահական դարձուցիր:

Մեսրոպ Մաշտոց, ո՞վ գիտութեան ոսկիրայ,
Իմաստութեան անզուգական ջահակիր,
Նպատակիդ տուած մարմին պողպատեայ՝
Հայ դպրութեան ոսկեդարը կերտեցիր:

Մեսրոպ Մաշտոց, ո՞վ դիւցազուն նայիրեան,
Մշակոյրի քանքարաւոր սերմնացան,
Նուիրումիդ հզօր թափէն յաղթական՝
Հայ դպրութեան անդաստաններ հերկուեցան:

Մեսրոպ Մաշտոց, ո՞վ խորախոյզ գիտարար,
Մեծ հրաշքեղ տասնիմինգ դար ետք ահա,
Կու գամ հպարտ ողջունելու միշտ դալար
Յիշատակդ ու սուրբ գործդ յակինթեայ:



ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Կու գամ այսօր հպարտօրէն քու փառքերը գովերգելու,
Պաշտամունքով տարփողելու սուրբ գիրերդ մեարոպածին,
Երկրի վրայ տարտղնուած հնադարեան հայոց ազգին
Սերունդները իրար զօդող, մեր մայրենի չքնա՞ն լեզու:

Չմայլելի երաժշտութեամբ մեղեղի մ'ես դուն վարարուն,
Սեր հնամեայ տաճարներէն վեր բարձրացող աղօքի սիւն,
Սեր եռանդուն շինականի ու հովիի շրբունքներուն
Յաւերժօրէն բրոռացող անմահական երգերու տուն:

Անդնդախոր մեր ձորերէն հոսող ահեղ գետի նման
Կը սուրաս յար վազքով անսանձ դէպի պայծառ մեր ապագան,
Ու բարձրաբերձ Արարատի վրայ հանգող որպէս տապան՝
Դուն կը մնաս անխոցելի, անաղա՞րտ ու յաւերժական:

Երկրագունդի չորս ծագերուն սփռուած հայ բեկորներուն,
Ճանապարհը կորսնցուցած զաւակներուն փարո՞ս ես դուն,
Սուրբ Սահակ եւ Սեարոպէ փոխանցուած սերունդներուն,
Հասած մեզի նոր ալիշով, լուսապայծառ մայր սիրասուն:

Դարե՞ր-դարե՞ր վահան եղար Հայաստանը ամայացնող
Կործանարար խուժաններուն վատթարագոյն զրոհին դէմ,
Դարե՞ր-դարե՞ր, որպէս արեւ մշակոյթի պայծառադէմ՝
Ճաճանչներդ տարածեցիր այլ երկիրներ մութ ու նիրիող:

Ինչքա՞ն երգեմ գրչովս տկար գեղեցկութիւնդ անմահական,
Կարծես երբեք չեմ գովերգած՝ սրտիս խորէն ու ջերմագին,
Կը խոնարհիմ ես զլխահակ արմենական մեծ հանճարին,
Որ ստեղծեց լեզուն այս վեհ՝ որպէս ամրոց հայրենական:

ՀԱՅ ԴՊՐՈՑԻՆ

Կանգուն կը մնաս որպէս ատրուշան,
Հայ ժողովուրդի կամքով անսասան,
Որպէս անառիկ բերդ հայոց լեզուին,
Որպէս դարբնետոնին հայոց հոգիին:

Ես քեզ կը սիրեմ այնալիսի՝ սիրով,
Ինչպէս սիրած եմ մայրս հոգեքով,
Ես քեզ կը պաշտեմ այնքա՞ն հաւատքով,
Որքան պաշտած եմ ազգս իմ կեանքով:

Դուն հայ ոգիի վսեմ Արարա՛տ,
Հայկէն արձակուած մարտազոռ գեղարդ,
Սահակ-Մեսրոպի հանճարով վառած,
Լուսաբաշխ կանքեն, անմահութեան կայծ:

Դուն արեւածին լոյսի սուրբ խորա՞ն,
Հայ գոյամարտի պողպատեայ վահա՞ն,
Ինքնաճանաշման սրտազին մատեան,
Ազատութեան տենչ, յոյսի շատրուա՞ն:

Դուն հայակերտման հնոց մշտավառ,
Հայ մշակոյթի ալիշ կենարար,
Թարգմանչաց բափած քրտինքով արդար,
Հայոց պատմութեան բացիր ոսկեղա՞ր:

Դուն հայ հոգիի աղօքք երկնահաս,
Հայրենաբաղձ տա՛ն, պանդուխտի երա՛զ,
Գիտութեան ամրոց, իմաստութեան ջահ,
Ազգային փառքի յաւերժական զահ:

Դուն հայ հաւատքի շքեղ շարակա՞ն,
Քուչակեան քառեակ, երգ կոմիտասեան,
Դարերը ճեղքած հասած այս օրուան,
Սիշտ կանգուն մնաս, դպրոց հայկակա՞ն:

ՍՈՒՐԲ ԿՈՍԻՏԱՍ

Որպէս հայատրով սրտով ազգային,
Գրիչս թաթիսած սրտիս թաճաքին,
Իբրեւ երախտիք ու յարգանք խորին,
Կ'ողեկոչեմ քեզ, Վարդապետ անգին:

Բայց ինչպէ՞ս երգեմ, ինչպէ՞ս գովերգեմ,
Սրտառուչ խօսքով քեզ փառաբանեմ,
Ազգակերտ գործդ, տեսիլքդ վսեմ
Բառերով ինչպէ՞ս մեծացուցանեմ:

Ո՛վ իրաշագործ, մեծն Կոմիտաս,
Ցեղային հանճար, անշիջելի բոց,
Աստուածահաճոյ աղօքք երկնահաս,
Ինքնավառումի կերոն եւ հնոց:

Դուն այր իմաստուն, կամք նուիրական,
Սահակ-մեսրոպեան ողի սրբազան,
Խաչի առաքեալ, երգի մրգաստան,
Անձնուէր պաշտպան հայոց ինքնութեան:

Դուն անթառամ փառք, զինուոր դպրութեան,
Յոյսի ծիածան, տաւիլ տոհմաւանդ,
Հայ երաժշտութեան անխոնջ մեկնաբան,
Երգի հայրապետ, լուսաշող տաղանդ:

Դուն հայրենական երգի զօրավար,
Հայ հոգին պեղող ձայնանիշ վճիտ,
Հայոց աշխարհի բազմալար քնար,
Ազգային հայրէն՝ արցունք ու ժպիտ:

Դուն, Սուրբ Կոմիտաս, պարծանք հայութեան,
Երկիվեղկուած կեանքի սրտայոյց մատեան,
Պատի յարգարժան վաստակիդ լերան
Եւ անմահական անունիդ բուրեան:

ՍՈՒՐԲ ԽԱԶԻ ԾԱՄԲՈՎ

Կեանքի լոյս, Յիսուս, լուսեղէն խորան,
Աստուծոյ որդի, փրկիչ մարդկութեան,
Մահապարտներու խաչովը դաժան
Մահը զրկեցիր կամքով անսասան:

Ոու խաչելութեամբ խաչը փայտեղէն
Պաշտելի դարձաւ Աստուծոյ կամքով,
Մարդիկ մարդացան խաչիդ հմայքով՝
Լուսաւորուելով ջահով հոգեղէն:

Ոու խաչելութեամբ խաչը օրհնաբեր
Փառքդ հիւսելու նշխար մը դարձաւ,
Ծնար, ապրեցար եւ կեանքդ եղաւ
Մարդկութեան մեղքի քաւութեան նուեր:

Ոու խաչելութեամբ, Յիսուս մարդասէր,
Սրբացած խաչը դարձաւ կենարար,
Խաչիդ պարծանքը դարձաւ յուշարար
Ոու աստուածային խօսքերուդ անմեռ:

Ոու խաչելութեամբ, լուսատու Յիսուս,
Մարդկութեան կեանքը լուսաւորուեցաւ,
Հաւատքով խաչը սիրով օծուեցաւ,
Սրտերը պատեց ճառագայթող լոյս:

Փրկարար Յիսուս, սիրոյ բուրաստան,
Ոու խաչելութեան տառապանքներով
Եւ խաչին վրայ թափած արիւնով
Սուրբ խաչը դարձաւ հաւատքի խորան:

Խաչի խորհուրդով եւ հաւատամքով
Մարդկային սիրտը սիրով ծովացաւ,
Սիրտէ-սիրտ կապը լոյսով զօրացաւ՝
Խաչէդ արձակուող ճառագայթներով:

Ազնիւ հայ ազգը դարերով անձայն,
Իր խաչը շալկած իր սուրբ հաւատքով,
Յիսուսի խաչին կառչած մնալով՝
Կը քալէ անվերջ Յիսուսի նման:

Մարտ-Ապրիլ 2005



Ս. Գրիգոր Լուսատորիչ Մայր Տաճար, Անթիլիաս, Լիբանան

ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ



Ողջո՞յն, Սուրբ Մարիամ, մայր Աստուածածին,
Մայրութեան կոչուած ընտրեալ զոհար,
Աստուծոյ կամքով, հրաշքով պայծառ,
Կեանք պարգևեցիր Փրկիչ Յիսուսին:

Երկինքեն փայլող աստղ մը բացառիկ
Երեք մոգերը հասցուց Բերդեհեմ,
Որոնք նուէրով, աղօքքով վսեմ՝
Լույ խոնարհեցան արքային մանկիկ:

Պատսպարելով Աստուծոյ Որդին՝
Անշուք մսուրը լուսաւրուեցաւ,
Հրեշտակներու երգով տրուեցաւ
Մեծ աւետիսը ամբողջ աշխարհին:

Աստուածածին մայր, տաճար սրբութեան,
Աստուածային լոյս, բարութեան պարտէզ,
Արեւ շողջողուն՝ անաղարտ ու վէս,
Կարկաջիւն աղքիւր, ծաղիկ անթառամ:

Աստուծոյ Որդին ծնած ըլլալով՝
Փառաւրուեցար անկեղծ յարգանքով
Քու ժողովուրդէդ, որոնք անվրդով
Կ'ապրէին հպարտ Յիսուսի խօսքով:

Եւ պատահեցաւ ինչ որ գրուած էր.
Քու Որդիի անմեղ՝ մարդկութեան Փրկիչ,
Նախանձող մարդիկ ի խաչ հանեցին,
Որոնց մեղքերը Ան միշտ կը ներէր:

Զաւկիդ կորուստին ինչպէ՞ս դիմացար,
Վիշտդ դառնազին ինչպէ՞ս կրեցիր,
Ո՞վ Աստուածանայր Մարիամ սգակիր,
Սուր գերեզմանէն երբ բաժնուեցար:

Սակայն Աստուածներ չեն մեռնիր երբեք,
Աստուծոյ Որդին՝ Յիսուս խաչեցեալ,
Երեք օր յետոյ եղաւ յարուցեալ՝
Միսիթարելով մօրը վշտաբեկ:

Տասնըինգ տարի յետ խաչելութեան,
Սուրբ Աստուածածին, Քրիստոսի մայր,
Աստուծոյ կամքով վերափոխուեցար՝
Արժանանալով զաւկիդ միացման:

Ո՞վ Սուրբ Մարիամ, կ'աղաչենք քեզի,
Որ բարեխօսես զաւկիդ՝ Յիսուսի,
Որ պարզեւէ մեզ նոր հաւատք յոյսի,
Նոր սիրոյ աղքիւր՝ որ հասնի մեզի:

ԾՆՈՒՆԴԻ ԳԻՇԵՐ

Ծնունդի գիշեր, հոգեզմայլ գիշեր,
Հովհաններ արթուն եւ հրեշտակներ,
Ուրախ երգերու հնչիններով վառ,
Կու տան աւետիս համայն մարդկութեան՝
Ծնած էր սիրոյ Արքան օրհնաբան
Մարդոց մեղքերը քաւելու համար:

Ծնած էր Արքան՝ Աստուծոյ Որդին,
Լուսաւորելու սրտերը մթին,
Մարդկային ազնիւ զգացումներով
Եւ աստուածահանոյ ապրելակերպով
Օժտելու համար անխիղճ եւ անգութ
Կեանք վարող մարդոց կենցաղը անփոյք:

Բերդեհեմ քաղաքի մսուրը անշուր
Լոյսով օժոնուցաւ Աստուծոյ կամքով,
Լուսաւոր աստղ մը առաջնորդ դարձաւ
Երեք մոգերուն, որոնք հաւատքով,
Երկիւղածութեամբ ու նուկրներով
Երկրպագեցին ծնած Արքային:

Յիսուս Մանուկի ծնունդը խոնարի
Աւետիս տալով մենք կը տօնենք յար,
Որպէս մարդացեալ Աստուած կենարար,
Որ աստուածային սիրոյ խորհրդով
Եւ սուրբ Մարիամի մայրական ուխտով
Դարձաւ մարդկութեան խիղճը իր կեանքով:

Այս գիշեր տօն է՝ Սիրոյ Բուրաստան:
Կը տօնենք հպարտ, սիրով դիւքական,
Մեր սուրբ հայրերու շարականներով
Եւ հայրենաւանդ խոր աղօթքներով՝
Տալով աւետիս ամբողջ հայութեան,
Որ ծնաւ Արքան՝ Փրկիչ մարդկութեան:

**ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ
ԱՌԱՋԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
(Զօն՝ Եկեղեցոյ 25-ամեակին)**

Սուրբ Աստուածամօր անունով օծուած՝
Վեհապանծ տաճար, պարծանք հայութեան,
Կանգնեցար որպէս սուրբ աղօթարան՝
Հայու հաւատքով ոգեղինացած:

Սուրբ Աստուածածին հայ Եկեղեցին
Ծինուեցաւ կամքով ամբողջ հայութեան,
Որպէսզի հայը ապրի յաւիտեան՝
Կառշած դարաւոր իր լոյս հաւատքին:

Սուրբ Աստուածածին հայ Եկեղեցին,
Հայ ժողովուրդի հաւատքի խորան,
Ուր հաւատացեալ հայերը կու զան
Լուսաւորուելու ջահով Յիսուսի:

Սուրբ կոյս Մարիամ, Սուրբ Աստուածածին,
Աստուածատուր մայր ամբողջ հայութեան,
Դարեր շարունակ քեզմով ապրեցան
Յիսուսը պաշտող հայեր սրտազին:

Անցած է արդէն քսանիինգ տարին
Հիմնադրութեան «Սուրբ Աստուածածին»
Վեհանիստ տեսքով հայ Եկեղեցիին,
Որպէս պահապան հայ ժողովուրդին:

Քսանիինգ տարի հովիւներ անխոնց,
Հաւատքով վսեմ, հոգիով պայծառ,
Լուսաւորեցին հաւատքով տկար
Հոգիներ մթին՝ մտքով ալեկոծ:

Արդ մենք կը մաղթենք, Սուրբ Աստուածածին,
Որ մեր շրբներէն բխող աղօքքով
Կարենանք քալել քու ուղիներով՝
Ապրելով կեանք մը սիրով կաթողին:



Թորոնքոյի Սուրբ Աստուածածին Հայց. Առաք. Եկեղեցին

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻ

Հայաստանեայց հնաւանդ եկեղեցի սրբազն,
Մայր սիրասուն, հոգեպարար, անկեղծ սիրոյ շատրուան,
Լուսաճաճանչ հաւատքիդ հանգանակով օրինարան,
Լոյսով կ'օծես հոգիիս արմատները խոհական:

Խորախորհուրդ ծէսերուդ յուզաթրթիո շունչին տակ
Հասակ առի, հայացայ՝ աստուածային երկիւղով,
Հոգիս ցնծաց խանդակաք պաշտամունքով, աղօքքով,
Երբ հայկական խորանէն կը մատուցուէր պատարագ:

Դուն ուսուցիր ինձ քալել հայու պայծառ ուղիով,
Ըլլալ պարկեշտ հայորդի՝ առաքինի գործերով,
Պահել տոհմիկ բարքերն աւանդներու ջրսուքով,
Հպարտութեամբ զրահուիլ նախնիքներու հաւատքով:

Զու յարկին տակ խնկարոյր հայու հոգին կը խայտայ,
Երաժշտութիւն կը դառնան շարականներ ու խօսքեր,
Ակնածանքով կը յիշուին հայ բիւրաւոր վկաներ,
Հայրապետներ սրբակրօն՝ որպէս լոյսի մանանայ:

Խաչքարերը սրբատաշ տաճարներուդ բիւրաւոր
Զաւակներուդ ծովացած արիւնով են շաղախուած,
Որոնք դարեր շարունակ պայքարած են, դիմադրած
Ոսիխներու մոլուցքին, քանդումներու ահաւոր:

Սակայն ահա կը կանգնիս կենդանութեան նոր շունչով,
Հաւատացեալ սրտերու նուիրական խոյանքով,
Որպէս սիրոյ ատրուշան՝ հրաշագեդ ոգիով,
Յաւերժորէն փարոսուող Լուսաւորչի կանթեղով:

ՍՈՒՐԲ ԷԶՄԻԱԾԻՆ

Դարե՞ր են անցել, տանջալից դարեր,
Եւ բազում վաճքեր փլեր, քանդուեր,
Բայց դուն կը մնաս որպէս վսեմ սիւն
Մեր լոյս հաւատքին, Սուրբ Էջմիածին:

Հիմնարկութենէդ անցած են դարե՞ր,
Տեսած ես անքի փորձանք եւ աւեր,
Բայց կը պլանան զմբէթներդ հին
Դէալի ամպերը մեր հայրենիքին:

Դարե՞ր շարունակ մեր լոյս հաւատքին
Փարո՞սը դարձար առեղծուածային,
Լոյսդ սփոնցիր խաւար սրտերու,
Հրաշքով հասար պայծառ օրերու:

Դարերու անցքով դափնեցիր փառքեր,
Վեհ իմաստութեա՞մբ դիզեցիր գանձեր
Մեր հնադարեան եկեղեցիին,
Մնա՞ միշտ կանգուն, Սուրբ Էջմիածին:



Սուրբ Էջմիածին Վաճքը

ԵՍ ԿԸ ՀԱՒԱՏԱՄ...

Քրոջս կողմէ իր զաւկին համար
Ուխտի մը առթի, հաւատքով արդար,
Հազար ինը հարիւր քառասուն իննին,
Մեկնեցանք դէպի խորանը Սուրբին:

Քոյրս հաւատքով սուրբէն կը խնդրէր
Կեանք տալ իր զաւկին, որպէսզի ապրէր
Եւ չկրկնուէր ցաւը ակաղձուն,
Կեանքէն հեռացած զոյզ զաւակներուն:

Լած ըլլալով Մար Շըրճոս կոչուած՝
Սուրբին օգորութեան, քոյրս վերացած՝
Իր զաւկին համար աղօթեց սրտանց,
Իր խոր հաւատքին լոկ ապալինած:

Ժամերգութենէն եւ պատարագէն
Վերացած սրտով, դանդաղ, տրտմօրէն
Կը քալեմ մինակ, դէպի մօտակայ
Պուրակը դալար՝ բարձունքի վրայ:

Հսկայ ծաղի մը հաստարեատ բունին
Կոնակս տուած՝ կը դիտեմ վանքին
Խաչուած Յիսուսի յիշատակութեան
Ամպերուն դպչող խաչը սրբազան:

Ցաւով, քախիծով խորիրդածելով
Հայոց աշխարհի սեւ ճակատագրով,
Վայրազ ցեղերու անարզ քանդումով՝
Հայոց վանքերու ներկայ վիճակով:

Եւ կը մտածեմ, թէ ի՞նչ հրաշքով,
Թուրք զազաններու կողմէ Եղեռնով
Ցեղասպանութեան ենթարկուելով,
Հայը դեռ կ'ապրի ազգային շունչով:

Ես կը հաւատամ, որ ապագային,
Մեր հայրենապաշտ եւ հերոսածին
Հայ սերունդները սրտով ալեկոծ՝
Կը վերաշինեն վաճքերը հայոց:

Եւ համախմբուած հայերը կրկին,
Ազատագրուած հայրենի հողին,
Վաճքերուն պիտի ուխտաւոր դառնան,
Հայոց սուրբերուն աղօթեն միայն:



Սիրանոյշ քոյրս իր զաւակներով՝
Սուրիոյ Մար Շըրճոս վաճքի ճամբուն վրայ

ՄՐՏԱՅՈՅԶ ԽՈԿՈՒՄՆԵՐ

ԽՈԿՈՒՄ ՆՈՐ ՏԱՐՈՒԱՆ ՍԵՍԻՆ

Հոգիս տրտում կը յուզէ զիս տխուր երգի մը նման,
Ուղեղիս մէջ կը տողանցեն որպէս անխօս ժապաւէն
Յուսալլկիչ նութ պատկերներ ու տեսիլքներ տարաժամ,
Որպէս դաշոյն՝ սրտիս մխուռդ, ցաւե՞ր, վէրքե՞ր տխրադէմ:

Նոր տարի է այսօր նորէն, պէտք է ըլլամ ես ուրախ,
Պէտք է մոռնամ ցաւը սրտիս, ազգիս վիշտերն անհամար,
Սակայն ի զո՞ւր, էուրեանս մէջ կը սողոսկի յոյզ մը պաղ
Ու կը մարէ խնդութիւնս ու յոյսերս լուսավառ:

Նոր տարի է, բայց մենք կ'ապրինք օտար ափեր ցանուցիր,
Պապենական մեր հողերը դեռ կ'արտասուն որբացած,
Կեռ մահիկի գարշապարը տրորած է զերդ բալսիր
Հայուն կերտած մշակոյթի կորողները լուսարձարծ:

Նոր տարի է, բայց մինչեւ ե՞րբ յուսաքեկ ու դառնահամ
Նոր տարիներ պիտի անցնին իմ դալկահար հոգիէս.
Ա՛յս, մինչեւ ե՞րբ պիտի մնայ մեր երկիրը պատմական
Գերեվարուած ու քանդուած՝ ամայութեամբ սրտակէզ:

Նոր տարի է, մեծին՝ փոքրիկ խնդութեան օր երազուն,
Բայց իմ սիրտը կը մորմոքի, խոր ցաւերս որո՞ւ լամ.
Սփիտքի մէջ տարուէ-տարի կը թառամի մեր լեզուն
Ու կ'աղճատին ոգին հայոց ու բարքերը հայկական:

Նոր տարի է, եկէք խոկանք, փնտռենք դարման մեր դատին,
Եւ դարձնենք մեր աչքերը վերածնուած հայրենիք,
Հոնկէ՛ է, որ պիտի բացուին դրները մեծ զալիքին,
Հոնկէ՛ է, որ պիտի հասնինք Սասուն ու Վան գեղեցիկ....

ԿԱՐՈՍ ՍԱՆԿՈՒԹԵԱՆ

Գարնանային արելի շողերուն տակ նստած լուս՝
Կը վերլուծեմ անցեալիս ժապաւէնը այլազան.
Առջեւս ուրախ ու խնդուն կը ցատկուտեն, կը խաղան,
Մանուկները դպրոցիս գերդ թիթեռներ ծաղկաբոյր:

Անոնց անմեղ խաղերը կը դիտեմ ես բերկրանքով,
Վ’ուզեմ ըլլալ իրենց հետ՝ վազել, երգել երջանիկ,
Պարիկային հրաշքով դարձած մանուկ մը գողարիկ՝
Վերագտնել կորաւուած մանկութիւնս անուրջով:

Վ’ուզեմ ըլլալ ես կրկին դպրոցական մը շէնշող
Եւ անյագուրդ ծարաւով խմել ակէն մեսրոպեան,
Ծանօթանալ խորապէս ժողովուրդիս պատմութեան,
Հպարտանալ պապերուս ժառանգութեամբ լուսաշող:

Տարիները որք կեանքիս, վշտատոչոր դէպքերով,
Վ’ուզեմ երազ մը դառնան, մտապատկեր մը միայն,
Զիս միշտ յուզող պատկերներ անվերադարձ հեռանան,
Նոր մանկութիւն ու նոր կեանք ողջունեի անվրդով:



Զախէն աջ՝ Գրիգոր Հոբոյեան, Պօղոս Աղաճանեան
եւ Յովհաննէս Գասապեան, Հալէպ, 1941

ԻՄ ԶԻՆԱԿԻՑ ԸՆԿԵՐՆԵՐ

Պայքարներէն վերջ ահաւոր, իմ զինակից ընկերնե՛ր,
Զեզ կը յիշեմ այսօր կրկին տարիներէ վերջ մթին,
Նաւու բացուած առագաստը կը ծածանի անվեհեր
Կեանքի անհուն ովկիանին մէջ՝ անսանձ վազրովը հովին,
Պայքարներէն վերջ ահաւոր, իմ զինակից ընկերնե՛ր:

Դուք, որ ինկաք ֆաշիզմի դէմ մղուող կռուին մէջ դաժան,
Ու ձեր մահով կեանք բաշխեցինք տուայտուող մարդկութեան,
Բայց դուք կ'ապրիք յաւերժօրէն հոգիին մէջ յալիտեան,
Պատուհասուած մեծ ազգի մը որդիները աննան,
Դուք, որ ինկաք ֆաշիզմի դէմ մղուող կռուին մէջ դաժան:

Անապատէն փչող հովին կաղկանձը ես կը լսեմ,
Որ շփացած տղու մը պէս կը մտնէ ներս սենեակէս,
Անոր տրտում լացին մէջէն ձեր ցաւերը կը յիշեմ,
Ու արցունքներ կը հոսին յար արտօրավառ աչքերէս,
Անապատէն փչող հովին կաղկանձը ես կը լսեմ:

Կ'ալեկոծի սիրտս ահա ձեր նայուածքին սարսուոէն,
Ու բախիծ մը կը պաշարէ ոլորտները հոգիիս,
Կը բարձրանաք աչքիս առջեւ, հասակ կ'առնէք խրոխստօրէն
Եւ կը նայիք տխուր դէմքիս, թեև յը կու տաք երազիս,
Կը փոթորկի սիրտս ուժգին ձեր նայուածքին սարսուոէն:

Երբ դուք ինկաք հերոսաբար, իմ ցեղակից ընկերնե՛ր,
Հողը ըրած տաք անկողին ու երկինքը՝ ցուրտ վերնակ,
Մնացիք ձեր վերքերուն հետ անօգնական ու անտէր,
Ուր կը հսկէր ձեր վրայ լու ակեր լուսինը զերդ պահակ,
Երբ դուք ինկաք հերոսաբար, իմ ցեղակից ընկերնե՛ր:

ՍՈՒՐԻԱՅԻՆ

Արաբական ազնիւ երկիր, չքնաղագեղ իմ Սուրիա,
Ուր ծնած եմ եւ անցուցած կեանք մը ամբողջ հայօրէն,
Քեզ կը սիրեմ սրտիս խորէն հպարտանքով հոգեղէն,
Ես՝ հայ որդիդ երախտապարտ, սէրս կու տամ քեզ ընծայ:

Ասպետական ոգիով հայ որբերուն եղար մայր,
Բացիր սիրտդ, պարուրեցիր հայ խլեակներ անհամար,
Տուիր արիւն երակներէդ, տուիր աւիշ կենարար,
Երբ գազաններ յօշութեցին խարուած ազգ մը հողմավար:

Դուն ալ մեզ պէս պայքարեցար ազգերուն դէմ զաղբարար,
Պատուհասուած տառապելով՝ անգրօրէն շղթայուած,
Բայց ոչ մէկ ոյժ կրցաւ բանտել երազներդ սրբազան,
Ազատութեան անմար ջահդ յաւերժօրէն մնաց վառ:

Քաղաքակիրք անցեալդ վեհ դուն կը կրես որպէս թագ,
Հազարամեայ կորողներդ վկաններն են մեծ փառքիդ,
Կը ճաճանչեն պատմութեան մէջ արեւները հանճարիդ՝
Հալածելով մութ ստուերներ հորիզոններ անպարփակ:

Ազնուական ժողովուրդիդ գետանման քրտինքով
Դուն կը կերտես երջանկութեան ուղիները դժնիդակ,
Սիրտս սրտիդ զարկերուն հետ կը տրոփէ ներդաշնակ,
Ուրախ ըլլաս թէ վշտահար՝ առօրեայիդ երկունքով:

Ես կը սիրեմ քու լեռներուդ վէս խոյանքը խելայեղ
Ու դաշտերուդ անպարագիծ ակօսները բարերեր,
Քու գետերուդ ու լիճներուդ ջուրերը լուրք, օրինաբեր,
Զիս կը գերեն իրենց ցոլքով հրապուրիչ ու ահեղ:

Ես կը սիրեմ քու արեւը՝ կեանքի աղբիւր վեհազոյն,
Ու զիշերդ դրախտային՝ նազելաճնեմ գեփիւռով,
Քու բանակդ հերոսական՝ արբուն պահակ անվրդով,
Հերոսական ժողովուրդիդ, ո՞վ իմ Սուրիա, թի՞ր ողջոյն:

ՀԱԼԵՊ ՍԻՐԱՍՈՒՆ

Հալէպ սիրասուն, կաթնաղբիւր ոստան,
Իմ ծննդավայր քաղաք պատմական,
Ես քեզ չեմ մոռնար եւ միշտ կը յիշեմ
Քու բարիքներդ, որոնք վայլած եմ:

Ես կարօտցած եմ քու հնադարեան
Բերդը տեսնելու սիրով անսահման,
Որ միշտ կը հսկէ արքայի նման
Բնակչներուն ապահովութեան:

Ես կարօտցած եմ անապատային
Չով գիշերներ՝ լուս, երազային,
Չեփիւոր գողտրիկ՝ շունչով հեշտագին,
Աչքերս ուղղած աստղով երկինքին:

Ես կարօտցած եմ իմ դպրոցական
Ուրախս օրերը, երբ կը սորվէինք
Հայերէն լեզուն եւ կը խօսէինք,
Կ'երգէինք երգեր յեղափոխական:

Ես կարօտցած եմ Քառասնից Մանկանց
Առաքելական Սուրբ Եկեղեցին՝
Դարերով կանգնած Սալիպէ քաղին
Հայաշունչ կողին եւ լուսաւորած:

Հալէպ կամ Բերիա քաղաք տարանցիկ
Կարաւաններու առեւտրական,
Բանուկ պահելով մետաքսի ճամբան,
Վաճառականներ՝ արաք ու պարսիկ:

Բայց այս օրերուն, օտար, անհամար
Վարձկան իրձիգներ, ծախուած անխլուներ,
Անաստուած մարդիկ, վայրագ գազաններ
Կ'աւեն, կը քանդեն Հալէպը պայծառ:

Սակայն քող զիտնան վայրագ, խառնածին
Ուժերը բոլոր, որ պիտ՝ չհասնին
Իրենց ծրագրած վաս նպատակին՝
Յաղթելու համար Սուրբոյ բանակին:

Հալէպը բերդ է անխորտակելի՝
Չուտ արարական քրտինքով շինուած,
Պիտ՝ մնայ ընդմիշտ կանգուն, ամրացած,
Մեր աղօքքներով ու հաւատքով լի:



Հալէպի պատմական բերդը

ՍԻՐԱՅԻՆ ԽՈՇՎՔՆԵՐ

ՄԵՆՈՒԹԵԱՆ ՍԷՋ

Ողողուած եմ քու վառ սիրով
Մենութեան մէջ մութ գիշերուան,
Քեզ կը փնտռեմ անրջանքով
Վիշտերուս հետ եղերական:

Կ'այրիմ սիրոյդ հուրով անշէջ,
Քեզ կ'երազեմ իմ սիրասուն,
Կը բարախս սիրտս անվերջ՝
Քեզ տեսնելու յոյսով գեղուն:

Հիացած եմ քու լուսեղէն
Եւ հմայիչ գեղեցկութեան,
Կը սիրեմ քեզ անհունօրէն,
Չքնաղ աղջիկ, սրտիս դարման:

Սիրատոչոր ըղձանքներով
Գինովցած եմ ես այս գիշեր,
Քեզ գրկելու կարօտանքով՝
Կը լուսցնեմ ես գիշերներ:



ԻՆՉՈ՞Ւ ՀԱՍՏՐ, ՍԻՐԵԼԻՄ

Հաւատացի քու սիրոյդ,
Սիրեցի քեզ խենքի պէս՝
Հաւատալով խօսքերուդ,
Որ դուն ալ զիս կը սիրես:

Տարիներով աներեր
Վայելեցինք մենք իրար,
Սիրոյ քաղցր ապրումներ
Ունենալով անհամար:

Սակայն կեանքի խորհուրդով
Սիջավայրէս հեռացար,
Քեզ չեմ մոռնար, ըսելով՝
Կրակ տուիր ու անցար:

Արտասուալից աչքերով
Դուն մեկնեցար վշտահար,
Սիրոյ տխուր երազով
Զիս տաճշելով տենդահար:

Բայց դուն անսիրտ դուրս եկար,
Սպասեցի քեզ երկար,
Սնացիր հոն ու չեկար,
Եւ ուրիշին կապուեցար:

Ինչո՞ւ համար, սիրելինս,
Խարեցիր զիս անվլողով,
Զմեղաքացար հէք սրտիս,
Որ կը վառի քու սիրով:

ՔԵԶ ՏԵՍՆԵԼՈՎ


Քեզ տեսնելով, սիրուն աղջիկ,
Կը բոստի դէմքս համայն,
Ու ժպիտիդ ցոլքով գողտրիկ
Փափաքներս կը թարմանան:

Քեզ տեսնելով, քնքոյշ աղջիկ,
Սրտիս խորէն դուրս կը հոսին
Զգացումներ չնաշխարհիկ
Ու սարսուներ հրաշածին:

Քեզ տեսնելով, աղուոր աղջիկ,
Խոր ցաւերս կ'անհետանան,
Երանութեան յոյզով մեղմիկ
Սիրտս կ'ըլլայ սիրոյ մատեան:

Քեզ տեսնելով, սիրուն աղջիկ,
Լեղի կեանքս կը քաղցրանայ,
Արքեցումով մը մտերմիկ՝
Ծարաւ սիրտս կը զովանայ:

Քեզ տեսնելով, անմեղ աղջիկ,
Սրտիս հենքը կ'արագանայ,
Քեզ սեղմելով սրտիս նօտիկ՝
Սիրոյս յոյսը կ'արմատանայ:



ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿ

Սիրով վառուած, սիրուն աղջիկ,
Մէկ նայուածքով սիրեցի քեզ,
Սիրտս ցնծաց տեսքիդ ի տես՝
Կախարդական ու գեղեցիկ:

Դուն իմ սէրն ես, հայաբոյր սէր,
Սրտիս խորէն ծնունդ առած,
Կ' ապրիմ օրեր անքուն, քաղցած՝
Քեզի համար օր ու գիշեր:

Սեւ աչքերուդ ցոլքը, հոգիս,
Թողիչք տուաւ լղձանքներուս,
Վառ ժայտով տուիր ինձ յոյս,
Որուն բոցը միշտ կ'այրէ զիս:

Սրտիս ամէն մէկ զարկին հետ,
Ցանկացի քեզ, չքնաղ աղջիկ,
Ինչպէ՞ս ապրիմ ես երջանիկ՝
Առանց սիրոյդ բուրումնաւէտ:



Հոքոյեան ամոլը կը հատէ ամուսնութեան 50-ամեակի կարկանդակը

ԱՆԿԵԴԾ ՍԷՐ

Երկար ատեն առանց սիրոյ ապրեցայ
Անյուսութեան բալիղներուն մէջ մթին,
Խարուած սիրոյ տառապանքը անխնայ
Կեանքս դարձուց մելամադնու վերստին:

Սակայն երբոր հանդիպեցայ ես քեզի
Ընկերային խրախճանքի ընթացքին,
Վառ սիրոյ մը արշալոյսը զգացի՝
Խաժ աչքերուդ ճառագայթով սիրածին:

Քու հիասքանչ զեղեցկութեան անձնատուր՝
Մեղմ նուագով մենք պարեցինք այդ գիշեր,
Զեռքէդ անցած հրապոյրով վարդաբոյր՝
Պատկերուեցան քաղցրատեսիլ ըղձանքներ:

Երբ խօսեցայ իմ անցեալէն, ներկայէն,
Խոր տիսրութեամբ վերյիշելով դրուազներ
Իմ անցուցած խարենպատիր սէրերէն,
Դուն յուզուեցար ու խոստացար անկեղծ սէր:

Այժմ կ'ապրիմ քու սիրովը արքեցած,
Աղուոր աղջիկ, շուշանաբոյր հայուիի,
Քեզ կը սիրեն ու քո սիրով հնայուած՝
Կ'աղօտանան դէմքեր, դէպքեր անցեալի:



ՉԳԻՏՑԱՅ ԵՐԲԵՔ...

Սիրեցի պարման աղջիկ մը գողտրիկ,
Բայց սէր էր թէ կիրք՝ չփառցայ երբեք,
Սարսուն մը, դոդ մը կ'իջնէր սրտիս հէք,
Երբ գտնուէի իր մարմնին մօտիկ:

Կ'ուզէի լլալ իր մօտ ամէն օր
Եւ զմայլամքով դիտել զինք ժամեր՝
Կազմելով նաշխուն սիրոյ պատկերներ,
Խոր զգացումներ արձակել ներզօր:

Թարմ ու հմայիչ ծաղկեփունջերով
Գարուն քերելով կու գայի իր մօտ,
Չուր սպասելով նայուածք մը տարփոտ,
Սրտի կայլակ մը՝ խանդաղատանքով:

Հաճոյք էր ինձի հանդիպիլ իրեն,
Խօսիլ ժամերով հարցեր զանազան,
Եւ ստեղծելով պահեր խնդրութեան,
Երջանկանալ յար, կախուած՝ շրթներէն:

Այսպէս շարունակ, տարիներ ամբողջ,
Մեր մտերմութիւնը շարունակուեցաւ,
Դառնալու համար օր մը սրտազրաւ՝
Մարմնային լղձանք, հառաչանք դողդոջ...:



ԱՀԱ ՍԻՐՏ ՄԸ

Ահա սիրտ մը խոցոտուած խարենպատիր սէրերէ
Եւ արիւնոտ շրթներով ըմպած հիւթը տանջանքին,
Կը զալարուի միայնակ՝ լրուած բախտի քմայքին,
Անգրօրէն խանձուած անմիխթար վիշտերէ:

Ահա սիրտ մը պարմանի սարսուներով բոցակէզ,
Որուն սիրոյ վէրքերը սպիացած կը թուին
Ի տես չընաղ ու պայծառ աղջկայ մը հոգիին,
Ուր մշտավառ կ'երերայ անկեղծութեան ջահը վէս:

Ահա սիրտ մը սիրայեղ՝ ձերբազատուած անցեալէն,
Ընդարմացած կը խայտայ՝ կախարդուած նոր տենդով,
Նոր կեանքի մը տեսլական ջերմութիւնով ու բոյրով:

Ահա սիրտ մը բոցկլտուն սիրոյ տենդէն ու յոյզէն,
Թեւաւրուած կը թռչի դէպի գիրկը երազին՝
Արփիացայտ էակին, դէպի խռովքը կեանքին:



Գրիգոր Հոբոյեան եւ նշանածը՝ Շաբէ, 1952-ին

ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հանդիպում մը անակնկալ ու անյոյս՝
Պատճառ դարձաւ ալեկոծման հոգիիս,
Երկու խօսքի փոխանակում մը միայն՝
Զիս զինովցուց երազներով տարաժամ:

Հիմէն ծանօթ հուրի մըն էր երկնասոյզ՝
Կեցած դէմս զիս կը զննէր տարփայոյզ,
Խաժ աչքերէն սէր կը ծորէր ուղիսօրէն՝
Զիս կախելով իր նայուածքին մազնիսէն:

Խոստանալով թէ կը դառնայ անպայման՝
Արտօրանքով փախուստ տուաւ անվարան,
Կ'աճապարէր՝ չեմ զիտէր ո՛ւր երթալու,
Ո՞ր որսորդին, ո՞ր խոստումին հասնելու:

Մեկնումէն ետք սպասեցի ժամերով,
Սրտաբորբոք ի՞նչ անուրջներ հիւսելով՝
Թէ կու զայ եւ զիս կը տանի զգուանքով
Դէպի զիրկը երանութեան հոգեթով:

Սակայն ի զո՞ւր, չեկաւ երբեք, խարեց զիս՝
Սրածելով լղձանքները հոգիիս,
Ինչո՞ւ արդեօք խոստումնադրուժ դուրս եկաւ՝
Զիս պահելով յորդ աղբիրին մօտ ծարաւ....:

Բայց իր դէմքը եւ ժպիտը ընձիւղած՝
Դեռ կը մնան սրտիս խորը քօղարկուած,
Հոգելլկիչ յիշատակով տաղելով՝
Էութեանս ոլորտները բախսիծով:

ԱԼ ԿԸ ԲԱԻ

Սիրեցի քեզ անհունօրէն նուիրական խոր սիրով,
Հոգիս խայտաց ուրախութեան արցունքներով ողողուած,
Կեանքս դարձաւ իմաստալի՝ երազներով հոգեթով,
Ու թախիծս լո՞ւ հեռացաւ՝ ամօթահար, պարտուած:

Սիրեցի քեզ տարիներով տարօրինակ խօլ սիրով,
Ու ապրեցայ երջանկութեան զգացումէն զինովցած,
Մարմնիս բոլոր բջիջներու սիրատոչոր ըղձանքով
Կապուեցայ քեզ, ո՞վ սիրելիս, ու պաշտեցի վերացած:

Սէրս ընդմիշտ մնաց անմար ցոլացումով բոցաշունչ՝
Անտեսելով արուեստական փոքրիկներ ահաւոր,
Սէրս ընդմիշտ մնաց հզօր նոր աւիշով թարմաշունչ՝
Տրորելով նախանձներ չար ու թակարդներ թունաւոր:

Սակայն այսօր, ո՞վ սիրելիս, ինչո՞ւ համար զազրելի
Մութ ամապերը կը մթազնեն մեր լուրջ սէրը կասկածով,
Ինչո՞ւ համար վիրաւորիչ խօսքեր, բառեր ցաւալի
Կը խոցոտեն մեր սիրտերը անբուժելի վերքերով:

Ալ կը բաւէ տառապանքս, գթա՛ քիչ մը քրոջ պէս,
Վստահ եղիր եւ ապահով, որ կը մնամ ինչ որ եմ,
Մրտիս տէրը դո՛ւն ես միայն ու կը սիրեմ միայն քեզ,
Ո՛ւր որ ըլլամ, ո՛ւր որ երթամ, քանի կ'ապրիմ, կը շնչեմ:



ՅՈՒՍԱԼՔՈՒՄ

Սիրեցի քեզ վառ յոյսերով խենքի պէս,
Այդպէս արագ՝ առաջին իսկ նայուածքով,
Վարդակարմիր երազներու խորհուրդով
Գերի դարձայ սիրուն դէմքիդ սրտակէզ:

Սիրեցի քեզ տարերային պողքկումով՝
Սիրտիս հզօր կշռոյթովը բազմալար,
Երկնապարզել հմայքովդ սիրավառ՝
Կապուեցայ քեզ անքակտելի շղթայով:

Սիրեցի քեզ ինչպէս շուշան անարատ,
Գուրգուրանքով փայփայեցի սիրազեղ,
Եղենական անոյշ բոյրովդ դիւթազեղ՝
Ես զինովցայ զգացումով յորդարատ:

Բախստի թերմամբ գտած ըլլալ կարծեցի
Սիրտիս տէրը, երազներուս պէրճուիհն,
Ի տես չքնաղ ու պաշտելի էակին,
Կեանքիս ուղին վերագտնել փորձեցի:

Սակայն, աւա՞ղ, օրերն եկան փաստելու
Կասկածներս,— անմարդկային վարմունքներ,
Չյուսացուած, անխոճալի մութ քայլեր,—
Որոնք եկան մեր խոր սէրը քանդելու:

Խարուած էի անկեղծօրէն սիրելով,
Հաւատալով խոստումներու օդային,
Հեռացաւ ան հրաժեշտով մը լոին
Կեանքիս բեմէն՝ սիրտէս բխած անէծքով:

ԱՆԿԵՂԾՈՒԹԵԱՄԲ ՍԻՐԵՑԻ

Անկեղծութեամբ սիրեցի կոյսեր տեսքով աննման,
Քացի սրտիս դռները անոնց սիրոյն յանդիման,
Հոն նայեցա՞ն, դիտեցի՞ն, ըսին «ցուրտ է կը սառի՝,
Եթէ քիչ մըն ալ նայինք՝ սարսոազին կը մարի»:

Շատեր սրտցաւ թուեցան, պահ մը սիրով տարուեցան,
Ըսին «ինչո՞ւ թախծոտ է եւ կը մաշի այս տղան,
Սիրենք՝ թերեւս կը ծաղկի կոկոն վարդի մը նման».
Սակայն շուտով ձանձրացած՝ լրեցին ու հեռացան:

Շատեր ըսին «մի՛ սիրեր, կը խարեն քեզ, կը մոռնան,
Ի զոր սիրտդ մի՛ տանջեր, խոր սպիտեր կը մնան»,
Եւ դեռ՝ «մեղք է գարունքիդ, փախչիր սիրոյ ցնորքէն,
Հերիք որքան խարուեցար անիրական սէրերէն»:

Հնազանդ ու հետեւող՝ անոնց բարի խորհուրդին,
Մեկուսացած ապրեցայ տարիներով անձկազին,
Հեռու կանանց քմայրէն, շրջանակէն հաճելի,
Հեռո՞ւ անոնց մազնիսէն, հրապոյրէն դիւրալի:

Սակայն ահա կը զարթնի սէրս քունէն իր երկար,
Կոյս մը չընադ, պարմանի արթնցուց զայն սիրահար,
Քացաւ թեւերն կարօտով ու պինդ սեղմեց իր սիրտին՝
Ամորելով ցաւերը իր վշտահար անցեալին:



ՈՐՈՇՈՒՄ

Քանի՞ երկիր թափառելով, ծիծեռնակի մը հանգոյն,
Գտայ դէմքեր գեղաքանդակ, պատրաստակամ ու ժպտուն,
Ու ապրելով վիպային կեանք անոնց հետ՝ միշտ փնտռեցի
Դէմք մը տգեղ, բայց հոգին՝ սիրատոչոր, գեղեցիկ...

Ծամբուս վրայ ու ամէն տեղ մթնոլորտն էր թունաւոր –
Սէրե՞ր, կիրքե՞ր ամասնական, արբեցումներ անսովոր...
Յաւէս հարբած՝ փողոցներու մէջ լուսցուցի զիշերներ,
Լացի մինա՞կ՝ վերլուծելով զգայախար պատկերներ...

Զայն մը մօտիկ կը յորդորէր. «Լք՛ մոայլ այդ ճամբան»,
Բայց ես վճռած էի քալել ուղիներէ դաւաճան,
Միշտ յուսալով, որոնելով սրտիս դէմ բաց սիրտ մ'անհուն...

Սպառեցաւ օրերուս հետ սրտիս ալիշը գեղուն,
Ու հալեցաւ ոյժը մարմնիս՝ դեգերելով անկայան,
Բայց զգտայ սիրտ մը տաքուկ, որ տար սրտիս օթեւան...:



Տէր եւ Տիկ. Հորոյեաններ՝ ամուսնութեան 50-ամեակին առքիւ

ԿԱՐՈՏ

Իմ տանջուած սիրտը կ'այրի, կը հալի,
Ինչպէս խարոյկ մը՝ քու սիրով առի,
Հասի՞ր, սիրելի՞ս, զիշերով եկո՞ր,
Մարի՝ հրդեհը, սիրտս զովացուր:

Ես քեզ կ'երազեմ ցերեկ ու զիշեր,
Կը սեղմեմ սիրտդ սրտիս կարեվեր,
Բայց երբ կ'արթննամ ու քեզ շեմ տեսներ,
Կու լամ, ա՞խ, կու լա՞մ անյոյս ու անսեր:

Հերիք է այսքան տառապանք ու ցաւ,
Կեանքս մորմորով, կարօտով անցաւ,
Կարմիր արեւս սեւով պատեցաւ,
Թափած արցունքս վարար գետ դարձաւ:

Հասի՞ր, սիրելի՞ս, սիրտս հովացուր...:



Տէր եւ Տիկ. Հորոյեաններու պսակի նկարը՝ 18 Յունուար 1953

ԴԵՌ ԿԸ ՍԻՐԵ՞Ս ԶԻՒ

Հազիւ ամիս մը հեռացած քեզմէ
Եւ ահա ինչքա՞ն կարօւցած եմ քեզ,
Տակաւին հոգիս կ'այրէ, կը տանջէ
Վերջին գիշերուան լացդ աղեկէզ:

Կ'ուզէի գիտնալ՝ դուն ալ ինձի պէս
Մտահոգուա՞ծ ես այս բաժանումով,
Մութ թախիծ մը լուռ արդեօ՞ք ինձի պէս
Պատա՞ծ է հոգիդ մեր պարման սիրով:

Շքեղ հասակդ բարտիի նման
Կ'ուրուագծուի թաց աչքերուս դիմաց,
Կը խօսիմ հետդ սիրտէս մեղմածայն՝
Անուշ աչքերուդ բոյրէն զինովցած:

— Ո՞վ սիրուն աղջիկ, սրտիս թագուիին,
Դեռ կը սիրե՞ս զիս հայու զինջ սիրով,
Պահա՞ծ ես արդեօք խոստումներդ հին
Եւ կ'ապրի՞ս միայն զի՞ս երազելով:



ՍԻՐԱԾԻՒ

Դիրանքիդ հիմա անձնատուր եղած՝
Կը խմեմ անյազ սիրոյդ կարասէն,
Վարդազօծ դէմքիդ հմայքով օծուած՝
Սիրտս կը բուժուի իր հին վէրքերէն:

Խօսքերուդ անուշ բոյրով սիրարծարծ՝
Խոռով մը խելառ կը պաշարէ զիս,
Գերազոյն ոյժ մը հոգիս կախարդած՝
Թափ կու տայ յանկարծ տարփուտ երազիս:

Սիրոյդ նաւակը առազաստ բացած՝
Կը յառաջանայ սրտիս ծովուն մէջ,
Վառէ՛ փարոսը սրտիդ լուսարծարծ,

Պահէ՛ զայն ընդմիշտ պայծառ ու անշէջ,
Որ հասնի սէրս սահանքով ուժգին՝
Նաւահանգիստը իր հառաչանքին:



Ամուսնութեան ճամբուն վրայ՝ 1952-ին

ԱՆՈՒԾ ՀՈՎՀԿ


Այսօր նորէն մեղմօրէն կը փշես խոլ ծիծաղով,
Կու գաս հեռուէ՞ն՝ քաղաքէն, թովչութեամբ ու զորովով,
Տեսա՞ր դէմքը պաշտելի սիրտս գերող հորիին,
Բերի՞ր խապրիկ մը իրմէ, անուշ հովիկ սրտագին:

Թախծահնչիւն սարտուով չփսփսա՞ց ականջիդ,
Թէ կը պահէ մեր սէրը եւ կը սիրէ զիս ընդիշտ,
Եւ աչքերը սեւեռած, տրտութիւնով ակաղձուն,
Կը սպասէ անհամբեր վերադարձս դէափի տուն:

Պատմէ՛, հովիկ, շշնջա՛, սրտիս բոցը շիջեցո՛ր,
Լոյսի շողով մը ճերմակ կասկածներս հեռացուր,
Ծիածանով մը յոյսի երազներուս նարմին տուր,
Սիրոյ քաղցր խօսքերով յիշատակներ արթնցուր:

Ա՛խ, զինք որքա՞ն, ա՛խ, որքա՞ն կարօտցած եմ
տեսնելու, Վայելելու վարդարոյր կերպարանքն ու լալու,
Մազնիսուելու սիրազեղ իր աչքերուն փայլակէն,
Հրդեհուելու բոցակէզ իր հոգիին խարոյկէն:

Օրերս կ'անցնին յամրաբար՝ կրիայի ծանր քայլուածքով,
Համբերութեանս սահմանը դաժանօրէն քանդելով,
Անցէ՛ք արագ, շո՛տ անցէք սրտաճնիկ զորշ օրեր,
Որ գայ պահը տեսութեան սիրահարիս լուսաբեր:



ԵՐԶԱՆԿՈՒԹԻՒՆ

Սիրտս գտաւ սիրածին, երջանկութեամբ կը յորդի,
Երազային զգացումներ կը ծոցուորին մարմնիս մէջ,
Սիրոյ քուրմէն կախարդուած՝ կը բարախսեն անընդմէջ,
Քաղցրազուարք երազանքով ու բերկրանքով մը յուորի:

Տառապալից օրեր ու ցաւ՝ անվերադարձ հեռացան,
Ինչպէս աստղերն արշալոյսին՝ բորբ արելի հմայքէն,
Ընպած զինին անյագօրէն երջանկութեան ակունքէն,
Սիրտս կ'երգէ սիրադայլայլ մեղեղի մը մեղմաձայն:

Երջանկութիւն, ապրում վսեմ, անուշաբոյր դիցուիի,
Կեանք պարզեւող յոյսի ջրվէժ, եղեմական ճանապարհ,
Անմատչելի բարձո՞նք պայծառ, երազներու բազուիի՛:

Հիմա որ քեզ կուրծքիս սեղմած տանջանքներէ վերջ եկար,
Ես կը բաղձամ բաժնել սիրով իրձուանքն այս խոր, կենսատու՝
Անմխիթար ու բախծահար հազարաւոր սրտերու...:



«Նուիրում» զիրքի շնորհահանդէսէն եւոք՝ 12 Յունուար 2003:
Զախսէն աշ՝ Գրիգոր Հորոյեան, Ամի Հորոյեան-Ժոլի, Շաքէ Հորոյեան,
Անդրանիկ Հորոյեան եւ Վորքիկն Քրիստափոր

ՀԱՆԴԻՊՈՒՄ

Անակնկալ հանդիպում մը, փողոցին մէջ բազմամարդ,
Աղջկայ մը հոյատեսիլ, զոր սիրեցի օր մը ես՝
Պատճառ դարձաւ վերյիշելու անցեալ կեանքս սիրառաս
Ու բանալու դարպասը հին ապրումներուս տարփակեզ:

Սարսուալի խոռվք մը տաք, փոթորիկ մը սիրազեղ
Տարածուեցաւ սրտիս բոսոր ոլորտները յորդառաս,
Ապա յանկարծ վերածուեցաւ հոսանքի մը խելահեղ
Ու ողողեց մարմինս ամբողջ երաժշտութեամբ մը յայրատ:

Խոսեցաւ ան խոր յուզումով, պատմեց դէպքեր անցեալէն,
Երնէկ տալով այն օրերուն, երբ իրարմով հմայուած՝
Համբոյրներու մեղեղիով կ'արքենայինք մեղմօրէն:

Ու հեռացա՞ւ... դանդաղօրէն, գլխակորոյս, անճրկած,
Տալով յոյսի նշոյլ մը մութ մեր ապազայ հանդիպման,
Որուն հիմա ես կը սպասեմ երազներով դիւրեկան:

ԱՂԵՐՍԱՆՔ

Եթէ այլեւս քեզ այնքա՞ն գրկած
Բազուկներս ա՛լ քեզի մօտիկ չեն,
Ուրեմն թոյլ տուր կարօսով այրած
Զգացումներս քեզ շրջանակեն:

Եթէ այլեւս քեզ այնքա՞ն սիրած
Աչքերովս քեզ չեմ կրնար տեսնել,
Ուրեմն թոյլ տուր սէրէդ զինովցած՝
Սրտիս աչքերով քեզ երեւակայել:

Եթէ այլեւս քեզ ինծի կապող
Սիրոյ հրաշեկ յոյզերդ մեռան,
Ուրեմն թոյլ տուր միտքդ պաստառող
Յիշատակներս անթառամ մնան:

ՀԱՒԱՏԱՌ ԻՆՉ...

Սիրեցի քեզ, սիրուն աղջիկ աննման,
Մարմնիս ամբողջ օրութիւնով՝ խենթի պէս,
Ու տանջալից սիրտս դարձած ատրուշան՝
Կը խանձո՞ի ու կը հալի մոմի պէս:

Սիրտիս խորը գաղտագողի անթեղուած
Սիրոյ հուժկու հրարուխը ժայթքեցաւ,
Տրորելով ճամբու վրայ գտնուած
Արուեստական խոչընդոտներ ու անցաւ:

Ըսի արդէն, յանդգնեցայ քաջաբար,
Թէ կը սիրեմ ու գինովցած եմ քեզմով,
Կ'ուզեմ գզուել թուշերդ վարդ, բոցավառ,
Ու արբենալ սիրատոչոր համբոյրով:

Ո՞վ սիրուիխս, հաւատա՛ ինձ անվարան,
Բաց սիրտդ լայն, խոստովանէ՛ սրտագին,
Թէ մեր սէրը պիտի ապրի յախտեան՝
Ի՞նչ որ ըլլան պայմանները գալիքին:

ՔՆՔՈՅՑ ԱՂՋԻԿ

Հովին տուած թուխ մազերդ խօլարձակ,
Վզիդ հազած ճաճանչաւոր նուրբ մանեակ,
Ուրկէ՞ կու գաս, քնքոյշ աղջիկ, միայնակ,
Ոլոր-մոլոր ճամբաներէ շարունակ:

Քնքոյշ աղջիկ, հրաշածին ու պայծառ,
Բուրումնաւէտ սիրոյ ծաղիկ կենարար,
Քեզ կը սիրեմ ամբողջ հոգուվ՝ տանջահար,
Եւ դարձած եմ անուշ տեսքիդ սիրահար:

Քնքոյշ աղջիկ, եկո՛ր մօտս անվարան,
Սեւ աչերուդ ծովերուն մէջ ես լողամ,
Քեզ գրկելով ու սիրելով արբենամ,
Սիրատոչոր սիրտս դառնայ քաղցրահամ:

ՏԵՍԻԼՔ

Չարժիշներու աղմուկին հետ միաձայն,
Սիտքս կրկին կը վերանայ ալեխոռով,
Աչքերս անքարթ, մազնիսացած կարօսով,
Քեզ կ'երազեն, ո՞վ պաշտելիս աննման:

Վարշամակուած յիշատակներ անցեալի
Դանդաղօրէն կը մերկանան տեսիլքով,
Քաղցր պահեր, ընդելուզուած հեշտանքով,
Կը տողանցեն տոփիանքով մը ցանկալի:

Երբ վարդագոյն շրթունքներդ կը բացուին
Ու սիրածոր խօսքեր սիրտս կ'ողողեն,
Լեռնակուտակ յուզուններուս պոռթկումէն
Արցունքներս առուի նման կը հոսին:

Սակայն, յանկարծ, գործի բերմամբ կը սքափիմ՝
Անիծելով ճակատագիլս դժնդակ,
Որ խորտակեց սիրոյս շենքը անապակ
Ու հեռացուց մեզ իրարմէ տրտմագին:

Ո՞ւր ես հիմա, ո՞վ տեսիլքիս թագուիին...:



ԱՐԴԵՕՔ ԳԻՏԵ՞Ս

Արդեօք գիտե՞ս դուն, սիրելիս, որ գեղեցիկ բառերով
Կարելի չէ արտայայտել զգացումներ հարազատ,
Մէր մուրալու վերապահուած գունաթափուած խօսքերով
Կարելի չէ զնահատել սիրոյ յոյզը խանդակաք:

Արդեօք նայա՞ծ ես, սիրելիս, պրիսմակէն աչքերուս,
Եւ նկատա՞ծ բո՞ցը սիրոյս, որ կը ցոլայ դէպի քեզ,
Մաշած խօսքեր ու երդումներ աւելորդ են ու անյոյս,
Քանի սիրտս լոռութեան մէջ կը տուայտի աղեկէզ:

Անդրադարձա՞ծ ես, սիրելիս, որ տեսնելով քեզ՝ ինչպէ՞ս
Կը տոշորի լեզուս ծարաւ սիրոյդ ակին մօտեցած,
Եւ թէ ինչպէ՞ս կը շիկանայ դէմքս այրող արիւնէս:

Ալ կը բաւէ, սէրդ ցոյց տուր անկեղծութեամբ փոխադարձ,
Եւ ականջիս մեղմ շշնջայ, որ կը սիրես զիս հիմա՝
Անտեսելով եւ մոռնալով կասկածներդ տարակայ:

ԳՈՂՏՐԻԿ ԵՐԱԶ

Կը մտածեմ քու մասին յաճախս,
Ո՞ւր ես, ո՞ւր ես սիրուն սիրուիխս.
Համբոյրներուդ կարօտը անթառ
Տարիներով կը տանջէ հոգիս:

Զքոսայգի քայլերս կ'ուղղուին,
Ուր միասին կը ճեմէինք,
Յիշատակներ եւ ապրումներ հին
Կը տողանցեն զերդ երազ գողտրիկ:

Սիրեցի քեզ ու կը սիրեմ դեռ,
Չեմ կրնար քեզ չիշել երբեք,
Սիրտս քեզի սրտարուխս նուէր՝
Որպէս սիրոյս պատանդ հրաշէկ:

ՓԱԽՈՒՍ

Սիրեցի սաստիկ, սիրտս սարսռաց,
Հոգիս խոռվեց ցաւ մը յուսաքափ,
Թանձր մշուշներ խուժեցին յանկարծ՝
Ցանելով վրաս քախիծներ անչափ:

Ճամբաս փշոտ էր, հոգիս՝ կարեվէր,
Սիրոյս յորձանքը միտքս կը հիւծէր,
Կեանքս տաժանքով թեռ մը կը տանէր,
Յոյսի նշոյլ մը ինձմէ կը փախչէր:

Եւ սիրտս պոռթկաց աղեխարշ յոյսով,
Հոգիս ամայի դաշտեր կ'երազէր,
Ա՛լ յուսահատած՝ նետուեցայ փութով

Դէահ անդրբը հոգլոյս մթաստուեր,
Քաղաքէն հեռու՝ զիւղ մը անվրդով,
Ուր կ'ապրիմ հիմա օտար ու անտէր:

ՅԻՇԷՇ ԶԻՍ...

Յիշէ՛ զիս զարնան զով առաւօտուն,
Յիշէ՛ զիս ամրան խանձող օրերուն,
Յիշէ՛ զիս աշնան թաց զիշերներուն,
Յիշէ՛ զիս ձմրան ցուրտին սարսռուն,
Յիշէ՛ զիս ամբողջ տարին անպայման,
Բայց լոկ ժպիտով, առանց տիսրութեան:

Յիշէ՛ զիս ընդմիշտ անխառն իրճուանքով,
Բայց երբեք՝ լացով ու հառաչանքով,
Կ'աղաչեմ, հոգիս, եթէ պիտ՝ յիշես
Օրերն անցեալի, սէրս բոցակէզ,
Կարօսով յիշէ՛ եւ մի՛ վլոյնվիր,
Կամ երբեք, երբեք մի՛ յիշեր, մոռցի՛ր....:

ԻՆՉՈ՞Ւ ԻՆՉԱԷ ՆԵՂՈՒԵՑԱՐ

«Քեզմէ նեղուած եմ», ըսիր, խօսակցութեան մէջ յանկարծ,
Եւ բուեցիր պատճառներ՝ փաստարկելով սին փառքեր,
Դէմքդ ծածկած սեւ ամպով, ինչպէս արեւ խաւարած,
Ինձմէ հաշի ուզեցիր՝ զգացումով անտարբեր:

Արդարանա՞լ, ո՞չ, երբեք, ըսե՞լ խօսքեր հնացած,
Ի՞նչ մեծ յանցանք եմ զործեր, որ հեռանաս նեղուելով,
Քանի որ քեզ կը սիրեմ եւ քու սիրով խենքացած՝
Լուսուցած եմ գիշերներ՝ թափառելով ու լալով:

Կը բողոքես, թէ ինչո՞ւ ես յայտնած եմ ուրիշին
Մեր երազը, մեր սէրը, մեր իղձերը՝ զերդ մանուկ,
Քայց դուն ինչպէ՞ս կ'ուզէիր բոցավառուի իմ հոգին,
Սինակութեան մէջ խանձի մեր զաղտնիքով ծանրաշուր:

Մենք երդումով խոստացանք պահել սէրը մեր թաքուն
Մեր սրտերուն մքաստուեր ձորերուն մէջ մեկուսի,
Քայց ես ըսի դաշտերուն, թոշուններուն, ծառերուն,
Զիս ուխտադրո՞ւժ կ'անուանես, ո՞հ, ի՞նչ սրտով,
ինչպիսի՞...

Ինչպէ՞ս պահեմ սրտիս մէջ սէր մը անկեղծ ու վսեմ,
Կ'այրիմ տեսքիդ կարօտէն՝ թաժանումով այս դաժան,
Մերս զաղտնիք չէ՝ այլեւս, դողդողագին կ'արտասուեմ՝
Արցունքիս մէջ խառնելով վիշտերս խոր, դառնահամ:

Ինչո՞ւ ինձմէ նեղուեցար, ո՞վ իմ անզին, իմ աղուո՞ր...:



ԿԸ ՍԻՐԷ՞Ռ ԶԻՒ

Կոյս մը ճանչցայ հրապորիշ ու շէնշող՝
Յաւերժական սիրոյ տենդէն կը խայտար,
Իսկ երբ անուշ իր նայուածքը յամենար
Իմ աչքերուն, զիս կը գերեր սրտադող:

Կը սիրէ՞ր զիս անկեղծ սիրով՝ զփացայ,
Խորիրդաւոր հոգեվիճակ մը ունէր,
Իսկ երբ նստէր քովս մինակ, աներեր,
Սիրոյ ցող մը սրտիս կ'իջնէր ակամայ:

Խրոխտօրէն կը քալէր ան իմ քովէս,
Տասնեակ աչեր կը յածէին իր վրայ,
Սիրտս կ'ուուէր ըղձանքներով հետագայ,
Երբ կը խոսէր սիրոյ խօսքեր սիրակէզ:

Օր մը սիրոյ աստուածուիին կը դառնար,
Կը փայփայէր երազներս անմարմին,
Օր մը քուրմը՝ ատելութեան արձանին,
Կը խոռվէր տանջուած սիրտս անդադար:

Օր մը ուրախ,— ինչպէս մանուկ մը անհոգ,—
Օր մը տխուր,— սեւ ամպի պէս մթաստուեր,—
Արեւ-անձրեւ՝ կարծես կեանքէն դժգոհ էր,
Իսկ ես ընդմիշտ կը մնայի մտահոգ՝

Կը սիրէ՞ր զիս, թէ չէր սիրեր խոր սիրով...:



ԳԻՇԵՌ...

Լուսնկայ գիշե՞ր, տեսչարծարծ գիշե՞ր,
Ամայի դաշտեր կը շրջազայիմ,
Կը մսի մինակ սիրտս կարեվէր,
Եկուր, սիրելիս, շուտով կը սաղիմ
Գիշերով այս ցուրտ, աստղազարդ գիշե՞ր....:

Լուսնկայ գիշե՞ր, սիրայոյգ գիշե՞ր,
Գիտին լոյսերը մէկ-մէկ կը մարին,
Հեռուէն Եփրատի քրքիջը կերկեր
Կ'արձանազրէ խոր սրտիս մէջ մթին,
Գիշերով այս ցուրտ, սիրայոյգ գիշե՞ր....:

Ա՝ խ, կ'այրիմ մինակ ես քու կարօտէն,
Ինչո՞ւ անտարբեր ու քարսիրտ դարձար,
Եկուր, որ լմպեմ սիրոյդ նեկտարէն,
Գինով եմ սէրէդ՝ դարձեր սիրահար,
Գիշերով այս ցուրտ, թախծարբեր գիշե՞ր....:

ՍԻՐԵՑԻ ՔԵԶ

Սիրեցի քեզ, իմ անզին,
Հոգուվ, սրտով՝ խենթի պէս,
Գիշեր-ցերեկ անձկազին
Քեզ կ'երազեմ քոցակէզ:

Ինչո՞ւ համար, սիրելիս,
Զգեցիր զիս ու զացիր,
Ինչո՞ւ համար, պաշտելիս,
Օրերս սեւ դարձուցիր:

Եկուր շուտով, կ'աղաշեմ,
Խոր կարօտս յագեցուր,
Համբոյրներով ժպտադէմ
Երազներուս մարմին տուր:

ԽՈՐ ԿԱՐՈՏ

Ով հմայիչ սիրուն աղջիկ հայաշունչ,
Ես քեզ կ'երգեմ խոր կարօտով սրտառուչ.

Սիրեցի քեզ, իմ անգին,
Երազներուս թագուհին,
Բաղձանքներով անձկագին
Քեզ կը յիշեմ ես կրկին:

Խաժ աչքերէդ հոսող սիրով հոգեթով,
Թափանցեցիր սրտիս խորը անվրդով.

Դո՛ն իմ սէր, դո՛ն իմ կեանք,
Դո՛ն սիրտ այրող անմար կրակ,
Դո՛ն կեանք տուող զո՞վ աղբիւր,
Սիրոյ տաճար խնկաբոյր:

Բաժանումիդ չեմ դիմանար, սիրելիս,
Ո՞լր ես արդեօք, վեհ կանքեղը հոգիիս:

Մեր անցուցած օրերուն
Յիշատակը վարդագոյն
Վառ կը մնա՞յ տակալին,
Եկո՞ր, սրտիս տիրուհին:



ԹԱԽԻԾՍ ԽՈՐ Է

Խոր ըղձանքներու տագնապով կ'ապրիմ,
Սիրած ըլլալու հոգեմաշ ցաւով.
Օրերս կ'անցնին վառ երազանքով,
Հասնելու համար սիրոյս ալշին:

Տխուր է կեանքս առանց քեզ, հոգիս,
Թախիծս խոր է, յոյս՝ անձկազին,
Մոլար քայլերով լուս կը բափառիմ
Հին փողոցներով ծննդավայրիս:

Երակներուս մէջ քու սէրդ կարմիր
Կը շրջագայի, կը հասնի սրտիս՝
Լուսաւորելով սիրաբոյր ուղիս,
Յաղթահարելով մտքեր դաւաղիր:

Հոգիս կարօս է քու տեսքիդ բուրեան,
Մինչեւ ե՞րբ պիտի մնամ առանձին,
Տենչանքիս բոցէն վախնամ այրուիմ
Լոյսին մօտեցող թիթեռի նման:

ՀՈԳԻՍ ՏԽՈՒՐ Է

Երբ նկարդ կը դիտեմ,
Քեզ իմ մօտս կը զգամ,
Տակաւին քեզ կը սիրեմ
Ու պիտ՝ սիրեմ յաւիտեան:

Խորհրդաւոր աչքերուդ
Նայուածքովը սրտակէզ,
Երազներս անյազուրդ
Կ'ալեկոծուին ծովի պէս:

Կեանքս փուճ է առանց քեզ,
Քաղցր տեսքիդ կարօս եմ,
Հոգիս տխուր է այսպէս,
Տաք համբոյրիդ կարօս եմ:

Ալ կը բաւէ տանջուիմ
Քեզ տեսնելու կարօտով,
Շուտով եկուր իմ անզին,
Որ արքենանք իրարմով:

ԳԻՇԵՐ ՄԸ ԶՄՐԱՆ

Երբ զիս կը տեսնես քախոտվ սիրաբեր,
Քաղցրիկ նայուածքով կը ժպտիս իմ սէր,
Անուշ խօսքերով հոգիս կը գերես
Ու կը փայփայես շողերով անտես:

Այնպէս կարօտով եւ այնպէս շուար
Կը փարիս վզիս իղձերով վարար,
Ինչպէս զեփիտող հոտաւէտ վարդին՝
Սիրավառ տեմրով, հելքով հեշտագին:

Համբոյրիդ ցողով յուշիկ կ'արքենամ,
Սրտիս մէջ կը զգամ երգեր մեղրահամ,
Գզուանքիդ ներքեւ իսկոյն կը մոռնամ
Դալուկ անցեալի ցաւերս դաժան:

Սիրտս կը ծաղկի սիրոյդ հմայքէն՝
Գինովցած թարուն սիրոյդ նեկտարէն,
Սիրաձայն յոյզեր մէջս կ'արքենամ՝
Ապրելով տաքուկ զիշեր մը ձմրան:

ՇՈՒՇԱՆԱԲՈՅՑ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՍ

Գարնանային այս զիշերով
Բարով եկար սիրուն աղջիկ,
Եկար սիրոյս խոր կարօտով՝
Սիրատոչոր հելքով քաղցրիկ:

Գինովցած եմ այսօր նորէն
Բուրմունքովդ կախարդական,
Ցանկայարոյց աչքիդ բոցէն
Բաղձանքներս կը թարմանան:

Շուշանարոյր գեղեցկուիխս,
Հրաշածին անուշ աղջիկ,
Սէրդ գրկած, սեղմած սրտիս՝
Կ'ապրիմ ուրախ եւ երջանիկ:

Արինագոյն շրթունքներէդ
Քաղուած դիւթիչ համբոյրներով
Կը վերանամ հեշտանքին հետ՝
Դրախտային երազանքով:

ԵՐԱԶՆԵՐՈՒՄ ԹԱԳՈՒՀԻՆ

Տարիներով ապրեցայ խորհուրդներով թախծագին,
Յամառութեամբ փնտռելով երազներուս թագուիին,
Սակայն, ի զուր, ամէն տեղ տեսայ դէմքեր խառնածին,
Որոնք ո՞չ սիրտ ունեին, ո՞չ ալ հոգի մարդկային:

Քայլամոլոր ու անքուն թափառեցայ միայնակ,
Մուր երկինքն խնդրելով զքութիւն ու կարեկցանք,
Անիծեցի սրտազին թախտիս տէրը հոգեհան,
Որ կ'անտեսէր զիս ընդմիշտ քմայքներով անսահման:

Գիշեր-ցերեկ մտածկոտ՝ երազեցի ամէն օր,
Գտած ըլլալ կարծեցի կեանքիս ուղին լուսաւոր,
Եւ քալեցի յոգնաբեկ՝ ինչպէս մոլար ուխտաւոր,

Հանդիպելու հայաբոյր աղջկայ մը սիրածոր,
Որպէսզի զար աներկիւղ՝ բացած սիրտը հայկական,
Ամոքելու ցաւերս՝ տալով վէրքիս բալասան:

ՍԻՐՈՂ ՄԸ ՉՈՒՆԻՄ

Տիսրութեամբ օծուած
Կ'ապրիմ առանձին,
Ինձմով սիրաբրած
Սիրող մը չունիմ:

Սիրեցի մէկին
Սիրով անսահման,
Անյոյս, տրտմազին՝
Կը հիւծիմ անձայն:

Մենութեանս մէջ
Սիշտ զինք կը փնտռեմ
Եւ աչքերով գէջ
Սեղմիկ կ'արտասուեմ:

Վառ երազանքով
Գիշերներ մթին՝
Անձկալի յոյսով
Կը լուսաւորուին:

Ո՞ւր ես, սիրելիս,
Սէր իմ առաջին,
Եկուր սիրէ զիս,
Կեանք տուր բաղձանքիս:

Կը մնամ մինակ
Արիւնով վարար,
Կարօտով անյագ՝
Դարձած սիրահար:

ՀՅԱՎԱՐԵՆԵՐ


Ամէն անգամ որ կը ճայիմ պատկերիդ՝
Հին օրերու յիշատակներ կ'արթննան.
Վերյիշելով քաղցրութիւնը զգուանքիդ՝
Կը պաշարուիմ զգացումով յուզական:

Երբ հարցուցի՝ «ինչո՞ւ կ'երթաս, մնացի՞ր,
Չիս մի՛ ձգեր այսպէս մինակ տեւական»,
Դուն գաղտնօրէն սիրտդ բացիր ու լացիր՝
Խոստանալով վերադառնալ անպայման:

Բայց դուն գացիր անվերադարձ զնացքով,
Տարիները թաւալեցան անձկազին,
Կեանքս դարձաւ մելամադուտ ու խոռվ՝
Հին օրերու երազանքով հեշտազին:

Կորսնցուցի թեզ, թանկազին սիրուիխս,
Քեզ գրկելու եւ սիրելու կարօտ եմ,
Արցունքներս թէեւ չորցան, սիրելիս,
Սակայն սէրս միշտ կը կոտտայ, ի՞նչ ընեմ:

Ո՞ւր մնացին համբոյրներդ մեղրաթոյր,
Հպումներդ ներզգայուն ալ չկան,
Մոհոցուեցան ապրումներդ սիրաթոյր,
Յիշատակդ սակայն կ'ապրի յափտեան:



ԱՆՑԵԱԼՍ ՏԽՈՒՐ

Իմ կեանքը անցաւ առանց մանկութեան,
Առանց ուշազրաւ վառ գարուններու,
Սիրտս նուածող անկեղծ սէրերու,
Առանց վայլելու կեանք մը քաղցրահամ:

Տխուր կեանքս, օրերս դաժան
Կ'ապրէի կարօս մայրական սէրին,
Մայր չունենալու ահաւոր ցաւին,
Միշտ անհծելով բախտս տարաժամ:

Ի զուր փորձեցի հեռանալ բախտէս՝
Նոր միջավայրի մէջ կայք հաստատել,
Պայքարիլ ընդմիշտ եւ միշտ երազել՝
Գտնելու համար սիրտ մը սիրակէզ:

Որո՞ւ բողոքեմ եւ սիրտս բանամ,
Ինչպէ՞ս համբերեմ տխուր վիճակիս,
Յիշելով անյոյս օրերը կեանքիս,
Ա՛խ, ինչպէ՞ս մոռնամ եւ ուրախանամ:

Ծնած ըլլալով Մեծ Եղեռն տեսած,
Գաղթականականի սեւ օրերը ապրած,
Թուրք գազաններու ջարդէն ազատած,
Հայ ընտանիքի յարկին տակ քաղցած:

Սակայն ժառանգած ոգին հայկական՝
Ուխտած եմ ապրիլ սիրառատ կեանքով,
Մարդկային ազնիւ զգացումներով,
Հասնելու համար երազիս դրան:

5 Օգոստոս 1945, Հալէպ

ԵՐԱԶ ԷՌ...

Գաղտագողի քայլերով եկած էիր այս զիշեր,
Շուշան, մեխակ, կարմիր վարդ բերած էիր այս զիշեր,
Սիրատոչոր կարօտով ոգեւորուած աներեր՝
Արբեցումի հրաւեր բերած էիր այս զիշեր:

Գարնանային բոյրերով եկած էիր այս զիշեր,
Տխուր կեանքիս խինդ տալու եկած էիր այս զիշեր,
Ժայտով մը հեշտաւէտ ու վառ սիրով հրդեհուած՝
Եկած էիր անվլորով զիս գրկելու սիրարբած:

Բոց աչքերուղ հմայքէն կախարդուած այս զիշեր՝
Սիրոյ կարօտ կշոյքով ես զինովցայ այս զիշեր,
Յանկայարոյց գգուանքով գրկած սէրդ քաղցրանուն
Հոգիս պատեց ցնծութեամբ ու հեշտութեամբ սարսուն:

Սակայն երբոր արքնցայ յուզումնահար ու քրտնած,
Ի զուր ես քեզ փնտուցի, գեղեցկուիս սիրախանճ,
Ափսո՞ս, ափսո՞ս, երազ էր ապրումներս կարեվէր,
Սիրոյ քաղցր արար մը ապրած էի այս զիշեր:

ԿԸ ՍԻՐԵՄ ՋԵԶ

Ի՞նչ բառերով հետդ խօսիմ,
Սէրս յայտնեմ սիրելիս,
Չե՞ս մեղքենար այս վիճակիս,
Քու կարօտով կը մաշիմ:
Սեւ աչքերէդ ճառագայթող
Վառ տենչանքներ սիրային,
Ըղձանքներով երազային
Կը տողանցեն լուսաշող:

Դէմքիդ անուշ լոյսէն բխած
Սիրոյ կանչիդ ունկնդիր,
Կը բարախէ սիրտս արքշիօն՝
Քու հմայքիդ յանձնուած:
Սիրոյդ ցոլքը կրակ անշէջ՝
Կը ճաճանչէ անդադար,
Տալով սիրոյս յոյս լուսափառ՝
Քեզ գրկելու տանս մէջ:

ԵՐԲ ԶԱՅՆԴ ԼՍԵՑԻ


Երբ քաղցրահնչիւն ձայնի լսեցի,
Անհաւատալի թուեցաւ ինծի,
Սիրտս թրթռաց բեկրանքով առլի
Եւ սիրակարօս յոյզով անձկալի:

Պահ մը տարուեցայ անուշ անուրջով,
Անցած օրերու յիշատակներով,
Հոգիս արթնցաւ անթեղուած սիրով,
Խնամքով պահուած քաղցր յուշերով:

Շակատագրի տժզոյն քմայքով
Մենք քամնուեցանք իրարմէ ցաւով,
Որուն հետքերը կը մնան յաւէտ,
Անյոյս ըղձանքի երազներով խենք:

Այո՛, սիրելիս, չեմ մոռնար ես քեզ,
Մեր համբոյրները թաքուն, հրակէզ,
Աչքերէդ ցայտող սէրդ մեղրածոր
Եւ գգուանքներդ քնքոյշ, սիրածոր:

Հեռու ենք հիմա, չենք տեսներ իրար,
Բայց կապուինք իրար խօսքով կենարար,
Մեր երազները ապրում կարծելով՝
Մեր սիրոյն կեանք տանք անհուն կարօտով:



ԴԱՐԴՈՏ ՍԻՐՏԸ

Տխուր եմ ես այսօք նորից, բարեկամնե՞ր,
Եթք յիշում եմ կեանքս խոցող վատ արարքներ
Մարդոց կողմէ, որոնք չունին խիդճ մարդկային
Եւ չեմ յարգել անկեղծ սէրը ընկերային:

Տուեցի շա՝ տ, նուիրեցի հարստութիւն
Ու մնացի այսպէս տխուր ու զզայուն,
Տանջուեցի, տառապեցի ցաւով անհուն՝
Անիծելով անգութ մարդոց եսը թաքուն:

Տարիներով հանդուրժեցի նման թալան,
Վերջիվերջոյ եկայ հասայ այս համոզման.-
Դարդոտ սիրտս տառապանքիս կը դիմանայ,
Տակայն հոգիս եղածները չի մոռանայ:

ԵՍ ՊԻՏԻ ԱՊՐԵՄ

Ո՞վ լճկերներ մտերմիկ ու բազմերանգ,
Անկեղծ սիրով սիրեցի ձեզ եղբօր պէս,
Գիշեր-ցերեկ միասնաբար ապրեցանք՝
Վայելելով կեանքի բոյրը սիրակէզ:

Տակայն, աւա՝ դ, ես խարուեցի այս անգամ,
Զեր կեղծաւոր արարքներով անհամար,
Անմտաբար կորցնելով ամէն բան,
Եւ մնացի այսպէս մենակ՝ տանջահար:

Տակայն գիտցէք, ո՞վ թշուառներ խարուսիկ,
Թէեւ չունեմ հարստութիւն նիւթական,
Տակայն ընդմիշտ պիտի ապրեմ երջանիկ,
Քանի ունեմ հարստութիւն հոգեկան:

Ես պիտ՝ ապրեմ, ես պիտ՝ ապրեմ երջանիկ:

ԻՄ ՍԻՐԱՍՈՒՆ

Տառապանքիս բալասանը երկնային՝
Երկնքի մէջ վիճուեցի ես առանձին,
Անոր քնքոյշ երազանքով քաղցրահամ՝
Կեանքս դարձաւ դալարագեղ վարդաստան:

Իմ սիրասուն գեղեցկուիիս աննման,
Ո՞ր ես, եկո՞ւր կարեկցութեամբ անսահման,
Սիրտդ ըրած արեւաբորբ վառարան՝
Վարակէ՛ զիս ջերմութիւնով անխափան:

Իմ սիրասուն, ո՞վ սիրաբոյր հայուիիս,
Սրտիս իշխող վարդահամբոյր նազելիս,
Եկո՞ւր մօտս լղձանքներով սիրավառ՝
Տալով ինձի սիրոյ կայծ մը տենդավառ:

Իմ սիրասուն, սիրուն աղջիկ սրտագին,
Կեանքի փարոս, լուսապայծառ ու մեկին,
Ջեղ տեսնելով՝ կեանքիս ուղին մթաստուեր
Դարձաւ պայծառ սիրոյդ ջահով օրինաբեր:



«Սիրտը Ավիին Աէջ» բանաստեղծական հատորի շնորհահանդէսին՝
1982-ին, Թորոնիքո

ՅԱԽՈ ՍՐՏԱԿԵԶ

Միայն շրթերու անսիրտ կշռոյթով
Դիրին է լսել «Ես քեզ կը սիրեմ,
Ես քեզ կ'երազեմ անհուն կարօտով,
Քու անուշ դէմքիդ սիրահարուած եմ»:

Միամտաբար հաւատացի քեզ
Եւ քեզ սիրեցի անկեղծ, լուրջ սիրով,
Օրերը անցան, օրեր սիրակէզ,
Գիշեր ու ցերեկ քեզ երազելով:

Սակայն առօրեայ կեանքով ցոյց տուիր,
Որ սէրդ խօսք է, զուրի պղպջակ,
Դերասանի պէս սիրել փորձեցիր՝
Կեղծելով սիրոյ խոռվք ու տարփանք:

Չե՞ս զգար միթէ՝ զիս համոզելու
Զանքերդ բոլոր ի զուր կը վատնես,
Կը ցախմ յայտնել առանց խանելու,
Սուստ երդումներով սիրել կը փորձես:

Ինչպէ՞ս հաւատամ խօսքերուդ անզօր,
Երբ սիրտող զուրկ է սիրոյ տագնապէն,
Կեանքը քեզ համար խաղ է անսովոր,
Մանկական ըղձանք, պատկեր տիսրադէմ:

Խննդրեմ՝ հեռացիր, գտի՛ր քու ճամբան,
Չեմ ուզեր տեսնել դէմքդ երկերես,
Կ'ուզեմ շուտ մոռնալ «սէրդ» դառնահամ՝
Երգելով տխուր ցաւս սրտակէզ:

ԿՇՈՒԶԵԻ ԳԻՏԱԱՍ

ԿՇՈՒԶԵԻ գիտնաս, որ չեմ հանդուրժած քու բաժանումիդ
Եւ զիշեր-ցերեկ քեզ երազելով՝ կարօտցած տեսքիդ,
Ինչպէս սոխակը առանց վարդերու չի կրնար երգել,
Ես ալ առանց քեզ չեմ կրնար ապրիլ ու գոյատեւել:

Սակայն ներկայիս վերադարձած ես սիրոյս թեւերով
Եւ պեղած սիրոս սիրոյ խայտանքով ու նոր եռանդով,
Արտասանելով սրտայոյզ խօսքեր կարօտով առի,
Այլևս երբեք չբաժնուելու խոստումներով լի:

Քու զալով՝ կեանքս դարձաւ հոտաւետ ինչպէս բուրաստան,
Մորմոր ու ցնորք զացին-հեռացան ու անհետացան,
Սիրազեղ աստղեր իջան երկինքէն լոյսով բիւրական՝
Լուսաւորելով մութ զիշերները սիրոյս դիւքական:

Հիմա հաւատա՞ն խօսքերուդ անկեղծ, երդումներուդ յար,
Որ այսուհետեւ իմ սիրոյ դաշտէն ալ չես հեռանար
Եւ դառն անցեալի յիշատակները նոր ցաւ չեն դառնար
Ու կը մոռցուին անաղարտ սիրով, հմայքով պայծառ:

Քանի մեր սէրը յափտենական կնիքը ունի,
ԿՇՈՒԶԵԻ միշտ ըլլալ ընկերը կեանքիդ, քաղցր հայուիի,
Ապրիլ միասին՝ կազմելով բոյն մը մաքուր հայկական,
Սնած մեսրոպեան լեզուի հայաբոյր լոյսով սրբազան:



ՃԾՍԱՐԻՏ ՍԷՐԸ

Ինչպէս երկինքը առանց աստղերու հմայիշ տեսքին
Կը պատկերանայ որպէս թախծալի գիշեր սեւաբոյր,
Նոյնապէս մարդկային կեանքը աշխարհիկ տխուր է ու սին՝
Առանց սիրային քաղցրաբոյր կեանքի սնունդի թաքուն:

Առանց իրական եւ անկեղծ սիրոյ՝ կեանքը մարդկային
Ունայնութիւն է, տառապանք է լոկ, թախծալից ապրում,
Ընդմիշտ ենթակայ է կեանքի պարտադրած տարաժամ հերին՝
Խարուելով յաճախ կեղծ սիրով սնած անձերէ թագում:

Առանց սիրային կեանքի գոյութեան եւ ապրումներու՝
Կեանքը կը դառնայ անցաւոր ու փուծ, կեանք՝ անքական,
Անձնատուր տոփու եւ անքնական զգացումներու՝
Ենթարկուելով անսանձ կիրքերու տիրապետութեան:

Առանց լուրջ սիրոյ՝ կեանքը տխուր է եւ իմաստ չունի,
Նոյնիսկ ծնած ես տիրակալ արքայ կամ զահաժառանգ,
Իրական սէրը մահուան պէս հզօր խորհուրդ մը ունի
Ամէն ինչէ վեհ, անդիմադրելի կենարար զգուանք:

Ծշմարիտ սէրը ընդոծին բոցով ջերմութիւն կու տայ,
Նոյնիսկ ձմեռուան ցուրտ եղանակի սառնամանիքին,
Սիրոյ բերկրանքով քաղցրացած կեանքը իսկոյն կը դառնայ
Երանութեան ճիչ, մեղրաբոյր համբոյր, կարօտ սրտագին:

Ծշմարիտ սէրը կը հոսի մեղմիւ, աղբիւրի նման
Չովացնելով սիրոյ կարօտով սիրտերը ծարաւ,
Ծշմարիտ սէրը յաւերժական է, կ' ապրի յալիտեան,
Խոր իմաստ տալով մարդկային կեանքին՝ բարիքով անբաւ:

ԴՈՒՆ ՀԵՌԱՑԱՌ...


Հոգիս, այսպէ՞ս, վերջապէս, միջավայրէդ հեռացար,
Մելամաղձոտ գնացքով պրտցաւորէն մեկնեցար,
Արտօսրավառ աչքերով համբուրուելով անձկազին,
Հրաժեշտի թախիծով շրջապատուած սառնազին:

Բաժանումով այս, հոգին, մնացի ես անճրկած,
Տառապանքիս ու վիշտիս ճիրաններուն յանձնուած,
Տեսութենէդ զրկուած ունայն օրեր ապրելով՝
Կեանը դարձած է խաւար կսկծալի ոլորտով:

Դուն հեռացար, սիրելին, հանդարտութիւն գտնելու,
Միտքդ կրծող հարցերը առժամապէս մոռնալու,
Անտեսելով իմ սիրտը, որ կը փառի անտերունչ,
Ու ցաւերս քողարկուած, զորս կը կրեմ անմրնունչ:

Հիմա ինչպէ՞ս դիմանամ, ինչպէ՞ս տիրեմ իմ կեանքին,
Կարօտցած եմ խօլօրէն աչքերուդ խոր հայելին,
Ծածանչաւոր հմայքդ ու զգուանքդ տարփակէզ,
Միրատոչոր համբոյրդ, մտերմութիւնդ այնքան հեզ:

Յոյսով եմ, թէ շունտ կ'անցնին այս օրերը դժնդակ,
Անիրապոյր ու դժխենմ, ինչպէս ձմրան եղանակ,
Կը միանանք իրարու կարօտակէզ հոգիով
Ու զիշերուան խորհուրդով մենք կ'արքենանք իրարմով:



ՎԵՐԱԴԱՐՁԻՌ...


Փողոցները կը թափառիմ
Քայլամոլոր գնացքով,
Մրմնջելով անունդ անզին՝
Փակ շրթներուս արանքով:

Գիշեր է լուս, մութ ու թախծուս
Ու ամպերու աչքերէն
Արցունք կ'իջնէ մելամաղձոտ՝
Դեպի սիրտս յուլօրէն:

Սիրոյդ վառած կրակը բորբ
Սրտիս խորքը կը տաղէ,
Սնացած եմ մինակ ու որք,
Դուռս ո՞չ ոք կը թախէ:

Բաժանումիդ, իմ սիրեկան,
Դիմանալլ դժուար է,
Կարօտցած եմ տեսքիդ բուրեան,
Վերադարձիր, կը բաւէ:

Ալ մեղքիր տառապանքիս,
Յոյց սուր դէմքդ դիւթական,
Նոր ալիշ սուր տխուր կեանքիս
Համբոյրովդ անթառամ...:



ԽՈՐՀՈՂԱԿՈՐ ԱՉՔԵՐՈՒԴ

Խորիրդաւոր աչքերուդ ծովերուն մէջ այս զիշեր
Ողղղուեցան հոգիին խոռոշները դիւրանքով,
Աչքերուն մէջ նաւարկեց սիրտս իղձերով ալեխոնվ,
Աչքերուն մէջ ծփացին սիրոյ կապոյտ ալիքներ...

Տրտմաթախիծ էուրինս, ծանր հոգերով բեռնաւոր,
Ուրախութեամբ լեցուցիր մով աչքերուդ տարփանքով,
Արթնցուցիր սրտիս մէջ զգացումներ հոգերով,
Հայելոյն մէջ աչքերուդ՝ զիս գերեցիր դուն այսօր...

Ժամանակը դաւաճան փախաւ արագ լուսնի տակ,
Երբ հոգիիդ կարասէն հոգիս ըմպեց անյագուրդ...
Ու զինովցա՞ն սիրավառ կախարդանքէն աչքերուդ...

Դուն այս զիշեր, ո՞վ աղուոր, տուիր ինծի սէր մ'անյագ
Եւ շրբներս օծեցիր շուշանաբոյր համբոյրով...
Սէրն աչքերուն մէջ ճանչցայ, զոր պիտ' երգեմ այրուելով....:

ՔԵԶ ՀՐԵՇՏԱԿ ԿԱՐԾԵՑԻ

Քեզ հրեշտակ կարծեցի
Եւ սիրեցի խոր սիրով,
Շատ զիշերներ լուսցուցի
Քեզ տեսնելու կարօտով:

Սիրելով քեզ, իմ աղուոր,
Կեանքս դարձաւ ծաղկաբոյր,
Երազներով մեղրածոր
Սէրս ցայտեց զերդ առջիւր:

Սիրոյդ հեւրին անձնատուր՝
Գինովցայ ես խենք սիրով,
Տենչանքներով սիրաբոյր՝
Օրերս անցան ըղձանքով:

Սակայն, աւա՞ղ, խարուեցայ՝
Հաւատալով քու սիրոյն,
Արցունքներուդ բիւրեղեայ,
Տարփոտ սիրտիդ զարկերուն:

Աններելի զնացքով
Դուն հեռացար անվրդով,
Մոռցած խոստում ու զորով
Եւ ապրումներ հոգերով:

Տարիները լուս անցան,
Չանիծեցի քեզ երբեք,
Յիշատակներ դալկացան,
Սէրս մնաց յուսարեկ:

ԲՈՅՐՆ ԱՅՍ ՍԻՐԱԹՈՎ

Անիմանալի կեանքի քնայքո՞վ,
Թէ՞ ճակատազրի իմաստուն խաղով
Հանդիպեցայ քեզ, քաղցրանուն Աստղիկ,
Ժպիտը դէմքիդ, տեսրով գեղեցիկ:

Եկար ցոյց տուիր սէրդ վարարուն՝
Գարուն բերելով ձմեռուան կիսուն
Եւ դարձնելով զիշերս տամուկ
Լուսասփիտ կէսօր՝ արեւով տաքուկ:

Ծօշափեցի քեզ դողդոջ մատներով,
Անուրջ չէ՞ր արդեօք բոյրն այս սիրաթով:
Սակայն թիթեռը սրտիս տոշորոդ

Եկաւ գրկելու սէր մը լուսաշող,
Որ պիտի տեւէ եւ մնայ անմար՝
Անցնող օրերու յիշատակով յար:

ԱՅՍ ԻՐԻԿՈՒՆ

Վարդանման չքնաղ աղջիկ,
Սիրոյ աղքիր անմահական,
Սիրեցի քեզ խենքի նման,
Հիացումով մը բացառիկ:

Երջանկութեան դուռը հասած՝
Անհուն սիրով կը մտնեմ ներս,
Կախարդական բոյրով անտես՝
Կ'ոգեւորուիմ ես գինովցած:

Սիրատենչիկ նայուածքներով
Կամրջեցիր սիրտ-սրտիս,
Իմաստ տուիր ունայն կեանքիս՝
Ըղձանքներուս մարմին տալով:

Այս իրիկուն թեւերուս մէջ,—
Եղենական երազ կարծես,—
Կարօտակէզ կը սեղմեմ քեզ
Ու կ'արբենամ սիրով անշէզ:

ԱՌԱՋԻՆ ՍԷՐ

Դպրոցական օրերուս քեզ սիրեցի, իմ աղուոր,
Տարիներով պահեցի քու հմայքդ պրտիս մէջ,
Չեզ տեսնելու առիթներ շատ փնտռեցի ամէն օր,
Սակայն բախտու ժլատ էր եւ յոյսերս սնամէջ:

Տարիները սահեցան, ապրումներս յուշ դարձան,
Ծաղկած սիրոյս վարդերը աճօթեան խամրեցան,
Բաժնուեցանք իրարմէ ճակատագրով դառնահամ,
Բայց պատկերդ կեանք տուող՝ մնաց ընդմիշտ անթառամ:

Ինչպէ՞ս մոռնամ, սիրելիս, մով աչքերդ առինքնող,
Որոնց հորդ սիրաբոյր կրակ կու տար հոգիիս,
Ինչպէ՞ս մոռնամ կենաայրդ ժպիտներդ ուկեշող,
Որմէ ծագած դիւթանքը մարմին կու տար երազիս:

Զու անունը «կուսական»՝ ամբողջ սիրտով սիրած եմ,
Չեզ կը յիշեմ ամէն օր, երբ անունի կը հնչեմ,
Պատանեկան հրաշունչ ապրումներս կը յիշեմ,
Որպէս սէրս առաջին՝ անմեղունակ ու վսեմ:

Ես քեզ երբեք չեմ մոռնար, քեզմով կ'ապրիմ, կը շնչեմ,
Աւելի քան կէս դարեայ յիշատակներ կը պահեմ,
Գիշերները քունիս մէջ քեզի ընդուած կ'երազեմ,
Ո՞ւր ես, ո՞ւր ես, իմ աղուոր, քեզ տեսնելու կարօւ եմ:



ԵՐԱԶ ՏԵՍԱՅ

Երազ տեսայ՝ քեզ հետ էի այս գիշեր,
Կը քալէինք փողոցներէն ամայի,
Քաղցր խօսքեր, կարօտակէզ համբոյրներ
Մեր սրտերը կ'ողողէին գողունի:

Հաճելի էր երկինքը հոծ աստղերով
Արեւելեան հնամենի քաղաքին,
Լուսնի լոյսին կ'արթենայինք իրարմով՝
Յագուրդ տալով մեր սիրային երազին:

Սիրով տարուած եւ վերացած իրարմով՝
Մուտք գործեցինք հանգստավայր վաղեմի,
Չիրար գրկած սիրատոչոր սարսուռով՝
Յիշեցինք մեր տոփանքները անցեալի:

Առաւոտուն, երբ արթնցայ խոր քունէս,
Անկողնին մէջ մինակ էի անձրկած.
Չկար չքնաղ այն աղջիկը, որուն ես
Երազիս մէջ կը սեղմէի կարօտցած:

Բայց եւ այնպէս սոյն երազը հեշտագին
Պատճառ դարձաւ, որ ես յիշեմ վաղեմի՝
Պատանեկան ապրումներս սիրային
Եւ անցուցած տխուր կեանքս անյեղի:



ԵՐԲ ԿԸ ՀՆՉԵՄ ԶՈՒ ԱՆՈՒՆԸ


Առանձին եմ գիշերային ուշ ժամուն,
Քեզ կը յիշեմ հոգենորոգ կարօսով,
Տարիները եկան անցան պարտասուն՝
Սիրտիս խորեն բխող կայծը մարելով:

Գիշերային խորհուրդովը յագեցած՝
Կը վերլուծեմ իին օրերը խունացած,
Ու դրուազներ անուրջներով թարմացած՝
Կը տողանցեն ուղեղիս մէջ լիացած:

Երբ կը հնչեմ քու անունը քաղցրահունչ,
Մեր անցեալի քաղցր կեանքը կը յիշեմ,
Այդ օրերու զգացումով բոցաշունչ՝
Քու հեշտաբոյր զգուանքներդ կ'երազեմ:

Թէեւ այսօր շատ լաւ գիտենք, սիրելիս,
Որ մտած ենք սահմանը մեր ծերութեան,
Հին ապրումներ դեռ կը մնան երկութիս
Սրտերուն մէջ պահուած ընդմիշտ անքառան:

Ու տակաւին քու պատկերը գեղեցիկ
Ու աչքերդ սիրոյ բոյրով գինովցած՝
Դեռ զիս կ'այրեն հմայքովը հպանցիկ՝
Սիրոյ առքած կրակներէն ջերմացած:



ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

Առաջին անգամ կեանքիս ընթացքին,
Սրտիս զարկերը ահեղ տրոփով,
Զգացի ուժը սիրոյս կրակին
Անդիմաղբելի յուզիչ հեշտանքով:

Ես եւ սիրուիս գիշերուան կիսուն
Լուս կը քալէինք անհուն թերկրանքով,
Լուսինը միայն կը հսկէր արթուն
Մեր սիրոյ երթին քաղցր հմայքով:

Անհաւատալի երազ էր կարծես.
Դիտեցի շուրջս վախի սարսուռով,
Քրտնաքոր դողով, սրտով բոցակէզ
Սէրս յայտնեցի սիրոյ համբոյրով:

Գինովցած էի տարփակէզ տենդով,
Սիրտս կը վառէր հրաշէկ կայծով,
Առաջին սէրս բոյրով հոգեթով
Կը յորդէր անսանձ սիրաբորք կիրքով:

Ալ գտած էի ըղձանքը սրտիս.
Կենարար լոյս մը ծագած էր վրաս,
Անուշ անդորրով պատած էր հոգին՝
Ուղութիւն տալով ապազայ կեանքիս:



ՄԱՐԹԱՔՆԵՐ ԵՒ ԶՈՆԵՐ

ԿԻՐԱԿՆՈՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ

Մանուկ մ'էի թորովախօս, երբ ես մտայ սեմէդ ներս՝
Ուսանելու պապենական մեր հաւատքը սրբազան,
Ինչպէս նաև շարականներ ու աղօքքներ լուսագէս,
Հայաստաննեայց Եկեղեցւոյ կիրակնօրեայ վարժարան:

Տարիներու թաւալումով ես լիովին փոխուեցայ,
Անցայ խաւար ուղիներէն, հասայ լոյսի օթեւան,
Աւանդուած գիտելիքներ դարձան ինծի մանանայ,
Հայաստաննեայց Եկեղեցւոյ կիրակնօրեայ վարժարան:

Գորովալից քու յարկիդ տակ ծանօթացայ անվարան
Մեր սուրբերուն կեանքին խոնարհ եւ գործերուն օրինաբեր,
Մեր հնաւանդ Եկեղեցւոյ լուսաւորեալ պատմութեան,
Հայաստաննեայց Եկեղեցւոյ կիրակնօրեայ վարժարան:

Անհուն սիրով զոհաբերուող պաշտօնէից միջոցաւ,
Կրօնական գիտելիքի կարօտովը անսահման՝
Ծարաւ հոգիս արեւախանձ քու ջուրովդ յագեցաւ,
Հայաստաննեայց Եկեղեցւոյ կիրակնօրեայ վարժարան:

Հազար յարգա՞նք, յաւերժ պատի՞ւ այս սուրբ յարկը հիմնադրող
Զոյց վեհերուն Մեծի Տանն Սուրբ Աքոռին Կիլիկեան,
Հազար ողջո՞յն անոնց գործին եւ տեսիլքին լուսաշող,
Որպէս կանքեղ Լուսաւորչի, որ պիտ վառի յաւիտեան:



ՍԱՂԹԵՐԳ ԿԻԼԻԿԵԱՆ ԴՊՐԵՎԱՆՁԻՆ

Մենք սաներն ենք Դպրեվանքին Կիլիկեան,
Ուխտած ենք միշտ ծառայելու հայութեան,
Լուսաւորչի սուրբ հաւատքով անսասան
Օրիներգուած՝ մենք կը քալենք անխափան:

Հայաստանեայց Եկեղեցւոյ սրբալոյս
Կրօնական խորհուրդներով զօրացած,
Քաղցրահնչիւն շարականներ անթեղած՝
Մենք կը քալենք դէպի սրտեր սիրայոյզ:

Երանելի վեհափառներ վեհապանձ
Ոռոգեցին մեր սրտերը աղօթքով,
Որ միշտ քալենք լուսաւորեալ գնացքով՝
Նուաճելու մեր երազը յաղթապանձ:

Կեցցե՞ն յաւէտ հայրապետներ տեսլական,
Որոնք բացին փակ դրները այս սուրբ տան,
Որ պատրաստեն առաքեալներ հայկական՝
Քրիստոսի խաչը շալկած անվարան:



ՔԱՅԼԵՐԳ Հ.Մ.Ը.ԱԿԱՆ

Հօմենըթմենի արիներ ենք մենք,
Հայրենի սիրով սնած կը շնչենք,
Փարելով քաղցրիկ լեզուին մայրական՝
Ուխտած ենք ապրիլ բարքով հայկական:

Չոյգ դրօշներով հայոց պետական,
Սիացած կու զանք զիրկդ Հայաստան՝
Հաղորդուելու սուրբ Մասիս լերան,
Վառելով խարոյկ սկառտական:

Կը քալենք հպարտ ոգիով հայկեան,
Բարձր կը պահենք պատիւն հայութեան,
Սեր կամքը ըրած անմար ատրուշան՝
Կը լուսաւորենք մեր երթի ճամքան:

Սենք հայ արիներ եւ արենոյշներ,
Հօմենըթմենի խիզախս մարզիկներ՝
Հայրենի շունչով կոփուած սերունդներ,
Հայութեան պարծանք՝ փաղանգ անձնուեր:



ՄԵՆՔ ԵՐԷՑՆԵՐ ՀԱՅ ԿԵԴՐՈՆԻ

Մենք երկցներ Հայ Կեդրոնի,
Կազմած փաղանգ երանելի՝
Գաղափարով նուիրական
Կը ծառայենք ողջ հայոթեան:

Մենք երկցներ ենք տարիքով,
Սակայն գործքով, զգացումով,
Տեսիլքներով լուսապայծառ՝
Երիտասարդ կը մնանք յար:

Որպէս պահակ հայ օճախին,
Որպէս պաշտպան հայոց լեզուին,
Աւանդները հայրենական
Մենք կը պահենք միշտ անխափան:

Ժառանգելով ոգին հայկեամ՝
Մենք կը քալենք միշտ, անվարան
Դեպի լոյսը արարատեան,
Դեպի շքեղ մեր ապագան:



ՍԱՎԹԵՐԳ ՀԱՍԱԶԳԱՅԻՆԻ

Մեսրոպ Մաշտոցի ուղին ժառանգած,
Հայ մշակոյթի առաքեալ դարձած,
Հայերէն լեզուի պահապան արքուն,
Համազգայինի բիւրաւոր ողջոյն:

Մենք զինուորեալներ Համազգայինի,
Կը քալենք հպարտ քալուածքով արի,
Մեր սրտերուն մէջ պահած անսասան
Հիմնադիրները այս վեհ միութեան:

Համազգայինի շարքերը կազմած,
Մեսրոպեան ջահը միշտ բարձր բռնած՝
Անխախտ հաւատքով կը քալենք յառաջ
Դէպի բարձունքներ, վէս, լուսաճաճանչ:

Ուխտած ենք պահել ու տարածել յար
Հայ արուեստներու հմայքը անմար,
Անոնց տաղանդով օծելու համար
Հայ սերունդներու միտքը տենչափառ:



ՍԱՂԹԵՐԳ Հ.Օ.Մ.-Ի ԱՍԱՌՆԱՅԻՆ ԾԱՄԲԱՐԻՆ

Մենք աշակերտներ Հ.Օ.Մ.-ի ճամբարին,
Եօթը շարաբներ սրտով կաթողին
Կու գանք վայելելու հայ միջավայրին
Բոյրը հայաշունչ եւ մեսրոպածին:

Մենք աշակերտներ Հ.Օ.Մ.-ի ճամբարին,
Կու գանք սորվելու կամքով զերմագին
Աշակերտական նոր գիտելիքներ
Եւ հայ տոհմային երգեր ու պարեր:

Կը սիրենք քաղցր լեզուն հայկական,
Մեր չքնաղ լեզուն՝ պարծանք հայութեան,
Որ պահենք ընդմիշտ հայկական ողին՝
Նեցուկ կանգնելով Մայր Հայաստանին:

Կը սիրենք սորվիլ Հայոց Պատմոթիւն,
Հայ կրօնական վսեմ կրթութիւն,
Ծանօթանալով մեր նախնիքներուն,
Յաղթանակ կերտած հայ հերոսներուն:

Կը սիրենք նաեւ խաղեր մարզական,
Լողալ, պտոյտներ՝ վայրեր տեսարժան,
Գնահատելով Հ.Օ.Մ.-ը կենարար,
Որ կը պահէ յար ճամբարը պայծառ:



ՈՂՋՈՇՆ ՏԵՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՅԱԿՈԲ ԾԱՆՊԱԶԵԱՆՆԵՐՈՒ
ԱՍՈՒՄՆՈՒԹԵԱՆ
30-ԱՍԵԱԿԻՆ

Յակոբ ճանպազեան, Ժիւլիեթ Թորիկեան
Հազար ինն հարիւր եօքանատուն իննին
Զիրար սիրեցին սիրով հայկական
Եւ որոշեցին ապրիլ միասին:

Հայկական տոհմիկ բարքերով սնած՝
Բազում երազներ իրականացան,
Աստուծոյ կամքով ոգեղինացած՝
Կազմեցին բոյն մը բոյրով անթառամ:

* *

Երեսուն տարին եկաւ ու անցաւ
Զեր ամուսնութեան բախստաւոր օրէն,
Օրեր սիրազեղ ու սիրաբարաւ,
Խոր իմաստութեամբ եւ սրտբացօրէն:

Զեր ամուսնական կեանքին ընթացքին
Զեր ընտանիքը բարգաւաճեցաւ,
Ծնան օրինաբեր զեղեցիկ Լոռին
Եւ բազմատաղանդ Ռուբենը պարթեւ:

Սուլը Լուսաւորչի կանթեղով անմար
Աստուածապարզեւ լոյսով ողողուած,
Զեր կեանքը դարձաւ ընդմիշտ լուսավառ՝
Լուսաւորելով միտքեր սիգապանձ:
Թաւալումին հետ կեանքի անխին,
Բարի ոգիով միշտ նուիրուեցար
Ազգապահպանման մղուած պայքարին՝
Անձնուէր կամքով եւ իղձով անյագ:

Եւ այս խանդարորք առիթով պայծառ,
Զեզի կը մաղթենք օրեր խնդագին,
Հոգեպարար կեանք, լրձանք կենարար,
Որպէսզի հասնիք ձեր վեհ երազին:

Երեսնամեակը ձեր ամուսնութեան
Ի խորոց սրտէ կ'ողջունենք այսօր,
Ապրիք միասին սիրով անսահման՝
Ընդմիշտ փառք տալով մեր երկնաւոր Հօր:

2009



Զախէն աջ՝ Ժիվիեք Շանպագեան, Գրիգոր եւ Շաքէ Հոբոյեաններ
եւ Յակոբ Շանպագեան, Հոբոյեաններու ամուսնութեան
յիսնամեակին առքի

ՍԻՐԵԼԻ ԱՐՍԷՆ ՊԱԼԻՇԵԱՆԻՆ

(Ծննդեան 80-ամեակին առթիւ)

Ութսուներորդ տարեղարձդ շնորհաւոր քող ըլլայ,
Կեանքիդ ուղին բուրումնաւէտ ծաղիկներով լիանայ,
Ապրիս երկար երջանկութեան երանութեամբ յազեցած՝
Ուրախութիւն պատճառելով սիրողներուդ հիացած:

Մեծ Եղեռնէն ետքը ծնած, թշուառութեան մէջ մեծցած,
Ես կը յիշեմ մեր մանկութեան մութ օրերը անիծուած.
Կէս անօթի կը քալէինք փողոցներէն Նոր Գիտի՝
Անտեսելով ցեխս ու անձրեւ եւ ձմեռը Հալէպի:

Նուիրումով ծառայեցիր Հ.Մ.Ը.Մ. Միութեան,
Որպէս գայլիկ եւ սկառուտ, որպէս անդամ մարզական,
Հասակ առիր եւ կոփեցիր վահագնածին հայու ոգիդ,
Հզօր կամքով պայքարելով՝ հասար ազնիւ երազիդ:

Քու անցուցած տարիները եղան գարնան պէս սիրուն,
Կնոջդ հետ միասնաբար պայքարեցաք միշտ արթուն
Կեանքի դժխնմ տագնապներուն եւ դէպքերուն դառնահամ՝
Ամէնուրեք տրորելով որոգայթներ այլազան:

Մաքրամաքուր հայու սրտով խոռվայոյգ ապրեցար,
Ազգին ցատով, տառապանքով եւ երազով օծուեցար,
Որպէս բարի հաւատացեալ՝ եկեղեցւոյ մօտ եղար
Եւ հաւատրով ծառայեցիր հայրենիքիդ անդադար:

Եղիր հպարտ քու անցեալով եւ ներկայով պատուաբեր,
Քու կատարած բարիքները վկաններ են օրինաբեր
Բարի սիրտէդ ծնունդ առած ճաճանչներուն բիւրաւոր,
Որպէս փարոս լոյս սփոնելով շրջապատիդ ամէն օր:

2009


ՍԻՐԵԼԻ՝ ՌՈՒԲԷՆԻՆ ԵՒ ՍԻԼՎԱՅԻՆ

Եկած ենք այսօր հարազատներով,
Բարեկամներով եւ ընկերներով,
Տօնախմբելու ձեր ամուսնութեան
Յորելինական քասնինգամեան:

Քաղցր յուշերով կը մտարերենք
Ձեր սուրբ պսակը, — ինչպէ՞ս մոռնանք մենք, —
Քսանիինգամեայ ձեր կեանքը պայծառ
Եւ տեսլականը խորքով հրավառ:

Որպէս հօրեղբայր, որպէս կնքահայր,
Ձեր սուրբ պսակին որպէս խաչեղբայր,
Ձեզի կը մաղթենք արեւշատութիւն
Եւ ձեր գործերուն միշտ յաջողութիւն:

Մնացէք առողջ՝ մարմնով եւ մտքով,
Աստուծոյ շնորհքով եւ օրհնութիւնով,
Մնացէք կայտառ՝ սիրով երջանիկ,
Վայելելով միշտ կեանք մը բացառիկ:



ԿՆՈՉՍ՝ ՇԱՋԷՒՆ

Սիրելի Շաքէ, իմ կեանքի ընկեր,
Աստուծոյ կողմէ դրկուած պարզեւ,
Որ դառնաս կեանքս տաքցնող արեւ
Քաղցր ջերմութեամբ՝ ցերեկ եւ գիշեր:

Մեր ամուսնութեան առաջին օրէն,
Զեռք-ձեռքի տուած դանդաղ քայլերով
Կազմեցինք բոյն մը հայկական բոյրով՝
Բերուած Սասունի խրոխստ լեռներէն:

Այդ փոքրիկ բոյնը ուռճացաւ շուտով,
Անդրանիկ, Անի զաւակներ ծնան,
Դարձանք ընտանիք նահապետական՝
Ճանապարհ ինկած մեսրոպեան լոյսով:

Յիսուս տարիներ եկան ու անցան
Կեանքի առցուն ելեւէջներով,
Սակայն հոգիեղ քիսած աղօքքով
Մեր տունը դարձաւ Սիրոյ Բուրաստան:

Ազգականներով, քարեկամներով
Կը տօնենք ուրախ Ռոկեայ Յորելեան,
Փառք տալով կեանքին մեր ամուսնական՝
Կ'ապրինք Աստուծոյ տուած պարզեւով:



Գրիգոր եւ Շաքէ Հոբոյեաններ՝ ամուսնութեան յիսնամեակին առքիւ

ԱՆԴՐԱՆԻԿ ԶԱՒԿԻՄ՝ ԱՆԴՐԱՆԻԿԻՆ


Քու ծննդեան քուականէն, Անդրանիկ,
Տարիները եկան անցան ծովի պէս,
Կեանքդ եղաւ քուրումնաւէտ վարդի պէս,
Եւ միշտ եղար ծնողներով երջանիկ:

Արդէն եղար յիսունինը տարկեան,
Եւ միշտ եղար վարքով ազնիւ ու բարի՝
Աստուածային օրինութիւնով ցանկալի,
Որպէս որդի քաղաքավար ու արի:

Ծննդեանդ տարեղարձը տօնելով՝
Որպէս ծնողը քեզ կը մաղթենք լաւ օրեր,
Առողջութիւն ու երկար կեանք բախտաբեր,
Հայու պայծառ իմաստութեամբ անվրդով:

Մենք բոլորս քեզ կը սիրենք սիրառատ,
Հպարտութեամբ քեզ կը գովենք ամէն օր,
Ընդգծելով ազնիւ ոգիդ փառաւոր,
Որպէս որդի ծնողասէր, անարատ:

Մենք կը ցանկանք ամէն ծնող հայկական
Տեսնեն իրենց զաւակները կրթուած,
Հայու տոհմիկ իմաստութեամբ օժտուած,
Պատիւ քերեն հայ անունին, հայութեան:



ՍԻՐԵԼԻ ԵՒ ԹԱՆԿԱԳԻՆ ԱՂՋԿԱՍ՝ ԱՆԻԻՆ

Յիսուն տարեկան եղար, Անի ջան,
Աստուածապարզեւ զաւակ անձնուէր,
Երկու մանչերդ արդէն իսկ մեծցան՝
Պարզեւելով քեզ երջանիկ օրեր:

Մանուկ հասակէդ կը կարդայիր
Գիրքեր հայերէն, պատմական գիրքեր,
Որոնց խորհուրդն օգուտ քաղեցիր՝
Անվիատութեամբ գիշեր ու ցերեկ:

Հայկական շունչով, մեսրոպեան լոյսով
Չոյգ զաւակներդ եղան ազգասէր,
Որպէս ազնի մայր սրտառուչ խօսքով
Զանոնք մեծցուցիր սրտով անվեհեր:

Դուն որպէս զաւակ խղճով քաղցրահամ,
Քիրեղեայ սրտով սասունցիական,
Քու ծնողներուդ եղար միշտ պաշտպան՝
Արժանանալով անոնց օրինութեան:

Մենք՝ որպէս ծնողք, թանկագին Անի,
Յիսունամեակիդ ոսկեայ առիթով
Քեզի կը մաղթենք օրեր գեղանի՝
Հարազատներով եւ ընտանիքով:



ՍԻՐԵԼԻ ՔՐԻՍՏԱՓՈՐ ԹՌՈՒՆԻԿԻՒ


Սիրելի՝ թռոնիկ, Քրիստափոր ջան,
Արդէն դուն եղար քսան տարեկան,
Թեւակոխելով երիտասարդի
Սահմանը գողտրիկ քաջութեամբ արի:

Հիմա որ դարձար խելահաս, խելօք,
Եւ կրնաս զատել ուղիներ, որոնք
Զեզի կը տանին դեպի բարձրունքներ
Ու կրնաս առնել քայլեր պատուաբեր:

Բայց միշտ յիշելով, որ դուն լաւ զիտես
Հայերէն գրել, հայերէն կարդալ,
Եւ պիտի չմոռնաս եւ ջանք պիտ' թափես՝
Հայերէն լեզուով գրել եւ կարդալ:

Այս վեհ առիբով քեզի կը մաղթենք
Երջանիկ օրեր եւ հաճելի կեանք.
Ծրագիրներդ իրականան
Եւ երազմերդ միշտ քաղցր մնան:

Այսպէս, սիրելի՝ Քրիստափոր ջան,
Չու տարեղարձիդ օրով դիւթական,
Ընդունիր մեզմէ սիրոյ ողջոյններ
Եւ Աստուածային բորբ օրհնութիւններ:



ԹՈՌՆԻԿԻՄ՝ ՍՏԵՓԱՆ-ԱՐՄԵՆԻՆ

Մեր բոլորին սիրելի առհւծասիրտ Ստեփան,
Տարիները շուտ անցան եւ եղար վեց տարեկան,
Խելացութեամբ կը փայլիս, սակայն չար ես աննման,
Բայց մենք քեզ միշտ կը սիրենք քաղցր թռոնիկ սիրական:

Տարեղարձդ ծննդեան շնորհաւոր թող ըլլայ,
Կեանքին ուղին օրինարեր բախտիդ դուռին մօտենայ,
Դպրոցական օրերդ ընդմիշտ դառնան հեղասահ,
Լուսաւորուիս հայ լեզուով, միտքդ լոյսով ծովանայ:

Եղրօրդ հետ ամէն օր պէտք է ըլլաս բարեկամ,
Յարգէք, սիրէք դուք իրար անկեղծութեամբ քաղցրահամ,
Դառնաք նեցուկ իրարու՝ որպէս եղբայր հարազատ,
Ընդմիշտ տուած ձեռք-ձեռքի, ինչպէս Մասիս-Արարատ:

Վեց տարեկան ըլլալով՝ միտքով, մարմնով դուն մեծցար,
Ա՛լ մանկական խաղերով չես զբաղիր անդադար,
Դպրոցական դասերով պիտ՝ զարգանաս օրէ-օր՝
Ուրախութիւն բերելով մեր բոլորին մեղրածոր:



Անին եւ իր զաւակները՝ Քրիստափոր եւ Ստեփան-Արմէն
Յունիս 2011

ՍԻՐԵԼԻ ԿԱՐՈ ՓԱՇԱՅԵԱՆԻՆ

Վարսուն տարեկան եղար, ազգապետ,
Կեանքը քեզ տուաւ օրեր քաղցրաւէտ,
Անուշիկ տիկին, գեղեցիկ աղջիկ,
Որպէսզի ապրիս ընդմիշտ երջանիկ:

Տիգրանակերտէն եկար դուն Պաղտատ,
Դարձար հայախօս՝ ուշիմ եւ հպարտ,
Ուսումդ առած երկրէն հեռացար
Եւ վերջիվերջոյ Գանատա հասար:

Յեղափոխական ոգին հայկական
Առաջնորդեց քեզ եւ Դաշնակցութեան
Գաղափարներով սնած ու քրծուած՝
Ղեկավար դարձար բոլորէն սիրուած:

Չինուած ոգիով յեղափոխական՝
Դուն պայքարեցար շունչով վահագնեան,
Հայու ինքնութեան մարտիկ-պահապան
Եւ արժէքներուն՝ ժառանգ սրբազն:

Ոգին հայկական, վեհ քաջակորով,
Սուրբ Կարապետի վանքի խորհուրդով
Սնած ու մեծած Մշեցի հօրմէդ
Դուն ժառանգելով՝ դարձար ազգապետ:

Եւ կրօնական հաւատքով պայծառ,
Խոր նուիրումով սարկաւագ դարձար,
Անհուն եռանդով լուռ ծառայեցիր
Ս. եկեղեցւոյ՝ հոգուվ անձանձիր:

Մենք ընտանիքով քեզ շատ կը սիրենք,
Առողջութեանդ համար կ'աղօթենք.
Բարեկամներով կեանքդ վայելես,
Ապրիս անվրդով, փառքով լուսերես:

ՍԻՐԵԼԻ՝ ՍԱՐԳԱՐ ԵՒ ԷԼԻԶ ԾԱՐԱՊԻԱՆԵԱՆ

Երեսուն տարին անցաւ վարարուն՝
Յիշատակելի օրերով յորդուն,
Ապրեցաք ուրախ՝ սիրով անսահման,
Կազմելով բոյն մը նահապետական:

Շարապիսանեան տան արդար արգասիք՝
Լոյս աշխարհ եկան Յովիկ ու Վազրիկ,
Տարիներ անցան քաղցր ու լեղի,
Էլիզ եւ Մարգար մնացին արի:

Կեանքի խորհուրդը լաւապէս սերտած,
Զեր շնորհները հայութեամք օծուած՝
Սիրով բաժնեցիք եւ ընծայեցիք
Հայ լեզուի լոյսով օրերուն զալիք:

Հաւաքուած այսօր ազգականներով,
Բարեկամներով եւ ընկերներով՝
Տօնելու օրը ձեր ամուսնութեան
Եւ տարեդարձը սիրոյ միացման:

Որպէս բարեկամ, սրտով ջերմագին,
Զեզի կը մաղթենք օրեր մեղրածին,
Ապրիք երջանիկ՝ հարազատներով,
Միայն Աստուծոյ ընդմիշտ փառք տալով:



ՍԻՐԵԼԻ ՈՒՒՔԷՆ ԾԱՆՊԱԶԵԱՆԻՆ

Քու ծննդեան տարեղարձը շնորհաւոր թող ըլլայ,
Կեանքիդ ուղին ըլլայ սահուն՝ աստուածային օրհնանքով:
Լուսապայծառ երազներդ մարմին առնեն կարօտով
Եւ հոչակդ ճաճանչներով դէպի երկինք բարձրանայ:

Մեծնաս, դառնաս քաջակորով հայորդի մը ազգասէր
Եւ չմոռնաս մեարոպակերտ քու սուրբ լեզուն մայրական,
Ուր որ երբաս, ուր որ ապրիս՝ վերադառնաս Հայաստան,
Կազդուրուելու արարատեան հրաշքովը կենսաբեր:

Քու անունը ժառանգած ես իշխաններէն Ուուրիննեան,
Որոնք եղան հիմնադիրներ արքունիքի կիլիկեան,
Դուն ալ ըլլաս անոնց նման հայրենիքի պահապան,
Քայլդ ըլլայ հայրենաշէն թոփչքներով յաղթական:

Քեզ կ'ողջունենք մենք ընտանեօք մաղթանքներով սրտագին՝
Ծննդեանդ տասնըերկրորդ տարեղարձին առիթով,
Հանդէս զալով վարդանման պերճարաբրան խօսքերով,
Աղօթելով, որ միշտ ապրիս հպարտանքով ազգային:



ԹԱԹՈՒԼ ՀՈՒՐԵԱՆ

Գրչի փոխարէն շալկած հրացան՝
Պատերազմեցար հերոսի նման,
Սակայն իյնալով կռուին մէջ դաժան՝
Մեկնեցար անդարձ, ո՞վ Թաքուլ Հուրեան:

Գրականութեան բուրաստանին մէջ
Կոկոն մ' էիր դուն բոյրով նայիրեան,
Բայց վարդ չդարձած կարմիր փողփողէջ՝
Մենք ճաշակեցինք բօրդ դառնահամ:

Գրեցիր երգեր սիրով մը անյագ,
Անվեհեր շալկած քնարը կեանքին,
Հայրենի քերթող, ինկար նահատակ՝
Գրչի տեղ փարած մահարոյր զենքին:

Կը սիրէիր դուն կոյս մը գեղանի
Սիրով մը վճիտ, բիւրեղի նման,
Անոյ պատկերը սրտիդ մէջ գաղտնի
Պահեցիր ամուր մինչեւ գերեզման:

Կեանքիդ երազը հազիւ շօշափած,
Ընպած նեկտարէն անոր խօլաբար,
Բազում իղձերուդ մարմին չսուած՝
Երազի նման երկար ու անցար:

Օր մը գարունի սիրուն ու պայծառ,
Պատերազմի մէջ աշխարհասասան,
Զոհուեցար հպարտ, ինկար քաջաբար,
Հայրենի քերթող, ո՞վ Թաքուլ Հուրեան:

ՍԻՍԱՋ ՍԵԾԱՐԵՆՑ

Ի՞նչ արքեցութեամբ աչքերն հոգիիս
Պատկերներու գորշ ամպերու խորէն
Կը զատորշեն դէմքդ, ու ինքզինքս
Կը գտնեմ գերուած աչքերուդ հուրէն:

Ի՞նչ արքեցութեամբ մազնիս մը ուժգին
Կը միաձովէ հոգիս հոգիիդ,
Ու կը յամենայ ցոլքդ երկնային
Զգացումներուս վլայ ամքրիք:

Ի՞նչ արքեցութեամբ զրեցիր տաղեր
Մեսրոպեան քաղցրիկ լեզուով մը պայծառ,
Ու բառերուդ մէջ վառելով ջահեր՝
Լուսաւորեցիր օրերս խաւար:

Ի՞նչ արքեցութեամբ ճանչցայ քու հոգին
Թախիծով ծնած տողերուդ մէջէն,
Հոն կը ճաճանչեն ապրումներ անծին,
Անհաս երազներ՝ անցաւոր կեանքէն:

Ի՞նչ արքեցութեամբ տաղերդ անոյշ
Խոր զգացումներ կը բուրեն անեղծ,
Մէր կը սփոռուի քնարէդ քնքուշ,
Դուն, չքնաղ երգիչ, Միսաք Մեծարենց:



ՍԻՐԵԼԻ ԳԱԼՈՒՏԱ ՊԱՊԵԱՆԻՆ

Սիրելի՝ Գալուստ, ընկեր սրտազին,
Ծանօթութիւնդ եղաւ սիրալիք,
Երբ նոյն շէնքին մէջ հարեւան էիր՝
Ամուրի կեանքով, տխուր, առանձին:

Օր մըն ալ գացիր ծննդավայրը՝
Պէյրութ, Լիբանան, եւ ամուսնացար,
Յասմիկ անունով օրիորդ մը գտար,
Սիրահարուեցար եւ պսակուեցար:

Նոյն շէնքին մէջ մօս հարեւանութեամբ
Ապրեցար երկար, բարեկամութեամբ,
Եւ հայր կոչուեցար սիրուն Սարիկին
Ու տեսքով կայտառ քաղցր Վարազին:

Հնտանիքովը հայաբոյր կեանքով
Ապրեցար ուրախ, ոգեղէն սիրով՝
Զեր զաւակներով, դրացիներով,
Երջանիկ էիք Հոքոյեաններով:

Աւագ եղբայրդ՝ արքեպիսկոպոս,
Յաճախ կ'այցելէր կարօտցած սրտով՝
Սեզի բերելով կրօնական լոյս,
Սեզ ողողելով ոգեշունչ յոյսով:

Բայց այդ օրերէն անցան տարիներ,
Պայծառ օրերը մեզմէ հեռացան,
Սիրելի՝ Գալուստ, յոգնարեկ ընկեր,
Քեզ կորսնցուցինք ցաւով տարաժամ:

Օգոստոս 2017

ՍԱՂԹԱՆՔ՝
ԱՐԺ. ՏԷՐ ԱՐՄԵՆ ԱՒԱԳ ՋՀՆՅ.՝
ԻՇԽԱՆԵԱՆԻՆ

(Հիւանդութենէ ապաքինման առքի)

Անցած ըլլան Տէր Հայրին
Հիւանդութեան օրերը,
Նման ցաւեր տխրագին
Ալ չտեսնէք վշտագին:

Քաջակորով երեցկին,
Տէր Հօր հսկող հրեշտակ,
Կը խնամես անձկագին՝
Աղօթելով սրտագին:

Ինքնաշարժը վարելով՝
Յաճախ կու զաք Թորոնքո,
Ուրախութիւն բերելով
Զեր գոյութեամբ խնկաբոյր:

Զեզի համար կ'աղօթենք՝
Մնաք առողջ, կորովով,
Քաջակորով զնացընվ,
Որ ձեզ մեր մէջ միշտ տեսնենք:

Ապրեցէք միշտ կաքոգին,
Յարգանքով եւ մտերիմ,
Վաս օրեր անձկագին
Դառնան ընդմիշտ սրտագին:

Զեզ կը մաղթենք ճանապարհ
Եւ վերադարձ դէպի տուն,
Տէրը ձեզի պահապան,
Տէր եւ տիկին Իշխանեան:

ԶԱՐԵՎ ՍՐԲԱՉԱՆ ԱՐՔ. ԱՉՆԱՒՈՐԵԱՆԻՆ

Հայ Եկեղեցւոյ անձնուէր ծառայ, նուիրեալ իշխան,
Աստուածային սուրբ շնորհքով օծուած Զարեհ Սրբազն,
Սրտանց կը ցաւինք քու անակնկալ մեկնումիդ համար,
Ո՞վ մաքրամաքուր հոգեւոր կեանքի փարոս լուսավառ:

Դուն նուիրումով ծառայեցիր յար կամքով անսասան
Հայ Եկեղեցւոյ մշակութային ծով ծառանգութեան,
Մեր նոր սերունդը մօտեցնելով մեր արմատներուն
Եւ լոյս սփուելով մութին մէջ քալող կորստեալներուն:

Որպէս ծառանգորդ թարգմանիչներուն հինգերորդ դարի,
Դուն թարգմանեցիր Աստուածաշունչը աշխարհաբարի,
Հայ երաժշտութեան հնամեայ հանքեն լոյս աշխարհ բերիք
Հոգեւոր երգեր, սուրբ շարականներ, տաղեր սիրալիր:

Տանջուած սրտով, բայց խաղաղութեամբ մեզմէ հեռացար,
Մնար քարովի, ողջագուրուելու առիթ չգտար,
Պայծառ աչքերդ մթագնած լոյսով իսպառ զոցուեցաւ,
Աստուծոյ շունչով պատզամներ տալու հելքդ վերջ գտաւ:

Կեանքդ նուիրած բիւր տեսիլքներդ կիսատ մնացին,
Ծրագիրներդ, աստուածահաճոյ ու երազային,
Ծաղկեփունջ դարձած՝ թօշնեցան յանկարծ հովերէն վայրագ,
Յօրինուած տաղեր մնացին տխուր եւ անարձագանգ:

Յիսուսի խօսքին ընդառաջելով որպէս յոգնած անձ,
Գացիր հանգչելու երկրաւոր կեանքին հրաժեշտ տուած՝
Առանց տեսնելու վեհ արշալոյսը կեանքիդ ու գործիդ
Եւ լոյս չտեսած յօրինումներուդ կշռոյթը վճիռ:

Բայց մենք վստահ ենք, որ գործդ անմահ անպայմանօրէն
Կը շարունակուի Կիլիկեան Ուխտի միաբաններէն
Եւ քու անունը կը մնայ ընդմիշտ որպէս ուահվիրայ,
Հայ Եկեղեցւոյ եւ երաժշտութեան նուիրեալ ծառայ:

ՔԱԶ ՀՈՎԻԻԼ

Հայ Եկեղեցւոյ անձնուէր ծառայ,
Պայծառ հոգիով հոգեւորական,
Հովի մշտարքուն, սրտով բիւրեղեայ,
Գերապատիւ Տէր Շահէ Փանոսեան:

Հաւատքով զինուած դուն ճամբայ ելար՝
Լուսաւորելու հոգիներ մթին
Սուրբ մկրտութեան խորհուրդով անմար,
Պայծառացուցիր Հայ Եկեղեցին:

Անձնական կեանքով, զոհաբերութեամբ,
Որպէս քաջ հովի աշխատանք տարիի
Եւ քանամեայ լուն ծառայութեամբ
Այս ցուրտ ափերուն ջերմութիւն բերիր:

Հիմա կը մեկնիս դէայի նոր աշխա'րհ՝
Շալկած մեծ վաստակ հոգեւորական,
Օրհնուած քայլերով կերտելու համար
Ամրակուռ բերդեր Եկեղեցական:

Ի պատիւ քեզի ողջերքներէ վերջ,
Ճամբադ բացուեցաւ դէայի Մայրավանք,
Միտքդ չարչարոդ մտածումներ գէջ
Մեզի կը տանին անկրկնելի կեանք:

Սրտիդ մէջ յուզում՝ անցեալէն եկող,
Պատկերներ յուզիչ կը տողանցեն յար,
Թորոնքոյի մէջ ուր տարուան շէնշող
Կեանքդ ու զործդ կը մնայ միշտ վառ:

Մենք ալ մեր կարգին սրտով կաթոզին
Քեզ ճամբու դրինք տամուկ աչքերով,
Մաղթելով քեզի օրիներգ երկնային,
Հեղասահ ճամբայ, եռանդ ու կորով:

2003

**ԶԱՌԱՍՈՒՆՀԻՆԳԱՍԵԱՅ
ՅՈՒԹԵԼԵԱՐԻՆ՝
ԳԵՐԾ. ՏԷՐ ԽԱԺԱԿ ՍՐԲ. ԱՐՔ.
ՅԱԿՈԲԵԱՆԻՆ**

Հազար ողջո՞յն արեւաշող ու տեսլական,
Հայաստանեայց Եկեղեցւոյ որպէս իշխան
Քառասունինգ տարիներու ծառայութեան,
Կ'ուղդենք Ձեզի, Գերաշնորհ Խաժակ Յակոբեան:

Դարեվանքին շրջանաւարտ զուլալ ուխտով
Գործուղղուեցար ծառայելու ժողովուրդին,
Կրօնական եւ հովուական խոր տեսիլքով
Եղար զինուոր հանապազօր հայ հաւատքին:

Քարոզմերով, պատգամներով ու գրիչով,
Քրիստոսի Աստուածային հզօր կամքով,
Լուսաւորչեան պայծառ լոյսով ու հաւատքով՝
Զօրացուցիր ժողովուրդին սիրտերը սիրով:

Որպէս առաջնորդ՝ խրոխստ կամքով եւ հայեացքով,
Գանատական հայոց թեմը քու տեսիլքով,
Ձեռնարկեցիր կրօնարոյր շինութիւններ,
Մշակոյթի եւ հայ լեզուի ամուր թերդեր:

Աստուածածին Եկեղեցին առհաւական
Քեզի եղաւ լուսաւորչեան շքանշան,
Քու ճիգերով մարմին առին կրօնական,
Տաճարը սուրբ զմբէթներով նուիրական:

* *

Այս պատմական վեհ առիթով Աերանձնական,
Քեզի կը մաղթենք առողջութիւն եւ երկար կեանք,
Որ ծառայես Եկեղեցւոյն Հայաստանեայց,
Մինչեւ հասնիս աստուածային երանութեան:

17 Մայիս 2013

ԶՕՆ՝ ԲԱՆԱՍԵՂԾ ՈԱԶՄԻԿ ԴԱՒՌԵԱՆԻՆ

Ողջո՞յն արեւիդ, ողջո՞յն քու կեանքին,
Ուազմիկ Դաւյեան,
Ծքեղ քանքարով քերթող լուսածին՝
Ազգին մեսրոպեան:

Ծնունդով բարի, գալուստով արի՝
Նուէր հայութեան,
Ողջո՞յն քեզ ծնող զիւղին Մեծ Պարնի
Եւ Դաւյեան տան:

Հայ մշակոյթի միուռնով օծուած
Մշակ մեղուածան,
Ողջո՞յն հայաշունչ ձայնիդ օրինուած՝
Զրվէժ նայիրեան:

Ողջո՞յն վաստակիդ, տոհմաշունչ տենդով՝
Երգերուդ պայծառ,
Հայ հոգին պեղող բոսոր երանգով՝
Գրչիդ ոսկետառ:

Հայ ինքնութեան իրեղեն բահով
Զինուած սերմնացան,
Ցանած սերմերդ արդար պայքարով
Ասոր հասկ դարձան:

Քու տարեղարձդ, Հայ Դատի ուազմիկ,
Կը տօնենք այսօր,
Բարեկամներով անկեղծ, մտերմիկ,
Հարազատ ու խոր:

Երկար կեանք քեզի կը մաղթենք միայն
Ի խորոց սրտի,
Գրիչդ դալար մնայ յաւիտեան
Բերքերով յուռթի:

ՍԻՐԵԼԻ Ո-ՈՊԷՐ ՀԱՏՏԵՇԱՆԻՆ

Մեսրոպ Մաշտոցի ալիշով սնուած՝
Դուն հանճարածին ժառանգ մեսրոպեան,
Սուրբէն փոխանցուած օրինութեամբ զինուած՝
Ողջո՞յն արեւիդ, Ո-ոպէր Հատտէճեան:

Հայոց մեծասքանչ լեզուին ծառայող՝
Անխոնջ ուսուցիչ Սահակ-մեսրոպեան,
Անխախտ հաւատքով, գրչով առինքնող՝
Հայ լեզուի պահակ, Ո-ոպէր Հատտէճեան:

Ի վերուստ օժտուած խելքով իմաստուն՝
Հայ ժողովուրդի զաւակ խոհական,
Հպարտ ենք քեզմով, մեսրոպահնչին
Կեանքովի վսեն, Ո-ոպէր Հատտէճեան:

Հայ թերթի, գիրքի, գրականութեան
Անձնուէր մշակ, աղբիր անխափան,
Հայակերտումի շունչով նայիրեան
Կը քալես ընդմիշտ, Ո-ոպէր Հատտէճեան:

Մեր քաղցր լեզուով, «Մարմարա» թերթով,
Յուշատետրերուդ շարքով պատմական,
Ազգային ողին աննկուն կամքով
Արքուն կը պահես, Ո-ոպէր Հատտէճեան:

Աստուածապարգեւ տաղանդով ծնած
Մանուկ հասակէն հայոց դպրութեան,
Թարգմանչաց ուխտով ոգեղինացած՝
Մշտավառ կանքեղ, Ո-ոպէր Հատտէճեան:

Իմ տկար գրչով, խօսքով սրտագին
Կը գովերգեմ քեզ ու կը հիանամ
Վաստակին բոլորեան՝ չքնաղ ու անզին,
Հայ գիրի վարպետ, Ոռովէր Հատտէճեան:

Այժմ կ'աղօթենք, որ կեանքդ ըլլայ
Առողջ ու երկար, բոյրով դիւթական,
Ազգաշէն միտքդ միշտ պայծառ մնայ,
Պանծալի գրող, Ոռովէր Հատտէճեան:

25 Ապրիլ 2012



«Մարմարա»-ի խմբագիր Ոռովէր Հատտէճեանի հետ՝
Հայ Գրողներու Սիութեան համագումարին, Երեւան

ՅԻՍՆԱՄԵԱՅ ՅՈԲԵԼԵԱՆԴ
ԾՆՈՐՀԱՒՈՐ՝ ԳԵՐՅԱՐԳԵԼԻ
ՀԱՅՐ ԵՂԻԱ Ծ. ՎՐԴ.
ԳԻՐԵԶԵԱՆ

Հազար ողջո՞յն յոբելեարին,
Եկեղեցւոյ ծառայողին,
Յիսունամեայ իր վաստակին՝
Մեր սիրելի Հայր Եղիային:

* *

Ո՞վ վարդապետ ազնուածին,
Աստուածային օրհնութիւնով,
Կրանիթեայ հզօր կամքով
Եղար հովի հայոց հօտին:

Յիսուն տարի կեանքդ եղաւ
Քրիստոնեայ կեանքով ապրում,
Խոնարի ու հեզ, սիրով անհուն՝
Չաղցրահնչին խօսքով անքաւ:

Չարողներդ, որպէս փարոս,
Լոյս սփոնցին ուղեկորոյս
Ու անհաւատ անհատներուն՝
Պատգամներով գեր-իմաստուն:

Որպէս հովի ու հիմնադիր,
Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ
Եկեղեցին շինել տուիր՝
Կաթողիկէ եւ գրաւիչ:

* *

Այս առիթով՝ որպէս մաղթանք.-
Ապրիս առողջ, ապրիս երկար,
Երջանկութեանք ու խանդավառ.
Մենք ալ քեզով ուրախանանք,
Մինչեւ հասնիս խոր ծերութեան:

ԶՕՆ՝ ԷԴԻԿ ՅՈՎԱԷՓԵԱՆԻՆ



Անուն մը պայծառ՝ Էդիկ Յովսէփեան,
Ուսիի նման համեստ ու խոնարհ,
Սակայն աստղատու՝ բոյրով նայիրեան,
Բազմերանգ խորքով ոգեբարբառ ծառ:

Նահապետական Յովսէփեան տոհմէն
Ժառանգած հուրը հայ մշակոյթի
Ծլարձակուեցաւ մանուկ հոգիէն՝
Նուիրում եւ ուխտ, որպէս հայորդի:

Բնատուր տաղանդ, շնորհ երկնային,
Ուոճացած լոյսով՝ հայ երգի համար,
Դարձաւ խմբավար երգչախմբային՝
Հայ երգի ջահը միշտ պահելով վառ:

Որպէս ուսուցիչ կրթեց սերունդներ,
Ներարկեց անոնց աւիշ հայկական,
Տեսլաշալիդով քալեց աներեր,
Բերքով օրհնարեր, վարքով խոհական:

Երաժշտութեան մեր անդաստանին մէջ,
Քառասունամեայ վաստակով բեղուն
Կը փայլի այսօր ճաճանչով անշէջ՝
Լուսաւորելով ամէն հայու տուն:

ԶՕՆ՝
ԳԵՐԱՊԱՏԻՒ
ՏԷՐ ՄԵՂՐԻԿ Ծ. ՎՐԴ.
ԲԱՐԻՁԵԱՆԻՆ

(Եպիսկոպոս ձեռնադրութեան եւ օծման առթիւ)

Հայ կրօնական երկնակամարին
Նոր աստղ մը փայլուն ծագեցաւ այսօր,
Եպիսկոպոս մը՝ Սեղրիկ Բարիքեան,
Սեղրի պէս քաղցր՝ հովի ընդոծին:

Սրտանց կ'ողջունենք օծումդ արդար,
Գերաշնորի Տէր Սեղրիկ Սրբազնան,
Քսանըհինգ տարի անձնազոհութեամբ
Ծառայելով՝ եպիսկոպոս դարձար:

Որպէս փոխանորդ առաջնորդական,
Աստուածապարգել ջինջ իմաստութեամբ
Նոր ուղի բացիր հոգեւորական՝
Վարելով թեմը սիրով անսահման:

Բարոյական վեհ օրինակներով,
Կրօնական ջերմ մօտեցումներով
Լուսաւորեցիր հայ մանուկներու
Եւ տարեցներու սիրտերը յոյսով:

Եկեղեցական շարականներով,
Սաղմոսներով եւ աղօթքներով ու
Աստուածային սուրբ օրինութիւններով
Կեանքդ դարձուցիր կանքեղ մշտավառ:

Հոգեհարազատ ընթերցումներով,
Առակներով ու Յիսուսի կեանքով
Լուսաւորելով հայ ուխտաւորներ՝
Սիշտ աղօթելով փրկեցիր կեանքեր:

Որպէս երաժիշտ, որպէս խմբավար,
Երգչախմբային խումբեր կազմեցիր,

Ազգային տօներ՝ Ծնունդ, Սուրբ Զատիկ,
Յիշատակուեցան համազգայնաբար:

Որպէս հովի ու մտաւորական,
Քանաստեղծ, գրող, հրատարակիչ,
Լոյս տեսան զիրքեր վերլուծական եւ
Պաշտօնաբերթեր եկեղեցական:

Որպէս շինարար հոգեւոր հովի,
Սիրուած, յարգուած բարերարներէն,
Սուրբ Աստուածածին մեր եկեղեցին
Հայկական ոճով պայծառացուցին:

* *

Այս պատմական եւ ուրախ առիթով,
Մելրիկ Սրբազն, երախտապարտի
Իմ որդիական ջերմ յարգանքներով
Եւ անհուն սիրով քեզի կը մաղթեմ
Առողջութիւն եւ արեւատութիւն
Եւ աստուածային սէր ու օրինութիւն,
Որ հայու շունչով ու սուրբ հաւատրով
Ընդմիշտ զօրանանք, բոցակէզ սիրով
Հայ լեզուն իշխս մեր ազգի կեանքին,
Ապրինք Յիշուսի փառքով լուսածին:

27 Ապրիլ 2014



ԶՕՆ՝ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻՆ

Սայաթ-Նովա, սիրով օծուն տաղասաց,
Աշուղական երգի վարպետ, սիրոյ գանձ,
Եռալեզու երգերովդ սիրավառ
Դուն գերեցիր բազում սրտեր տանջահար:

Գոզալներու կուռքը դարձար տարիխակեզ,
Սակայն մէկուն դուն սիրեցիր աղեկեզ,
Տուիր անոր սիրտդ, հոգիդ տենչավառ,
Բայց ի՞նչ օգուտ, առանց սիրոյ ապրեցար:

Սիրոյդ այրող բոցին որպէս բալասան՝
Սէր յայտնեցիր քու սիրածիդ հայազարմ,
Սրախիդ խորքէն քիսած տխուր տաղերով
Յաճախ լացիր՝ սիրոյ արցունք թափելով:

Դուն մեր փառքն ես, Սայաթ-Նովա աննման,
Արքունական մէջլիսներու զարդ ու համ,
Աշուղական քու երգերով խոհական
Պիտի ապրիս հայ ազգին պէս յալիտեան:



**ԶՕՆ՝ ԴՈԿՏ. ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆԻՆ
(ԾՆՍԴԵԱՆ 80 ԵՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԵԱՆ
65-ԱՄԵԱԿՆԵՐՈՒՆ ԱՌԹԻՒ)**

Մրտագին ողջոյն, ընկեր թանկագին,
Մշակութային զործունէութեանդ
Բեղուն վարսունիինգ եւ ծննդեանդ
Յորելինական ութունամեակին:

Մրտագին ընկեր գաղափարական,
Անխոնց գրչեղբայր գրականութեան,
Նուիրեալ զործիչ միութենական,
Հայ մշակոյթի ծառայ անխափան:

Ներհուն բանաստեղծ եւ թատերագիր,
Նաև դերասան ոգեշունչ, քեղուն,
Տաղանդիդ փառքով պանծալի, յորդուն՝
Կեանքիդ իմաստը ամբողջացուցիր:

Ես կը խոնարիիմ կեանքիդ անձնուեր,
Հայերէն լեզուին եւ մշակոյթին
Գիտակից կեանքով, հաւատքով խորին
Միշտ ծառայեցիր կամքով անվեհեր:

Ինչպէ՞ս գովերգեմ եւ գնահատեմ,
Գրիչով տկար ես փառարանեմ
Ութունամեակը պանծալի կեանքիդ,
Վարսունիինգ տարին գրական հունգքիդ:

Քեզի կը մաղթեմ հայաշունչ օրեր՝
Դառնալու ընդմիշտ կանքեղ լուսատու
Հայ մշակոյթին եւ հոսող աղբիւր՝
Գրական այգին միշտ ոռոգելու,
Յարգելի ընկեր Հրանդ Մարգարեան:

21 Յուլիս 2019

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

- ՓՈԽԱՆ ՅԱՌԱՋԱԲԱՆԻ	7
--------------------------	---

● ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ-ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ

- ՀԱՅԱՍՏԱՆ	13
- ՀԱՅԱՍՏԱՆԻՆ	14
- ԵՐԵՒԱՆԻՆ	16
- ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ	17
- ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ	18
- ԱԶԱՏԱՏԵՆՉ ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ	19
- ՂԱՐԱԲԱՂ ԿԸ ԿԱՆՉԵ	20
- ՀԱՅՐԻԿԻՆ ՊԱՏԳԱՄԸ	21
- ԽՐԻՍԵԱՆ ՀԱՅՐԻԿ	22
- ԶԱՅՆ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ	23
- ԱԶԱՏ-ԱՆԿԱՆ ՂԱՐԱԲԱՂ	24
- ՊԵՏԻԿ ԻՆՃԵԵԱՆԻ ՅԻԾԱՏԱԿԻՆ	25
- ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԲԱՆԱԿ	26
- ԼԻԶՊՈՆ ԶՈՀՈՒԱԾ ՄԱՐՏԻԿՆԵՐՈՒՆ	28
- ՎԵՐԱԾՆՈՒՄՆ	29
- ՍԱՍՈՒՆԱԿԱՆ	30
- ՏԱՐՈ՞Ն ԱՇԽԱՐՀ	35
- ՈՂՋՈ՞ՅՆ, ՀԱՅՐԵՆԻՔ	38
- ՀԱՍԵՐԱԾԽՈՒԹԵԱՆ ԵՒ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ	
ԱՐԺԵՔԸ ԵՒ ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ	40
- ԳԻՏՈՒԹԵԱՆ ՈՒԺՈՎ ՊԻՏԻ ՅԱՂԹԵՆՔ	42
- ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ	44

- ՓԱՌՈՔ ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱԾՆԱԿՑՈՒԹԵԱՆ	46
- ՏԱՐՓՈՂԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ	48
- ՄԱՅԻՍԻ ՕՐ ՄԸ՝ ՊԱՅՅԱՋՈՒՄ ՈՒ ԶՔՆԱԴ	49
- ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ	52
- ԳԷՈՐԳ ԶԱԽՈԽ	54
- ԱՐՄԱՏՆԵՐՈՒ ՀՈՐԵՆԱԿԱՆ	56
- ԳԱԼԵ ՍՊԱՂԱՆՑԻ	57
- ԶՈՐ. ԴՐՈ ԿԱՆԱՅԵԱՆ	59
- ՀԱՅ ՖԵՏԱՅԻՆԵՐ	61
- ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ	64
- ՀՈՇ...	66
- ԿԱՐՈՍ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ	68

● ԵՂԵՌՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ ԵՒ ՊԱՏԳԱՄ ՀԱՅՈՒԹԵԱՆ

- ԱՊՐԻԼ 24	71
- ԶԲՈՅՑՅ ԵՓՐԱՏԻՆ ՀԵՏ...	73
- ՊԱԾՏԵԼԻ ՄՈՐՈ ՅԻՇԱՏԱԿԻՆ	77
- ԿԱՐՈՍ ՍԱՅՐԱԿԱՆ	84
- ՑԱՍՈՒՄ	85
- ԵՂԵՌՆԻ ՅՈՒՇԱՐՁԱՆԸ	87
- ՊԱՏԳԱՄ ՀԱՅՈՒԹԵԱՆ	88
- ՔԱՌԵԱԿՆԵՐ	89
- ԿՈՉ՝ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԵԱՆ	91
- ՀԱՅ ՍԱՅՐԵՐՈՒՆ	92

● ՄՇՎԿՈՒԹԱՅՅԻՆ ԵՒ ԿՐՈՆԱԿԱՆ

- ՄԵՍՐՈՊ ՄԱԾՏՈՅ	95
- ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ	97
- ՀԱՅ ԴՊՐՈՅՅԻՆ	98
- ՍՈՒՐԲ ԿՈՍԻՏԱՍ	99
- ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ճԱՄԲՈՎ	100
- ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ	102
- ԾՆՈՒՆԴԻ ԳԻԾԵՐ	104

- ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԹԱԾԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ	105
ԱՌԱՋԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ	
- ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻ	107
- ՍՈՒՐԲ ԷԶՈՒՄԱԾԻՆ	108
- ԵՍ ԿԸ ՀԱՄԱՍՄ...	109

● ԱՐՏՎՅՈՅԶ ԽՈԿՈՒՄՆԵՐ

- ԽՈԿՈՒՄ ՆՈՐ ՏԱՐՈՒԱՆ ՍԵՄԻՆ	113
- ԿԱՐՈՍ ԱԱՆԿՈՒԹԵԱՆ	114
- ԻՄ ԶԻՆԱԿԻՑ ԸՆԿԵՐՆԵՐ	115
- ՍՈՒՐԻԱՅԻՆ	116
- ՀԱԼԵՊ ՍԻՐԱՍՈՒՆ	117

● ՍԻՐԱՅԻՆ ԽՈՌՎՔՆԵՐ

- ՄԵՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ	121
- ԻՆՉՈ՞Դ ՀԱՄԱՐ, ՍԻՐԵԼԻՄ	122
- ՔԵՋ ՏԵՍՆԵԼՈՎ	123
- ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿ	124
- ԱՆԿԵՂՋ ՍԵՐ	125
- ԶԳԻՏՑԱՅ ԵՐԲԵՔ...	126
- ԱՀԱ ՍԻՐՏ ՄԸ	127
- ԱՆԱԿԱԿԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ	128
- ԱԼ ԿԸ ԲԱԼԵ	129
- ՅՈՒՍԱԼՔՈՒՄ	130
- ԱՆԿԵՂՋՈՒԹԵԱՄԲ ՍԻՐԵՑԻ	131
- ՈՐՈՆՈՒՄ	132
- ԿԱՐՈՍ	133
- ԴԵՌ ԿԸ ՍԻՐԵ՞Մ ԶԻՄ	134
- ՍԻՐԱԾԻՄ	135
- ԱՆՈՒԾ ՀՈՎԻԿ	136
- ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆ	137
- ՀԱՆԴԻՊՈՒՄ	138
- ԱՂԵԲԱԱՆՔ	138

- ՀԱՒՍՈՒ ԻՆՉ...	139
- ՔՆՔՈՅՑ ԱՂՋԻԿ	139
- ՏԵՍԻԼՔ	140
- ԱՐԴԵՕՋ ԳԻՏԵ՞Մ	141
- ԳՈՂՏՐԻԿ ԵՐԱԶ	141
- ՓԱԽՈՒՏ	142
- ՅԻՇԵՇ ԶԻՍ...	142
- ԻՆՉՈ՞Ւ ԻՆՉՈՒ ՆԵՊՈՒՔՅԱՐ	143
- ԿԸ ՍԻՐԵ՞Ր ԶԻՍ	144
- ԳԻՇԵՇՌ...	145
- ՍԻՐԵՑԻ ՔԵԶ	145
- ԽՈՐ ԿԱՐՈՏ	146
- ԹԱԽԻԾՈՒ ԽՈՐ Է	147
- ՀՈԳԻՍ ՏԽՈՒՐ Է	147
- ԳԻՇԵՐ ՄԸ ԶՄՐԱՆ	148
- ԾՈՒԾԱՆԱԲՈՅՑՐ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ	148
- ԵՐԱԶՆԵՐՈՒՄ ԹԱԳՈՒՀԻՆ	149
- ՍԻՐՈՂ ՄԸ ԶՈՒՆԻՄ	149
- Ի՞ՆՉ ԸՆԵՄ	150
- ԱՆՑԵԱԼՈ ՏԽՈՒՐ	151
- ԵՐԱԶ ԷՐ...	152
- ԿԸ ՍԻՐԵՄ ՔԵԶ	152
- ԵՐԲ ԶԱՅՆԴ ԼԱԵՑԻ	153
- ԴԱՐԴՈՏ ՍԻՐՏՈՒ	154
- ԵՍ ՊԻՏԻ ԱՊՐԵՄ	154
- ԻՄ ՍԻՐԱՍՈՒՆ	155
- ՑԱԽ ՍՐՏԱԿԵԶ	156
- Կ'ՈՒԶԵԻ ԳԻՏՆԱՍ	157
- ԾԸՍԱՐԻՏ ՍԷՐԸ	158
- ԴՈՒՆ ՀԵՌԱՑԱՐ...	159
- ՎԵՐԱԴԱՐՁԻՐ...	160
- ԽՈՐՀՐԴԱԽՈՐ ԱՉՔԵՐՈՒԴ	161
- ՔԵԶ ՀՐԵՇՏԱԿ ԿԱՐԾԵՑԻ	161
- ԲՈՅՐՆ ԱՅՍ ՍԻՐԱԹՈՎ	162
- ԱՅՍ ԻՐԻԿՈՒՆ	162

- ԱՌԱՋԻՆ ՍԵՐ	163
- ԵՐԱԶ ՏԵՍԱՅ	164
- ԵՐԲ ԿԸ ՀՆՉԵՄ ՔՈՒ ԱՆՈՒՆԸ	165
- ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ	166

● ՄԱՂԹԱՔՆԵՐ ԵՒ ԶՈՆԵՐ

- ԿԻՐԱԿՆՈՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ	169
- ՄԱՂԹԵՐԳ ԿԻԼԻԿԵԱՆ ԴՊՐԵՎԱՆՔԻՆ	170
- ՔԱՅԼԵՐԳ Հ.Մ.Ը.Մ.-ԱԿԱՆ	171
- ՄԵՆՔ ԵՐԷՑՆԵՐ ՀԱՅ ԿԵԴՐՈՆԻ	172
- ՄԱՂԹԵՐԳ ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ	173
- ՄԱՂԹԵՐԳ Հ.Օ.Մ.-Ի ԱՍԱՌԱՅԻՆ ԹԱՍԹԱՐԻՆ	174
- ՈՂՋՈ՞ՅՆ ՏԵՐ ԵՒ ՏԻԿԻՆ	
ՅԱԿՈԲ ԹԱՆՊԱԶԵԱՆՆԵՐՈՒ	
ԱՄՈՒՏՍՈՒԹԵԱՆ 30-ԱՄԵԱԿԻՆ	175
- ՍԻՐԵԼԻ ԱՐՍԵՆ ՊԱԼԻՌՈԶԵԱՆԻՆ	177
- ՍԻՐԵԼԻ ՌՈՒԹԵՆԻՆ ԵՒ ՍԻԼՎԱՅԻՆ	178
- ԿՆՈՉՍ ՇԱՋԵԻՆ	179
- ԱՆԴՐԱՆԻԿ ԶԱԿԻՆ ԱՆԴՐԱՆԻԿԻՆ	180
- ՍԻՐԵԼԻ ԵՒ ԹԱՆԿԱԳԻՆ ԱՂՋԿԱՍ ԱՆԻՆ	181
- ՍԻՐԵԼԻ ՔՐԻՍՏԱՓՈՐ ԹՈՌՆԻԿԻՍ	182
- ԹՈՌՆԻԿԻՍ ՍՏԵՓԱՆ-ԱՐՍԵՆԻՆ	183
- ՍԻՐԵԼԻ ԿԱՐՈ ՓԱԾԱՅԵԱՆԻՆ	184
- ՍԻՐԵԼԻ ՄԱՐԳԱՐ ԵՒ ԷԼԻԶ ՇԱՐԱՊԻԱՆԵԱՆ	185
- ՍԻՐԵԼԻ ՌՈՒԹԵՆ ԹԱՆՊԱԶԵԱՆԻՆ	186
- ԹԱԹՈՒԼ ՀՈՒՐԵԱՆ	187
- ՄԻՍԱԶ ՍԵԾԱՐԵՆՑ	188
- ՍԻՐԵԼԻ ԳԱԼՈՒՏ ՊԱՊԵԱՆԻՆ	189
- ՄԱՂԹԱՆՔ՝ ԱՐԺ. ՏԵՐ	
ԱՐՍԵՆ ԱԽՎԳ ՔՀՆՅ. ԻՇԱԽԱՆԵԱՆԻՆ	190
- ԶԱՐԵՀ ՍՐԲԱԶԱՆ ԱՐՔ. ԱԶՆԱԽՈՐԵԱՆԻՆ	191
- ՔԱԶ ՀՈՎԻՒԾ	192
- ՔԱՌԱՍՈՒՆՀԻՆԳԱՍԵԱՅ ՅՈՒԹԵԼԵԱՐԻՆ՝	
ԳԵՐԸ. ՏԵՐ ԽԱԺԱԿ ԱՐՔ. ԱՐՔ. ՅԱԿՈԲԵԱՆԻՆ	193

- ԶՕՆ՝ ԲԱՆԱԱՍԵՂԾ ՈԱԶՄԻԿ ԴԱԽՈՅԵԱՆԻՆ	194
- ՍԻՐԵԼԻ ՈՈՊԷՐ ՀԱՏՏԵԹԵԱՆԻՆ	195
- ՅԻՄՆԱԱԵԱՅ ՅՈՒԲԵԼԵԱՆԴ ԾՆՈՐՀԱՈՐ՝ ԳԵՐՅԱՐԳԵԼԻ ՀԱՅՐ ԵՎԻԱ Ծ. ՎՐԴ. ԳԻՐԵԶԵԱՆ	197
- ԶՕՆ՝ ԷԴԻԿ ՅՈՎՍԵՓԵԱՆԻՆ	198
- ԶՕՆ՝ ԳԵՐԱՊԱՏԻՒ ՏԵՐ՝ ՄԵՎՐԻԿ Ծ. ՎՐԴ. ԲԱՐԻՔԵԱՆԻՆ	199
- ԶՕՆ՝ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻՆ	201
- ԶՕՆ՝ ԴՈԿՏ. ՀՐԱՆԴ ՍԱՐԳԱՐԵԱՆԻՆ	202

Հեղինակին զործերը՝

1. «ՍԻՐՏԸ ԱՓԻՆ ՄԵԶ»	1987
2. «ՍԻՐՏԸ ԱՓԻՆ ՄԵԶ» (Բ. տպագրութիւն)	1990
3. «ՆՈՒԻՐՈՒՄ» (Երեւան)	2002
4. «ՆՈՒԻՐՈՒՄ» (Բ. տպագրութիւն, Թորոնքո)	2003
5. «Ի ԽՆԴԻՐ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՇԵՄԱՐՏՈՒԹԵԱՆ»	2005
6. «ՃԱՆԱՊԱՐՀ»	2007
7. «ՃԱՆԱՊԱՐՀ» (Երեւան)	2007
8. «ՃԱճԱՆՉՆԵՐ»	2010
9. «ԱՆՑԵԱԼԻ ՅՈՒԾԵՐՈՎ Կ'ԱՊՐԻՆՔ»	2011
10. «ԵՕԹՆԵՐՈՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ»	2014
11. «ՍԱՅՐԱՍՈՒՏԻ ՅՈԼՔԵՐ»	2016
12. «ՀԱՅԱԾՈՒՆՉ ՊԱՏՍՈՒԱԾՔՆԵՐ»	2017
13. «ՈԳԵԾՈՒՆՉ ՔԵՐԹՈՒԱԾՔՆԵՐ ԵՒ ԶՈՆԵՐԳՈՒԹԻՒՆՆԵՐ»	2017
14. «ԼՈՒՍԱԲՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ»	2018
15. «ՍՐՏԱԲՈՒԽ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ»	2025

Ստանալու համար դիմել՝

Krikor Hotoyan
34 Leith Hill Rd., Apt. 511
North York, Ontario, Canada,
M2J 1Z4

Հեղինակի գիրքերուն կայքէջը՝

www.krikorhotoyan.ca

Հեռախոս՝ (416) 494-1921

Բջիջային՝ (416) 277-7066

ՀԵՂԻՆԱԿԻՆ ՍԱՍԻՆ

Գրիգոր Հոթոյեան ծնած է Հալէպ, 5 Օգոստոս 1925-ին, արմատներով՝ սասունցի: Աւարտած է Հալէպի ազգային Սահակեան վարժարանը, ապա հետեւած է Հայագիտական դասընթացքներու: Եղած է գրաշար, խմբագիր, ուսուցիչ եւ տնօրին ազգային ամէնօրեայ, ամառնային եւ կիրակնօրեայ վարժարաններու մէջ՝ Սուրբի եւ Գանատա:

Երիտասարդական տարիներին սկսեալ, բանաստեղծութիւններով (ընդհանրապէս Գրիգոր Վարդգէս գրական անունով), յօդուածներով (գանազան անուններով), պատմուածքներով եւ թղթակցութիւններով աշխատակցած է Սփիւռքի եւ Հայաստանի բազմաթիւ օրաթերթերու, շաբաթաթերթերու, ամսագրերու եւ պարբերաթերթերու:



Իր ազգային, գրական եւ կեղեցական գործունէութիւններուն համար արժանացած է բազմաթիւ գնահատագրերու պետական եւ ազգային գանազան հաստատութիւններէ, որոնց շարքին Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Հայրապետի «Գիր Օրհնութեան եւ Գնահատաց»-ին՝ 1984-ին:

Խակ Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Հայրապետի Թորոնթօ այցելութեան ընթացքին, 1 Հոկտեմբեր 2005-ին, արժանացած է «Սուրբ Մեսորոպ Մաշտոց» շքանշանին:

4 Յուլիս 2004-ին, իր գրական գործունէութեան 60-ամեակին առթիւ, Հայաստանի Գրողներու Միութեան, Մեծ Եղեռնի եւ Հայոց Ազատամարտի «Ուխտատուն» թանգարան-Հիմնարկի եւ Միջազգային Ռազմածովագիրներու Միութեան Հայաստանի կազմին կողմէ կազմակերպուած ցերեկոյթին, արժանացած է «Ուխտատուն» թանգարան-Հիմնարկի շնորհագիրին եւ Միջազգային Ռազմածովագիրներու Ընկերացութեան անդամակցութեան:

Գրիգոր Հոթոյեանի ծննդեան 80-ամեակին եւ «Ճանապարհ» գիրքի հրատարակութեան առթիւ, կազմակերպութեամբ Հայաստանի Գրողներու Միութեան, Միջազգային Ռազմածովագիրներու Ընկերակցութեան հայկական վարչութեան, Մեծ Եղեռնի եւ Հայոց Ազատամարտի «Ուխտատուն» թանգարան-Հիմնարկի, «Զօրավար Անդրանիկ» Հայոց Համազգային Միութեան եւ «Աւետիք Իսահակեան» քաղաքային գրադարանին, Հինգշաբթի, 23 Օգոստոս 2007-ին, Հայաստանի Հանրապետութեան Գրականութեան Ակադեմիայի «Մանուկ Աբեղեան»-ի անուան դահլիճին մէջ կատարուած ձեռնարկին, Հոթոյեան գնահատուած է Հայաստանի Գրողներու Միութեան նախագահութեան ոսկեայ մետալով եւ թիւ 44 ֆաստատեարով, ինչպէս նաեւ «Զօրավար Անդրանիկ» Հայոց Համազգային Միութեան ոսկեայ մետալով, միութեան ընտրեալ անդամի վաւերատերով եւ Զօրավար Անդրանիկի եւ միութեան յուշանկարներով: